


N16



# ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմութեա  
Խորհրդութեա  
ՀԱՅՈՒԹ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ԾԵ ՏԱՐԻ  


Է-Ը



1981



ԻՐԱՎՈՒՆՔ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ  
ԽԱՐԻՍՉՈՒԹԵԱՆ  
ՀԱՅՈՒԹ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ԾԵ ՏԵՐԻ  
—  
Է-Լ

1981



# ԱԼԻՆ

ԱՐՄԱՆԱԳԻՐ

ԿՐՈՂԱԿՄԱՆ - ԳՐԱԿՄԱՆ - ԲԱԼԱՎԱԻՐԱԿՄԱՆ

ՄԵ. ՏՄԻՒ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1981	Յուլիս - Օգոստոս	Թիվ 7 - 8
1981	July — August	No. 7 - 8

# S I O N

VOL. 55

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY  
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem



1982-98

## ԴՐԱՄԱԳՐԱԿԱՆ

# ԱՆԴՐԱՌԱՐՁՈՒՄՆԵՐ

Դ.

Աշ ոք կ'անզիտանայ թէ Սփիւռքի մէջ մեր ազգային կեանքի ամենէն դժուարին և ներքնապէս լուրջ չըջաններէն մին է որ կ'ապրինք ներկայիս :

Հայութիւնը իրեկ աղդ, ունի անշուշտ այժմ իր հայրենիքը և զայն պահպանող ու անտեսող կառավարութիւնը, որոնք ինչ որ ալ ըլլան, կամ ինչ որ ալ ըսուի, մերինն են վերջապէս : Ունինք նաև անկէ դուրս գաղութահայութիւնը, որ իրեկ թէ՛ քանակ և թէ որակ կը շարունակէ ունենալ մեծ կարեւորութիւն :

Հայութիւնը այժմ թէ՛ իբրև զանգուած և թէ իբրև աշխարհազրական դրութիւն, բաժնուած է երկու տրոնուամերսւ, որոնցմէ առաջինն է Հայրենիքը և երկրորդը՝ Սփիւռքը ընդ ամենայն տչարհն : Ամբովէլ ինդիրը, որ այժմ այնքան կը զրադեցնէ հայ միտքն ու սիրտը, այն է թէ ի՞նչ պէտք է ընել՝ որպէսզի տիսուր պարագաներու հետեանքով : Որոնք յաճախապէպ են դժբախտաբար, իրարմէ անշատուած երկու կէսերը, եթէ ոչ ազդայնապէս — քանի որ այս իմացումը կը բազմի քաղաքական դժուարութեանց — զէթ հայեցի տեսակէտով անբաժան մնան իրարմէ ցեղային, զգացումի և մշակութային ձըդումներու սերտ առնչութեամբ :

Ճիշդ է թէ կառավարական արդի դրութիւնն է որ խաղաղութեան մէջ պոհեց և կը չարունակէ պահել հովկասը : Անոր կը պարտինք ներկայ ազգային և միշտ պէտի բարզ ու աւած կեանք ընթացող վիճակը մեր Հայրենիքին : Եթոյ պէտք չէ անտեսենք թէ, մենք չէ որ ստեղծեցինք այդ գոյավիճակը, հետեարար մենք չէ որ պիտի կարենանք փոխել անոր ներկայ դրութիւնը : Մեր բոլոր ջանքերը պէտք է ուղղուին, այլամերժօրէն, այն գաղափարին թէ Սփիւռքը պէտք է հոգեպէս կապուած մնայ Հայրենիքին : Անշուշտ իսէալ մը չէ պահել Հայութիւնը արտասահմանի մէջ, սակայն անհրաժեշտ է պահպանել զայն մինչև այն օրը՝ երբ ան իր հայրենի հողերուն վրայ պիտի առաջնորդուի : Կարելի է պահպանել արտասահմանը նախ գործակցութեամբ Հայաստանի, երկրորդ՝ շարժման մէջ դնելով հայկական արտասահմանի բարի կամեցողութիւնները : Այս վերջին համար հարկ է թարմացնել աշխատանքի մինորութիւնը, երիտասարդացնեն երկակայութիւնը, քալել ժամանակին հետ, բայց մանաւանդ հաշտ ապրիլ իրարու հետ, մոռնալ բոլոր բանաքի և երկրորդական խտրութիւնները և նայիլ մեր ժողովուրդը վեր բռնող նպատակներուն միայն :

Զմոռնանք ստկայն թէ Սփիւռքին Հայրենիքը չմոռնալու ամենէն թանկադին միջոցներէն մին է նաև էջմիածինը, Հայաստանեայց Եկեղեցւոյ Մայր

Աթոռը՝ Բոլոր հայերը քաղաքականապէս կրնան կապուած չըլլալ Հայաստանի հետ, բայց ամէնքը բարոյապէս ընդիշտ կապուած են Ս. Եջմիածնի. Եթէ Երևանը զլուխն է Հայ Հայրենիքին, Եջմիածնին որ անոր սիրոց եղած է միշտ, կը մնայ նոյնը այսօր, Եջմիածնինը Հայութեան հոգեկան ժանրութեան կեղրոնն է, պատմական և զդացական միջօրէկականը, որ աշխարհի վրայ տարածուած բոլոր Հայ սիրտերէն կ'անցնի: Հայութեան այդ երկու ստանները, մին քաղաքական և միւսը հոգեկան, ինչ որ ալ ըսեն երևոյթները, անկարելի է Հայութեան զգացումին մէջ բաժնել իրարմէ:

Հանրապետութիւն և Հայրապետութիւն, որոնք իրեն անուն միակ գիրով մը կը զանազանուին իրարմէ, տակաւ կը մօտենան իրարու, միասնաբար ծառայելու Հայութեան։ Սիրելի է մեզի հաստատել թէ Երեւանը տակաւ կը շարունակէ կենսական արժէքներ տեսնել էլմիածնի մէջ՝ ժողովուրդին ու երկրին յաւաղդիմութեանը տեսակէտով, բայց աւելի անհրաժեշտ է որ մենք բարձրացնենք անոր բարոյական այդ ուժն ու շնորհը, պահելով լիր անոր հանդէպ մեր պատկառանքը, և հասկցնելով ամենուն թէ ազգին բարոյական զգացողութիւնը չէ բթացած, և թէ, հետեւաբար, այն զօրութիւնը որով Մայր Աթոռը երկար և դժբախտ դարեր կրցաւ բարոյապէս կառավարել ամբողջ Հայութիւնը, տակաւին ունի բարոյական ազդեցութիւն իր ժողովուրդին վրայ։

Ներքին առաքելութիւն, որ կը նայ թէ՝ արտաքին ծաւալում և թէ ներքին թափանցում նշանակել, անհրաժեշտ է այժմու մեր կեանքին մէջ։ Ուսուցումի և մտաւորական ու բարոյական զանազան կերպերով ըլլալիք այս աշխատանքն է որ նորոգումի արին և մնունդ պիտի քալեցնէ մեր երակներուն մէջ։ Ինչ որ ներսէն կը սկսի՝ միշտ աւելի հարազատ է և ուժեղ, աճումն ալ քանդումն ալ։ Ներքին զարգացումն է յառաջիմութեան բուն սկիզբը, իսկ ներքին խանգարումը՝ կործանումին սկզբնաւորութիւնն է անվրէպ։ Այս պատճառու ներքին շնուռթեան ընծայուած հոգածութիւնը աւելի կարեւոր է և փրկարար։

Այդ միջոցները մէկէ աւելի են անշուշտ, սակայն անոնցմէ առաջինն ու կարեւորագոյնը Եկեղեցին է։ Հակառակին մտածումը անխորհուրդ և անարդար պիտի ըլլար։ Անխորհուրդ, որովհետեւ Սփիւրքին համար մոտ աւորելով մեր խօսքը, ազգին ներկայ անհայրենիք և անպետական վիճակին մէջ, թէ իրապէս և թէ իրաւապէս, ոչ մէկ ուրիշ ուժի մը շուրջ կարելի պիտի ըլլար խբել մեր ժողովուրդին կեանքը։ Հայ ժողովուրդը միշտ պէտք ունի Հայ Եկեղեցին և անկէ ճարռելիք մեծագոյն բարիքներուն, որքան ստեն որ ուզէ հաւատարիմ մնալ իր աւանդութեան, իր մշակոյթին, զի՞նքը մշտանշենաւորող և գիմազծող ողիին և ազգային իտէալներուն։

Այս տողերուն նպատակէն դուրս կը մնան մեր Եկեղեցի ոյ ծխական, վարչուկան և մեր օրերու անդրադարձը, ու կ'ուզենք մօտենալ այն ողիին՝ որ իբրև զերագոյն աղդակ պահեց և կրնայ պահել տակաւին մեր սիէնը՝ հաւատարիմ իր արեան, իր լեզուին և իր անցեալ սրբութիւններու ձայնին։ Կը հաւատանք թէ Եկեղեցին այն բեմն է, ուրկէ Հայ հասարակութիւնը կրնայ հաղորդուիլ իր ժողովուրդի իրական տրամային։ Հոգեկան այս իրողութիւններէն մեկնելով, կը հաւատանք թէ Հայ Եկեղեցին այն զերագոյն վայրն է՝ ուր

Հայ մը ինքզինքը ամենէն աւելի հարազատ կը զգայ իր եղբայր Հայուն, ուր Հայ Հոգին կրնայ պաշտպանուիլ արտաքին ազդեցութիւններէ, և մալ հաշտ ինքզինքին և իր անցեալին։

Հայ Եկեղեցին ըստ ինքեան կրօնական Հաստատութիւն մը ըլլալով հանդերձ, իր մէջ միշտ տիրական եղած է ազգային հանգամանքը։ Ասիկա եւ ըսոյթ մըն է մեր ազգային պատմութեան մէջ, զեղեցիկ և սրտառուչ, որ ցոյց կու տայ թէ Հայ Եկեղեցին չեզոքացուցիչ ազդակ մը չէ եղած Հայ ժողովուրդի զաւակներուն համար, այլ իրական և միացուցիչ կապ մը ինչպէս կրօնական հաւատքի, նոյնպէս ընկերային կեանքի յարաբերութեան և համադրութեան մէջ։ Ոզին՝ որ մեր Եկեղեցւոյ ինքնութիւնը կենազործող ոյժ մըն է և անփոփոխ Անոր կազմիչ տարրերն են արեւելականութիւնը, այսինքն առելեան Եկեղեցի նկարազիրը, վալնջականութիւնը, ազգայնականութիւնը և աւանդականութիւնը։

Արեւելեան է ան, այսինքն բուսած է և աճած այն հողին վրայ, որ սկիզբէն ի վեր և միշտ ծնունդ տուած է ամենէն մեծ կրօնքներուն, Աստուծոյ զգացումին և կեանքի խորհուրդին շուրջը խմորուած ամենէն սրտազրաւ միստիքականութեան, բնութիւնը կրօնքով և կրօնքը բնութեամբ բացատրելու ճիզէն բխած այն դրութիւններուն, որոնց միշտ հաշտ աշքով նայած է Քրիստոնէութիւնը։ Միջավայրի այդ գիծը իր գէմքին և նկարազրին ամենէն որոշիչ արտայատութիւններէն մին մնացած է միշտ։

Վալնջական է ան, ըլլալով իր զոյութեան արմատներէն մին, որուն վրայ յետոյ պիտի բարձրանար Քրիստոնէութեան հսկայ ծառը, իր հովանին տակ առնելու համար ամբողջ մարդկային քաղաքակրթութիւնը։

Ազգայնական է, ոչ թէ որովհետեւ, սկիզբէն, ազդովին յարած է Քրիստոնէութեան, այլ որովհետեւ ընդունած է Քրիստոնէութիւնը իրեւ իր ազգին ճակատազրին բարերարող աստուածային պարզե մը։ Այնքան նոյնացած են իրարու հետ քրիստոնէական կեանքի և ազգութեան զգացումները, որ իր խըզճամտանքին առջև ոչ քրիստոնեայ հայը վաղուց դադրած է Հայ ըլլալէ։ Իր ժողովուրդին հետ ըրած է ան իր կեանքին երկար և արկածալից ճամբան՝ դարերուն մէջէն։ Իր թունդ ազգայնական այդ նկարազրին մէկ հետևանքն է թերեւս իր չափազանց ժողովրդականութիւնը, որ թէն քանից ցնցած է զինքը, բայց մնացած է միշտ բոլոր միւս Եկեղեցիներէն զինքը զատորոշող ամենէն բացառիկ յատկանիշերէն մին։

Աւանդական, իր ներկան իր անցեալին հետ կապող ամենէն ուժեղ զօդերէն մին ըլլալով։ Իր մէջ՝ աւանդութիւնը տեսակ մը համայնական յիշուղութիւն է, որ խառնուած ժողովուրդի մատայնութեան հետ՝ ազգային ուլումտութեան նմանող բան մը դարձած է այլս։ Ան եղած է, աւելի կամ նուազ աստիճանով, չուկէտը իր ապագայի մտուին իր կողմէն որոնացուած ամէն հայցողութեան, «որպէս աւանդեցին մեզ հարքն մեր»։

Միջրձաւորաբար այսպիսի կապակցութեամբ զոյաւորուած ողիի մը ծնունդն ու յօրինուածքն է այն խորհրդաւոր Հաստատութիւնը որ Հայաստանեայց Եկեղեցի կը կոչուի, սերտօրէն զուզախառնուած կրօնական և ազգային իտէալնե-

րու, և հաւատքի ու հայրենիքի մտածումներու մարմացած կենդանի այն յիշատակարանը, որ տուած է մեզի մեր զրականութիւնը և դաւանանքը, մեր արուեստը, մեր ծէսը, մեր մշակոյթը ամբողջ:

Վասեմ ըլլալէ աւելի ճշմարիտ պէտք է նկատել այն մտածումը, թէ Հայը ճակատազրուած էր Քրիստոնէութեան: Իր դարաւոր կեանքը ողբերգական ինչ մը ունի: Իր ապրելու տենչը և յանուն անոր իր մեռնելու մութ կամեցորութիւնը, իր հաստատ հաւատքը ճակատազրական կործանումներուն, բայց յաւետենական յաղթանակին, կը զատեն զինքը ուրիշ ժողովուրդներէն ոչ միայն իր ինքնութեամբ, այլ նաև զայն տեսականացնելու կամքով, խորհուրդով:

Եթէ մեր Եկեղեցին մէկ է մեր հանրութեան հետ, եթէ Հայ Եկեղեցին մեր ինքնուրոյնութեան միակ պաշտպանն ու հովանին է, ասիկա Եկեղեցիին նպատակը չէ եղած այլ անոր մասնակի մէկ հանդամանքը՝ իր գործունէութեան պարագաներէն յառաջ եկած, մերթ ի չգոյէ ուրիշ աւելի ատակ աղդայնական հաստատութեան մը, զոր հնար չէ եղած սնուցանել քաղաքական դժբախտութեանց հետևանքով: Սակայն այս հանդամանքը ոչ ժխտում, ոչ ալ թերացումն է Եկեղեցիի բուն առաքելութեան, որ գերազանցորէն կրօնական է: Եկեղեցին աղդայնականութեան գործիք մը չէ և պէտք չէ ըլլայ: Անոնք կրնան իրարու օժանդակ դառնալ, սակայն պէտք չէ փոխեն իրենց գերերը և Միւս կողմէն սակայն ժամանակին արուելիք տուրքը պէտք չէ այնքան շատ ըլլայ, նուազեցնելու շափ ճշմարտութեան լոյսն ու նկարազիրը: Ժամանակ և ճշմարտութիւն, մէկն կամ միւսին գերազանցութիւնը մէկ կողմէն կը ստեղծէ ծանծաղամտութիւն և միւս կողմէն վերացականութիւն:

Ակներե է այսօր սա իրողութիւնը, թէ Հայ ժողովուրդը ներկայիս կաղմակերպուելէ աւելի կազմակուծման կ'երթայ, վասնզի Եկեղեցին որ երկար զարեր պահապան հրեշտակն ու զօդակապը հանդիսացաւ Հայ ժողովուրդին, այլև կենդանութեան քիչ նշաններ ցոյց կու տայ և տակաւ կը թերանայ ստանձնելու իր պատամական գերին ամբողջական պատասխանատուութիւնը:

Մեր Եկեղեցին կէս դար է նստած իր Պրոպատիկէի եզրին, կը սպասէ չես զիտեր ի՞նչ բանի: Ո՞վ պիտի գայ ըսելու համար թէ ան կրօնական և աղդային անյետաձգելի պարտականութիւններ ունի, որոնց իրազործման համար զուցէ զավը շատ ուշ ըլլայ, և վերջապէս ո՞վ պիտի ձերբազատէ զմեզ այն ախտաւոր անտարբերութենէն, որ կ'ամլացնէ մեր հովին, որ կը լլտաէ մեր ուժերը սուրբ և նուժիրական գործերու և ձեռնարկներու ի ինդիր: Հայ զաղթաշխարհը իր ընկերային և որոշ չափով կրթական տարանջատումին հետ ունի նաև կրօնաւագրչական ներքին ոգեկան անհատութիւններ: Մեզի չեն պակսիր անտեսական գործացուցիչ պայմաններ, մեր մէջ տկարացած չէ նաև կրօնական զզացումը, ոչ ալ իրը ազգ ապրելու զիտակցութիւնը, բայց մեզի, երկու պատերազմներէն վերջ ապրող Սփիւռքի սերունդին, կը պակսի կրօնական և ազգային աշխարհանայեացը: Այդ է պատճառ որ Սփիւռքի Հայ ժողովուրդը տակաւ կորսնցնէ Հայ ոգիի յատկանիշերը: Տարբեր ազգութիւններու և մշակոյթներու մաշումին ենթակայ, ան կարծես թէ դադրած է զարդարու մշակութային կեանքի տէր ժողովուրդի մը համբաւին հաւատարիմ ըլլալէ: Այս հանդամանքին արդիւնքն

է գուցէ որ այսօր դէպքերը կը վարեն մեր ճակատազիրը, բայց էր երբեմն երբ մինք մեռ կետնող կը շնչէինք դէպքեր և ազդեցութիւններէն վեր իմաստութեամբ և մղումներով:

Հայ Եկեղեցին կրնայ ըլլալ այն սրբազն գետինը, որուն շուրջ կանչըւէին զինադուլի մեր կատաղի, այլամերժ ախորժակները, ջլատիչ բնագդները: Այն վայրը, ինչպէս էր երրհմն, ուր ժամադրուէին մեր ժողովուրդին ամենէն ազնուական յատկութիւնները, ոզեղէն արժէքները, զմայելի իր շնչարար ընդունակութիւնները, կարձա այնքան անդամներ ինքինքը իրազործած, այնքան վտանգամերէն իր նաւը ազատազրած խելրը, ողջմտութիւնը, պայմաններուն յարմարելու իմաստութիւնը:

Մենք այսօր կ'արհամարհնք զիրար: Եւ ստոր, սողացող է մեր ատելութիւնը: Այժմ մեր կիրքերը կը բանկին թերթերու և ճառերու հոգովը և մենք կ'ատենք զիրար առանց մեր զիտնալուն: Ժամանակի երևոյթ, պիտի ըսէին տենդափառ և հովկուլ խ իր սզիրներէն ոմանք, որոնք որքան խելօք՝ նոյնքան աղքատ են իրենց միտքովն ու հոգիովը, բայց նոյնքան հերարձակ են իրենց թերթերու գաշտերուն վերև: Արոնք առանց զիտնալու կը նոււստացնեն մեր տնցեալը: Մենք կ'ամշնանք մեր արժէքներէն, որոնց համար չենք ալ աշխատած արդէն և կը խորտակենք զանոնք, վայրագ զգացումներէ միայն կրակուած: Ինչո՞ւ այս յամառութիւնը իրար սպատելու, հերքելու, երբ մեր ոտքին տակ ամէն օր տեղի կու տայ մեր ժողովուրդի սիրտէն խարիսուլ ու վեռեկառուած ենթահողը: Թող հետաքրքիրները կարդան Հինգերորդ գարու մատենազիր մեր Ղազար Փարպեցին, բայց մանաւ անդ թող նորհին թէ ինչ զինով պատերազմը ողջ պահեց մեր զլուխները այդ օրերուն: Յետպատերազմեան մեր զանգուածը հեռու է վերադիրը ընդունելիէ իրը որակ:

Բարոյական հիւծումին այս համաճարակը, որ մերն է այսօր, հեռու է կարծես մեզ մտանոր ընելէ: Մեր ժողովուրդը սկսած է զզուիլ ինքնիրմէն: Մեր կազմակերպութիւնները, Եկեղեցի, Մամուլ և հանրային հաստատութիւններ, կ'անգիտանան զայն: Ո՞վ պիտի հասկցնէր մեզի թէ մեզ պարազրկող աղէտը անողոք է այս անդամ, թէ ինքնիրմէն զզուիլը ժողովուրդի մը համար աւելի ահարկու է քան նոյնիսկ ինեզինք ատելը: Գուցէ առաջին զառածումը կը կատարուի մեր ծուլութեամբը, զգայարանքներուն յանձնուելու անզործութեամբը: Եաւ քիչեր կրնան զիտնալ թէ ինչ հերոսական ճիզ է հարկաւոր ինքինք ազատելու համար այդ սոսինձէն: Բայց ինչպէս բացատրել երկրորդը: Ու չմոռնալ որ մեր ժողովուրդը սրբազրուելու համար երբ դաս կ'առնէ, կ'ընէ ատիկա հսկայ աղէտներու զինովը: Դառն փորձառութիւնը որ մեզի արժեց ամբողջ մեր նոր պատմութիւնը, խօսքին ու զինք գժնդակ կրկներկոյթովը, որ մոխիր անզամ չձգեց մեր երկրին վրայ երբ իրականութիւնը պատռեց անոր կախարդ շղարշը:

Պէտք է սորվեցնենք Սփիւռքի Հայութեան, թէ Հայ ժողովուրդը յաղթեր է գարերուն, մեր անունը վեր պահելով բոլոր հզօր կայսրութեանց կամքին հակառակ: Թէ ունի սքանչելի Եկեղեցի մը, Քրիստոսաշունչ և ազատախոհ, որուն ճարտարապետութիւնը հիացում կը պատճառէ աստուածներուն և մարդոց, թէ ունի մշակոյթ և արուհստ, որուն մշակները, ծխացող ճրագներու

և ամոյն մոմերու լոյսով, Աստուածաշունչ մասեաններ են ընդօրինակեր դեղնած մազաղաթներու վրայ։ Աւետարանի ամուլ թզենին չէ Հայ ժողովուրդը, այլ հրաշալի ծառ մը, որ ատակաւին կրնայ ծաղկիլ և իր պտուղներով սքանչացում պատճառել աշխարհին։

Մեր օրերու պատմութիւնը տաղնտապ մը կը մատնէ։ Ժողովուրդները մեծութիւններ չեն ծնիր այլես։ Միջակներն է որ կը տիրապետեն։ Դէպքերը աւելի մեծ են քան քաղաքական դէմքերը։ Ճարտարարուեստական նուաճումներու աղմուկը կը ծածկէ ամենուրեք։ Պետութիւններ վարողներն անդամ բոնակալ վիժուէկներ են, ամէն օր ոճիրներով և ամօթով լեցնելով մեր այսօրուան աշխարհ։ Մեր երէլը գեղեցկացնող հոգեկան բարձրագոյն արժէքները այլես նուազմոն և ընկրկումի են ենթարկուած։ Ոչ մէկ ատեն երկիրը չէ ունեցեր այսքան արցունք և արիւն, և մարդկութիւնը այսքան տառապանք, և այս ամէնը իրմէ իրեն։ Կեանքի հրամայականները փոխուած են։ Քրիստոնէական ողին և դասական մշակոյթը դարերուն, որ կը պատմուճանէր այդ ողին, այսօր գեղեցիկ վերջամացութիւններ կը թուին ըլլալ։ Դրամը արժեշավին է կեանքին, ամէն ինչ առինքնող և դիմազեղծող խորդուալոր ոյժը։ Կ'ապրինք անկման մէջ ելող աշխարհի մը մէջ, փեռեկուուած անբուժելի հակասութիւններով։ Այս վիճակը ակներեն է ոչ միայն մեր բարքերուն մէջ, այլ նաև մեր դարու գրական, ընկերային և քաղաքական կեանքի երեսներուն վրայ։ Զկայ հոգեկան ապահովութիւն, մտրդը կ'ապրի ոճիրի և ստուերներու աշխարհը։

Հակառակ այս իրողութեան, անտեղի և անիմաստ երկիւզներու անձնատուը շըլլանք։ Պիտի չկորսուի ազգերնիս ու պիտի չկործանի մեր Եկեղեցին։ Աստուած բոլորովին մոռցած չէ զմեզ։ Մեր ժողովուրդը պիտի կրնայ տակաւին ինքդինքը ամփոփել և պատմութեան և ամենատիուր փորձառութեանց դասերէն յաւէտ հրահնանգուած, դէպի յոյսի նոր հորիզոններ բանալ իր թեերը։ Մեր Եկեղեցին, ազգին խղճմտանքը, ինչպէս կը սիրէր ըսել Խրիմեան Հայրիկ, պիտի կարենայ դեռ հրաշալի ճիզեր կատարել, իր կոչումի ճամբան անվիճատօրէն շարունակելու համար։

Յիշենք Ռուսարի խօսքը ուղղուած ֆրանսայի — «Արքան ալ կարեն ճիշգերդ դուն աւելի ևս կ'ուռաճանաս և հակայ ծառ մը կը դառնաս»։

Նոյն խօսքը Հայ ժողովուրդին կրնանք ըսել։ Արքան ալ կարեն ճիշգերդ, դուն, Մատ Հայկազանց, պիտի անիս, պիտի ուռճանաս, պիտի տարածես թեերդ բոլոր դաւակներուդ վրայ։

6.

(Եարումակելի՝ 4)

## ԿՐՈՆԱԿԱՆ

### Ա. ԾՈՒԻ ՓՈՓԻ

(Տօն Ա. Թարգմանչաց վարդապետացն մերց)

(ԽԵ. Տարեղած Գոհեակալութեան  
Տ. Տ. Վազգէն Ա. Վեհ. Կարողիկասին)

«Զի եւցէ եւ եմ ածա փոքր եւ բռով  
յոյժ ընդ փառ սահմանեալ եւ զօրու-  
թեամբ պար եւ ընդ այլով յօդ սանած  
նուանեալ բազարութեամբ, սակայն  
բազում զորձ արութեան զամենին զործ-  
եալ եւ ի մերամ աշխարհին, եւ արժանի  
զրոց յշաւակիի»: (Ս. ԽՈՒՐԵՆԱՑԻ)

#### ԳՆԱՀԱՍԱՆՔ ՇԵՔՔԱՓԻՐԻՆ

Թամըս Թարլայլ իր երկիրէն մէկուն  
մէջ գլուխ մը կը նուրիրէ Տանթէին և  
Շեյքսփիրին, ցոյց տալուն համար այն  
բացառիկ նշանակութիւնը զոր ունին ա-  
նոնք աշխարհի մշակոյթին համար, ա-  
ռաջինը իսաւլիոյ, իսաւլերէն լեզուի և  
իսաւական մշակոյթի իսկ երկրորդը Ան-  
գլուխոյ, Անգլիքն լեզուի և Անգլիական  
մշակոյթի համար մասնաւորապէս:

Ահա հասուած մը Շեյքսփիրի մասին  
եղած գնահատանքէն.

Հակառակ այս տիտուր վիճակին՝ ու  
ներոսի պատամանենք ինչած է հիմա, նկա-  
ռել պէտք ենք քե մեզ մօս իրապէս ի՞ն. և  
եղած սա Շեյքսփիրը: Ո՞ւ Անգլիացին զոր  
մենք հասցուցինք մեր այս երկրին մէջ, որ-  
քա՞ն միին Անգլիացիներ պիտի վրայ չա-  
յինք եան սա Մրաննօրտի գիւղացին: Զկայ  
բարձրագոյն մեծութիւններու զումարտակ մը  
որ փոխարինէ զինք: Նա է մեծագոյն բանը  
զոր տուած հենք մենք ցարդ, օտար ազգերուն  
մէջ մեր պատիւին համար, եւ մեր Անգլիա-  
կան ընտանիքին իր զեղեցիկ զարդ մը:  
Ո՞ւն է այն բանը զոր պիտի չուզելինք վրայ  
տան բան քե զինք: Մասնեցէք, երես մեզի  
հարցնեն. ով Անգլիացին, ձեր Հնդկասանի  
Կայսրութիւնը կու տաք քե ձեր Շեյքսփիրը.  
պիտի ուզեքի երբեք չունենալ Հնդկական  
Կայսրութիւն մը, քե երբեք չունենալ Շեյ-  
քսփիր մը: Եթու որ ծանրակեզր հարցում  
մըն է ատիկա: Պատօնական մարդիկ ան-

ոււս որ պիտի պատօնիանեկին պատօնա-  
կան լեզուով. բայց մենք մեր կարգին պիտի  
չմզուելի՞նք պատօնիանենելու. Հնդկական  
Կայսրութիւն կամ ոչ Հնդկական Կայսրու-  
թիւն՝ մենք չենք կրնաւ մեալ առանց Շեյ-  
քսփիրի: Հնդկասանի Կայսրութիւնը պիտի  
երբայ մեր ձեռւնեն օր մը որեւէ կերպով.  
իսկ սա Շեյքսփիրը չ'երբար, ան մեզի հետ  
կը մենայ մինչեւ յահիսեան: Մենք երբեք չենք  
կրնաւ վեայ տալ մեր Շեյքսփիրը:

Այս բարձր գնահատանքը տնոր հա-  
մար է որ Շեյքսփիրը ինքնին կ'անձնա-  
ւորէ մշակոյթ մը, քաղաքակրթութիւնը  
Անգլիական,

#### ԳԵՏԻ ՊԱՏԿԱՐ

Մշակոյթը քաղաքակրթութիւն է:  
Քաղաքակրթութեան պատմութիւնը զես  
մըն է, ուուն զուրեւուն վրայ զինուանեներ  
եւ հաղաքակետեներ կը կուուին, զնդակ եւ  
արիւն կը բափեն. մինչ զիտի բումբեւուն  
վրայ ծոլովուզենեն զաւակ կը հացնենն,  
ուուն կը շինեն, զիտակն ստեղծագործութիւնն  
կ'ընեն, տիեզերի մասին կը մատեն, երա-  
ծցուութիւն եւ գրականութիւն կը գրեն:

#### ՈՒԽԵԼ ԴՈՒՐԱՆՑ

Այս պատկերացումը ճիշդ է: Վաղ  
ժամանակներէ ի վեր միլիոնաւորներ,  
ազգ, պետութիւն, ժողովուրդ կու գուն  
ու կ'երթան: Անոնք որ տուն կը շինեն,  
սերունդ կը հացնենն, ուսման և գիտու-  
թեան զարկ կու տան, անոնք մշակոյթ և  
քաղաքակրթութիւն կը ստեղծեն, և անոզ  
կ'ապրին, թէ իսկ թիւով փոքր և աշ-  
խարհագրական դիրքով ոչ նպաստաւոր  
երկիր մը գտնուին, ինչպէս են Հայն ու  
Հայաստանը, իսկ այն ժողովուրդները,  
որ տուն չեն շիներ, ուսմունքով և գի-  
տութեամբ չեն զարգանար, երբ մանա-  
ւանդ գնդակ և արիւն կը թափեն, աւեր  
ու կոտորած կը սփռեն, անոնք իրենց  
ձեռքով նաև իրենց իսկ գերեզմանը կը  
փորեն, և ծով հասնող ջուրի պէս անհետ  
կը կորսուին ժամանակի ովկիանոսին մէջ:

Այսպէս են մարդիկ, որ իրը անձ  
կամ միաւոր երբեմ կայծակի պէս կը  
շանթանարեն, ամպի նման կը գոռան,  
կամ մինչեւ իսկ գարնան անձրեն հետե-  
ւող ծիածանին պէս կը կամարանան հո-  
րիզոնին վրայ ...»

Ամէն կասկածէ վեր է անկեղծութիւնը, քայլութիւնն ու հայրենաստիրութիւնը այն գինուսարներուն, որ նախօլէօնի դէմ կորի միջոցին ինքնաբերաբար կը նետուէին Շուայտնից (Schweidnitz) խրամատը, որպէսզի իրենց դիակներու վրայէն իրը կամուրջէ անցնին ետևէն հասնազ զինակիցները՝ փրկելու համար պատիւը նուևսատանի:

Ամէննէին կասկածիլի չէ անձնուրաց նուիրումն ու հայրենաստիրութիւնը այն րիւրառը միամիտներուն, որոնք թ. Աշխարհամարտին ձափօնի կայսեր կամ նուցիսա Հիթէրի անունով այնքան կատաղի կոր մզեցին, դիմուրութիւն ցոյց տուին:

Բայց ասանք բարոք ժոռացութեան կը տրամին նայնիսկ պատիրազմի հաշուեցարդարին, հաշուեցան հետեւզ տառամետակներուն . . .

Ասորական, Բարեկոնեան, Միջագիտեան, Պարսկական, Եգիպտական, Յունական և Հռովմէական հին քաղաքակրթութիւնները չծնան ու չզարդացան միամիտներու անձնուրացութեամբ, ոչ ալ վատահամբաւ բռնաւոր Ասուրպանիփալի, Նարուգուսոսորի, Գարեհի, Յազկերտի, Բներքսոսի և Պոմպէոսի մը յազթանակներով:

Մշակոյթներն ու քաղաքակրթութիւնը, հին թէ նոր, արդիւնք են ստեղծագործ և առնաշան աշխատանքի, յարատեներունքի:

Մշակոյթի համար անհունօրէն մեծ է դէրը և նշանակալից գործը Հոմերոսի՝ Յունաստանի մէջ, Ֆիրդուսիի և Խայեմի՝ Պարսկաստանի մէջ, Յերունիմոսի՝ Բերզեհէմի մէջ, Ս. Օգոստինոսի՝ Ափրիկէի. Տանթէի, Տավրինչի, Խաֆայէի և Միքէլ Անձէլոյի՝ Խոալիոյ, Շեյքսփերի՝ Անգլիոյ և Էտիսանի՝ Ամերիկայի մէջ:

«Յորովայնէ ընտրեալ այս հանճարները ոչ միայն ազգային՝ այլև համաշխարհային դէմքեր են, կ'ապրին և կը ստեղծագործեն ամբողջ մարդկութեան և բոլոր ժամանակներու համար. Անոնք քաղաքակրթութեան գետի թուժերուն վրայ արմատ ձգած կը պաղաքերին, պատմութիւն կը շինեն, դիր և արուեան կը մշակեն, դպրոց կը ստեղծեն, սերունդ կը

հասցնեն, աշխարհի հոգեսոր ու կենցաղական մակարդակը կը բարձրացնեն, ուստի ոմէնուն սիրայն և պաշտամունքին առարկայ կը դառնան:

#### ԱԾՈՒ ՓՈՔՐ

Աշխարհի մշակոյթի մեծերուն և մեծագործաւթիւններուն հանդէպ գնահատանք և պաշտամունք ունենաւը մէկն է մեր ցեղին առաքինութիւններէն: Արժանիք որ կը մզէ Հայը իր սեպական տեղը ապահովելու ընդհանուր քաղաքակրթութեան տարածքին: Մերը «Փոքր Ածուս մըն է միայն, ըստ Խորենացի հշգրիտ պատկերացումին».

Թէեւ մենք փոքր ածու մըն ենք, եւ բիւզվ փոքրերու կարգին, եւ օգուրեամբ ալ տիւր, եւ օսա սնգամ նուանուած ենք քաղաւորութեամբ, աշխայն բազմաբիւ արիական զործն կատարուած են նաև մեր եւրիշն մէջ, եւ արժանի են զիրով լիեւուելու:

Թարգմանիչները հայոց քաղաքակրթութեան գետի թուժերուն վրայ, ե. - թթ. գարերուն ստեղծագործ և թարգմանչական նշանակիլի գործ կատարեցին Ս. Մահակի առաջնորդութեամբ:

Անոնց կը պարտինք հայ այրուբէնցին գիւտը 404ին և սոկելին թարգմանութիւնը Ասուաւածաշունչին, որոնք խարիսխ, ուղեցոյց, միջոց և ներենչարան հղան հայկական ուրայն մշակոյթի մը ստեղծումին և զարդացումին, զանազան մարդիրու մէջ:

Ս. Սահակի և Ս. Մեսրոպի շնորհիւ բաննէլի թափով սկսող հայ մշակոյթը պաշտեր եղաւ, գետ գարձաւ, ածու կապեց, յազեցնելու համար սերունդք սիւծունդ մշակոյթի համար հայոց ունեցած քաղցն ու ծարաւը:

Հայոց աշխարհէն սկիզբ առնող եփրատ և Տիգրիս գետերուն պէս հայկական մշակոյթը օրէնութիւն գարձաւ մեր ընաշխարին չափովը գրացի և այլ ժողովուրդներու համար:

Թարգմանիչները հայկական մշակոյթի և քաղաքակրթութեան հետ ստեղծեցին նաև հայ գրիստոնէական ազգային սպի, նոր հայկականութիւն մը, որ երթալով կ'ածի ու կը զարդանայ:

**ՄԵԿ ԱԿՆԱՐԿՈՂՎ**

Հայկական մշակոյթը իր առանձնահատկութիւններով կը տաղաւարուի Հայաստաննեայց եկեղեցիի հովանիքին տակ:

Հայոց Փաքր Ածուխն օրհնալից բներքերն են հայերէն լիզուն, այրուշէնքը, Աստվածածունչի սոկեղէն թարգմանութիւնը՝ զուգընթաց Յոյն դասական հեղինակներու թարգմանութեան (առանց որոն անոնք կորսուած պիտի մեային ընդհանուր մատենագրութեան համար), հայկական ճարտարապեսութիւնը, մանրանկարչութիւնը, գրչութիւնը, երաժշտութիւնը, Ասոնց կտրգին նաև ծաղկումը ձեռագործ գեղարվուեաներուն՝ խաչքար, սոկերչութիւն, ասեղնագործութիւն:

Հայ մշակոյթի կորհառուն դէմքերէն Ա. Սահմանի զատ եկեղեցին առանձինն կը տոնէ միտայն Ե. - ԺԲ. գարերուն փայլած հետեւել գէմքերը, Ա. Թարգմանչաց Վարդապետց Մերոց անուան տակ:

Մերոց Մատուցո՞ւ աջ բազուկը Ա. Սահմակ Գարթերի, ստեղծիչը հայ այրութէնքին, առաջին աւուուցիչը հայերէն լիզուի և հայ գպրոցի, հեղինակ և երգահան-երգի ապաշխարութեան շարականներուն:

Ելիքէ, հեղինակ Վասն Վարդանայ եւ Հայոց Պատերազմին դիւցազներգութեան, Այլակերպութեան մասուն, Խրատք Միանձանց, Տէրունական Ազօթից, Արարածոց, Յեսուայ և Դատաւորաց գիրքերու մեկնութիւններուն:

Մովսէս Գերբող, Խորենացի, բանաստեղծ, փիլիսոփայ, պատմահայր, հեղինակ շարականներու, Հայոց Պատմութեան աւանդական ծագումէն մինչև Արշակունաց գաէին կործանումը (428 Յ. թ.), Անոր կը վերագրուին Պատմութիւն Հոգաւոց Վանքի Պատկերին, Հորիսիմեանց Ներող և Գիրք Պիտոյից, գուցէ նաև Աշխարհացոյց և Կալիսթենէսի Պատմութիւն Մեծին Աղեքսանդրին:

Դաւիդ Անյալը Ներփինացի, Հարթացի, Փիլիսոփայ, գիտնական: Իր երկասիրութիւններն են՝ Ասեմանք Խմատաստիրութիան, Վերլուծութիւն Ներածութեան Պարփիւրի, Ստորոգութիւնք Արիստոտէլի, Մեկնութիւն Ստորոգութեանց Արիստոտէլի, Պէրիարմէնիոս Արիստոտէլի,

Թուղթք Արիստոտէլի, Ներբողներ Սուրբ Ծննդեան և Ս. Խաչի:

Գրիգոր Խարեկացի (+ 1010), մեծագոյն հայ միսինքը, հանճարեղ բանաստեղծ, Գրած է Խարեկը, Ովթերգութիւն՝ ի խորոց Սրբից Խօսք, Ներբողներ՝ Ապարանից Ս. Խոչի, Առաքելոց, Ս. Աստվածածնի և Ս. Յակոբ Մծրնայ Հայրապետի, Գանձեր՝ Խաչի, Եկեղեցւոյ և Ս. Հոգևոյն, տաղեր և մեղեդիներ:

Ներսէս Կայիցի՝ Շնորհալի (1102-73), թագն ու պահէ Արծարի Դարու, բանաստեղծ, երաժիշտ, երգահան, մեկնիչ, գործիչ, դիւնապէտ և բորեկարգիչ: Իրեն կը պարտինք մեծամասնութիւնը Ժամագիրքի ընտրելագոյն երգերուն և աղօթքներուն, Հաւատով Խոստովանիմը, Ա. Վարդանանց Շնորհարաշը և Ալբիցեալքը և այլ շարականներ, Մեկնութիւններ Ս. Մատթէոսի և Կաթողիկէացից, Ողբ Եղեսիոյ, Յիսուս Որդի՝ որուն ամփոփումն է Ալյոսօր անճառոցը՝ Վիպասանութիւն՝ տաղաչափալ ամփոփումը հայոց պատմութեանը, Հանելուկներ, Յաղոտք Երկնից և Զօրալթեանց, և այլ գործեր, տմէնքն ալ ընտիր հայերէնով, ամէնքն ալ լայն տեղ և ծաւալ գտածիր հայրապետական գլուխ-գործոց Ընդհանրական Թուղրէնին պէս, որ ԺԲ. գորէնի վիր իրը ուղեցոյց և օրինակ կը ծառայէ եկեղեցական, դաւանական, միջնէկեղեցական, բարեկարգական և կարգապահական հարցերու և յարաբերութիւններու:

Մեր տօնելի թարգմանիչ սուրբ Վարդապետներուն անուններուն և միայն մատենագրական վաստակին ցուցակային թուղթիկ այս թուղթը բաւարար է գաղափար մը կազմելու անոնց ինքնութեան և մեղի ձգած դրաւոր ժառանգի մասին:

Նշենք թէ մատենագրական այս շարուցին ամենէն անգին և փայլուն գոհարներն են հայերէն լիզուն, այրութէնքը, Աստվածածունչի սոկեղինիկ թարգմանութիւնը, Եղիշէն, Խորենացին, Նարեկը, Ժամագիրքը, Շարականը և, որոշ պարգահաներու համար, Ընդհանրականը:

Ասոնց իրաբանչիրը մէյ մէկ գանձ է անկորնչական, մէյ մէկ բարձի գիրք

գործածական, որ Աւետարանի կողքին սերունդէ սերունդ հոգեկան սնունդ ջամարած է մեր նախնիքներուն, ուստի և Ս. Գիրքի պէս առարկայ դարձած անոնց սիրոյն և հոգածութեան, որպէս ազըւր կրօնական ժամանութեամբ և ազգասիրական ապրումի:

Այս գլուխ-գործոցները անմիջական օգուած կատ օտարներուն ժօտ ալ ճանաչում գտած հայկական ճարտարապետութեան, երաժշտութեան, մանրանկարչութեան և ձեռագործ արուածաներուն հետ կը կազմին առանձնայտակութիւնը մեր փոքր ածուին, որ աւշագրու տեղ մը կը դրաւէ ընդհանուր քաղաքակիրթութեան և մշակոյթի համատարած անդաստանին մէջ,

ԱԶԳ ՍՈՒԻՐԻ, ԺՈՂՈՎՈՒԹԻՒՆ ՍԵՊԱԿԱՆ

Քայլ գուէ լնիր ցեկ մըն եկ, բաղուցրական քահանայորին մը, սուրբ ազգ մը, ժողովուրդ մը սեպական սահայութամբ, որպէսի հոչակէ հետազորութեամբ Անոր՝ որ խաւարեն կոչեց զեղեկ իր սեպականի լոյսին» (Ա. Պետ. Բ. 9):

Փոքր Ասիոյ նորագործ համայնքներուն ուղղուած Գետրոս Առաքեալի այս խօսքը կրնայ պատշաճին հայ ժողովուրդին ալ, որ Թորգմանչաց լուսաւորչական գործունէութեամբ, կոնսկ կը դարձնէ ադիտութեան և հեթանոսական խաւարին, և Քրիստոսի լոյսէն առանձնորդուած կ'օգտագործէ Աւետարանը իբր գրկութեան լատակ, Եղ գարէն ասդին զինք նուաճող բազմազգի հորդաններու գէմ, որոնք իրարու ետեէ կը խուժեն մեր երկիրը, կը տրորեն մեր ստացութիւնները, բայց երեւիք չեն կրնար սիրապիաել մեր սեպական հոգիին, որ ինչպէս Վարդանանց օրով, ամէն անգամ որ հարկ լինի, վճռականորէն կը յայտարարէ.

Եթոյսմ հաւատոց զմեզ ոչ ո՛վ կարող է խախտի, ոչ հեթօնակ եւ ոչ մարդիկ, ոչ սուր, ոչ հուր, ոչ ջուր, ոչ ամենայն զինչ եւ են դառն հարուածք: ... Ի են անջանք եւ ի մեկօ յանձնառութիւնք, սուր են եւ պարանցք մեր: ... Զի ոչ երկ լնի մարդոյ է ուխս հաւատոց մերց ... ալ անլուծութեամբ ընդ Աստուծոյ, ուռւմ չի հնար հակ-

տել եւ ի բաց ելանել, ոչ այժմ եւ ոչ յապա եւ ոչ յաւիտեան եւ ոչ յաւիտեան յաւիտենից» (Ե՛ԱԾէ, Բ. Յեղանեսի):

Հայուն ընտիր ցեղ, սուրբ ազգ և սեպական նկարութրով ժողովուրդ մը լինելուն գիտակցութիւնը, որ ոգի է և կեանք, կը ծնի, կը յայտնուրի հայ մշակոյթին հետ, և կը զարգանայ անոր զուշ գրնթաց, հայոց ծաղկալից փոքր ածուին մշտկութեամբ և պահպանութեամբ,

Մահոթ են հայ կեանքին փոթորկաւլից վիճակը, Արշակունեաց, Բագրատունեաց և Ռուրինեաց հարասութիւններուն կարճ կեանքը, հայկական իշխանութիւններու և մելիքութիւններու անփառունակ վախճանը, հայ ժողովուրդին հայրենի հողին վրայ և օտար աստղերու տակ պարզած պառակտունները՝ տեղական, պետական, աւատական, տիխարհագրական, գտաւանական, կուսակցական և այլ չերտաւորուններով:

Բայց իրողութիւն է որ, հակառակ այս տիսուր երևոյթներուն, աշխարհով մէկ ցրուած հայերը իրենք զիրենք հայ կը զգոն և կ'աշխատին հայ տպրիլ ...:

\* \* \*

Ամէն հայորդու ինքզինք հայ զգաւու և հայութեան մաս կազմելու այս երեսոյթը բնական է: Անիկան ձայնն է մեր արիւնին, մեր աւանդութիւններուն: Ան Ս. Աւետարանին լոյսով և հայեցի գաստիարակութեամբ զմեզ ամէնքս կը կոպէ և կը միացնէ իրարու: Անիկան նշան մըն է թէ հայը, ուրիշ ինչ պիտակ ալ որ ունենայ, հայ է, մէկ՝ օեղով, մէկ՝ ազգութեամբ, ուրոյն ժողովուրդ մը՝ սեպական սահացութեամբ և նկարագրով:

Մեր ամէնու մէկութիւնը կամ միութիւնը թագուն՝ կ'արտայայտուր հայկական ոգիով՝ ճառագոյթեամբ հայ մշակոյթին:

Այս իրողութեան դէմ յանդիման՝ մենք ալ մեր կարգին Քարլայլի հետառութեամբ կրնանք ըսել.

Հայկական աշխարհիկ պետութիւն կամ ոչ, հայկական հարասուրին կամ ոչ, մերն են հայ լեզուն, հայերէն այբուբենը, Ասուուածառունչի սկեղին բարգմաննուրիւնք,

Մերն են Սահմակի, Մեսորոպ, Եղիշեկ, Խորենացի, Նարեկի ոյի, Շուրնալի բարգմանիչ Շուրգառպետերը։ Մենք ուսման հայ-քրիստոնեայ շնորհ կրնար մասալ, շնորհ կրնար ապրիլ առանց մեր մասնաշելազգործ բարգմանիշներան, առաջին հայ մօսկորիթն։

Արդար և փրկարար են Ս. Թուրքմանաչաց և անոնց Ծողով ժառանգութեան մասսին այսպիսի գնահատական վերաբերմունք, մանաւանդ արտասահմանի հայութեան համար, որուն կը պակսին հայրենի հողին և պիտութեան կռուանները։

Հայոստանեաց Եկեղեցին և այլ Կազմակերպութիւններ ըստ կորելոյն կը ջանան վառ պահել Աւատարանին լոյսը և հայրենի սրբութիւնները՝ լեզու, ծէս, գիր, աւանդութիւն, սովորութիւն։ Բայց այսքանը բաւարար չէ մեր գոյութիւնը ապահովելու համար։ Անհրաժեշտ է ռատաւագոյն չափով զօրացնել այդ ճիշերը և հաւաքարար ունենալ Կարլայլեան նախանձախնդրութիւն մը։

Քաղաքական, ընկերային և նիւթական հարասութիւնները անցաւոր են։ Մեր օրով իսկ Անգլիա Կորոնցուց Հնդկաստանը Բատմին չիրցաւ պահել Լիպիտոն ու Եթովպիան։ Ֆրանսաւ վրա տուաւ Թունիքիան և Ալեքսիան։ Բայց այս հրեքն ալ կ'ապրին և կ'իշխեն չնորհիւ Ծյերսիրի և Նետոնի, Տոնիթի և Տո Վինչերի, Փասքալի և Հիւկոյի։

Մեծ ազգիրուն և քաղաքակրթութիւններուն հետ բաղդատառթեան եզրեր չեն հայ ժողովներին ու մշակոյթը, քանի որ Խորենացին ըստին պէս նուազ է մեր թիւր, անսպաս է մեր գիրքը, փոքր է մեր մշակոյթը։ Այսու հանդերձ աշխարհ չի կընար անգիտանալ կամ անտեսել զմեղ, վասնզի ճիշտարիւ խազաղործութիւններ կատարուած են նաև մեր Եւկրին մէջ, եւ արծանի՝ զիրով լիեւատակութեան։

Խորենացին ակնարկած և մեր երկրին մէջ կատարուած արիական գործերը առաւելապէս հոգեկան են և մշակութային,

Սուրբ Թարգմանիչները ի պաշտօնէ և իրաւ հոգեռորականներ են — կտթողիկոս, եպիսկոպոս, վարդապետ, քահանայ և ուսուցիչ։

Անոնց պէս քրիստոնէական մտայնութիւն և գամատիրակութիւն ունին իրենց ժոմանակակից աշխարհականները — իշխան, զօրական, քաղքենի և շինական, մինչև ժթ. դարու վերջերը։

Ամէնքն ալ կը գնուհատեն հոգեռորագէնները, սերուորէն կը գործակցին, իրարու հետ կը մրցին ըստ կարի իրենց լուսան ճգիլու Տիրոջ գահանակին մէջ։ Անոնք, հակառակ ժամանակներու չարութեան և արհաւերքին, հակառակ կեանքի պայմաններու խսութեան, աշխատանքի և նուիրումի սգիսվ տոգորուած, սիրով կը զինուորին, կամտոր պահակ և մշակ կ'ըլլան, թումբ կը կանգնեն, քրափնքսվ կ'ոռոգէն, արիւն-արցունքսվ կը պարարեն նայց այդին, որպէսզի թշնամին չաւրէ զայն, որպէսզի առաջ լինի երեքը վաստակին, որպէսզի հայու սեղանը բաց լինի, նշխարն ու բաժակը անպական, իւղն ու խունկը աննըւազ, Ա. Բ. Գ. ի տախտակն ու քերականը պատրաստ, որպէսզի հայը շարունակէ ապրիլ և ստեղծագործել իրը շազգ սուրբ, ժողովուրդ սեպհական։

Ոչ մէկ խօսք այս նպատակներուն վահմութեան և գեղեցկութեան գէմ։ Մերն ալ են անոնք, Մենք ալ կը հասնինք անոնց Աստուծով՝ եթէ շարունակենք Ս. Թուրգմանչաց սգիսվ աշխատալի և զսիաբերել, եթէ հուատարիմ մենք Աստուծոյ հետ Վարդանանց կնքած ուխտին անլուծանելի, եթէ մտիկ ընենք և դրտկան արձագանդ տանիք եւ Նարպէյի զրիչով մեղի ուղղուած սրբովան կոչին։

Հայ տարինեն, եղբարք, մարդկութեան մէջը, Հայ կիմել և մեզ պատմութեան կըր, Հայ անուամբ զմեզ կ'ողջունեն Երկինք, Եղբարք, հայ' ապրինք։

## ԳՈՐԾՎԱԳՈՒԹ ԱՍՏՈՒԱԾԱՄԱՅՐ

**Բիւզանդաքէտ Փրօֆ. Օր. Սիրարփի Տէր-Ներսէսեան փոքր ռուսականակիրութիւն մը ունի՝ «Deux Exemples Arméniens de La Vierge de Miséricorde» խորագրով, որ նախ լոյս տեսած էր Revue des Études Arménientes, NS. VIIի (1970) մէջ, էջ 187-202։ Ասիկա առիթ ընծայեց մեղի որ Աստուածածնի Վերափոխման տօնին առթիւ մէր սիրել ի բնութերց պահպանի իշորէ ըլլըդակցութեան նիւթ գարձնենք զայն։**

Նախ պէտք է ըսկել որ յիշեալ ուստումնակիրութիւնը մանրանկարչական, զույաց մասնագիտական նիւթ մը եղած ըլլըդակցուն միայն որոշ գիտական գոտուակարգի ծանօթ եղած է Արդ՝ կը փափաքինք աւելի պարզ և կրօնոկան ձեռվ մօտենու նիւթին, հագեսր սնունդ քաղելու համար այս տօնին առթիւ։

\* \* \*

Աստուածածայրը առաքելական շրջանէն իսկ մէծ սէր և յարգոնք կը վայրին էր հաւատացեալ քրիստոնեաներու կողմէ։ Իսկ է. գարէն սկսեալ ոչ միայն բարիխօսն էր հաւատացեալներուն, ոյլի պաշտպանը գարձած էր կ. Պոլսոյ՝ Բիւզանդական մայրաքաղաքին։ Խորհուներ ալ եղած էին թէ կայսերական այս քաղաքը իր հիմնարկութեան օրէն իսկ նըւիրուած էր Աստուածածօր պաշտպանութեան։ Այսպէս, Աստուածածայրը պաշտպանելով՝ վրկած էր կ. Պոլսոյ Արքաթական արշաւանքն ապահովութեան համար ոչ մէկ արձագանք կը գանձնէք Աստուածածօր վերաբրուած հրուշքներուն, հակառակ որ այսքան մէծարունքի և պաշտամունքի առարկոյ գարձած էին։ Բարեբախտաբար պարագան նոյնը չէ Ռուսական մանրանկարչութեան համար։ Օր. Անտրէ Ֆուլի հրաշքին համաձայն, Աստուածածայրը իր կրած քօղը հանելով՝ կը տարածէր Յունաց Եպիր հանանդի նվագելնէսի (Blachernes) եկեղեցւոյ հաւատացեալներու գլխուն վրայ։ Անաւասիկ այս հրաշքին պատմութիւնն է որ նոյն տահն Ռուսական մանրանկարչութեան ծագման առիթ տուած էր, որ ծանօթ է «Pokrov de la Vierge» անուամբ, որ կը նշանակէ Աստուածածօր հօլոր Գորովագութ կամ Պաշտպան Աստուածածայրը նկարին մէջ այսպէս ներկայացնուած է։ Ս. Կոյսը ոտքի կեցած մէկ ձեռքով բռնելով վերաբրուին ծուլքը՝ կը տարածէ զայն ծունկի եկած հաւատացեալներու ուսին վրայ, որդէ օրինակ մը կը տեսնենք Երուսաղէմի թիւ 2568՝ Պարսն Վասակ Արքայեղօր Աւետա-

Այս հրաշտալի յոզթանակին առթիւ, կ. Պոլսոյ (Յունաց) Փոտիսս Գատրիսարքը, Առ. Սք. Կոյս իր գոհաբանական աղօթքին մէջ կ'ըսէ. և... Աստուածամայրը, «որ մեղի հոմար բարեխօսութիւն կ'ընէ առ Քրիստոս՝ մէր հոգիներու փրկութեան և մէր մեղքերու թղութեան համար, ան մեղ կը պաշտպանէ բարբարօսներու արշաւանքներու դէմ։ Անիկա մեղի հոմար անառիկ պարիստ մըն է»։

Իսկ Յուլիս 2ին, Սք. Աստուածածօր վերաբրուին զԾիտեղմտն Տօնսին առթիւ, նոյն Պատրիարքը ուրիշ աղօթք մը ունի առ Ս. Կոյսին Մարիամ։ «Դուն բոլոր հաւատացեալներուն անապակունութեան զգեստ մը տարիք քու սուրբ վերաբրուդ, որուն կ'ապահատանես քու սուրբ մարմինդ, ո՞հ, դուն՝ որ աստուածային պատսպարտն ես մորդոց»։

Պէտք է ըսկել որ Աստուածածօր այս պաշտպանողական թեման վանական ծագում ունեցած էր, ապա հետզետէ շատ մէս ժողովրդականութիւն գտած է. սակայն, անծանօթ մնացուծ էր սկզբնական շրջանին Բիւզանդական մանրանկարչական արտեսափին մէջ, և ասոր համար ոչ մէկ արձագանք կը գանձնէք Աստուածածօր վերաբրուած հրուշքներուն, հակառակ որ այսքան մէծարունքի և պաշտամունքի առարկոյ գարձած էին։ Բարեբախտաբար պարագան նոյնը չէ Ռուսական մանրանկարչութեան համար։ Օր. Անտրէ Ֆուլի հրաշքին համաձայն, Աստուածածայրը իր կրած քօղը հանելով՝ կը տարածէր Յունաց Եպիր հանանդի նվագելնէսի (Blachernes) եկեղեցւոյ հաւատացեալներու գլխուն վրայ։ Անաւասիկ այս հրաշքին պատմութիւնն է որ նոյն տահն Ռուսական մանրանկարչութեան ծագման առիթ տուած էր, որ ծանօթ է «Pokrov de la Vierge» անուամբ, որ կը նշանակէ Աստուածածօր հօլոր Գորովագութ կամ Պաշտպան Աստուածածայրը նկարին մէջ այսպէս ներկայացնուած է։ Ս. Կոյսը ոտքի կեցած մէկ ձեռքով բռնելով վերաբրուին ծուլքը՝ կը տարածէ զայն ծունկի եկած հաւատացեալներու ուսին վրայ, որդէ օրինակ մը կը տեսնենք Երուսաղէմի թիւ 2568՝ Պարսն Վասակ Արքայեղօր Աւետա-

րանին մէջ, թղ. 320, որ ծաղկուած է 1270ին: Այս նկարին մէջ, Աստուածամայրը քիչ մը դարձած է դէպի Քրիստոս և ձեռքով բարեխօսութիւն կը խնդրէ Միածնէն:

1220ական թուականներուն, Գերմանիոյ Թօյն քաղաքին մէջ, Սիսոդեսեան կրօնաւոր մը իր ՀՀրաշքներու Խօսակցութիւն գրքին մէջ կը պատմէ իր Միարանկիցներէն մէկուն ունեցած տեսիլքը՝ այսպէս: «... Կրօնաւորը Սուրբ Հոգիով վերացած երկնքի փառքը կը գիտէ, բայց այնուզ չի գտնէր իր Միարանկիցներէն ունէ մէկը: Հորց կու տայ Աստուածամօր՝ ըսկով. Շնչչո՞ համար, ով Սուրբ Աստուածամօր, այսակի չեմ տեսներ միր Սիսոդեսեանց վանքէն ոչ մէկ Միարանն: Երկնքի Թագուհին իրեն պատասխանելով՝ կ'ըսէ. «Սիսոդեսեանց վանքի կրօնաւորները ինծի համար շտա սիրելի և շտա ընտանի են, և զանոնք իմ թեսերուս տակ կը տաքցնեմ»: Եւ բանալով վերարկուն՝ ցոյց կու տայ բազմաթիւ և անհշունելի Միարաններ և աշխատաւոր միարան եղբայրներ և քոյրեր: Ասկէ քիչ ետք, Դոմինինիկոն Միարաններ կը վայելին Սկոյսին պաշտպանութիւնը: Պէտք է ըսել որ Աստուածամօր վերարկուին պալաինիլը՝ մեղքերու Թողութիւնն և զթութիւնն համար, Ֆրանչիսկեան ծագում ունեցած է և ապա տիկնիքական դառնալով՝ համայնքի բարետոնիւթիւնը ծնրագրելով վերարկուին տակ՝ պատւինուն է Աստուածամօր պաշտպանութիւնն: Դուռքիոյ Գորովագութ Աստուածամօր պատասխ տառը մէկ փաստը կը ներկայացնէ, որ ամենէն հին օրինակը ճանչցուած է մինչև այսօր, ծանոթ՝ Փրանչիսկեաններու Աստուածամօրը անունով: Կը գտնուի Խոտլիոյ Սիենն (Sienne) քաղաքի Պինակոթէք (Pinnacothèque) թանգարանի մէջ: Պատասխ կը ներկայացնէ Աստուածամայրը, Յիսուս մանուկը դրկած իր ձախ ծունկին վրայ, որ կ'օրինէ: Ս. Կոյսը իր վերարկուն կը տարածէ ծունկի եկած երեք Ֆրանչիսկեան կրօնաւորներուն վրայ: Ասոնցմէ մէկը կը համբուրէ Ս. Կոյսին տաքքը, մինչ միւս երկութը ձեռնամած կը պաղաքին: Նոյն ձեռք գծուած է նսե մեր հայկական կի-

լիկեան մանրանկարը, որ կը պահուի Պրիւքսէլի Ֆէրօն-Սթուէլէի (Feron-Stoclet) թանգարանին մէջ: Ամենէն կարեւորը ստկայն այս մանրանկարին թուականն է: Ծնորհիւ Փրաֆ. Օր. Ս. Տէր-Ներսէսեանի մանրամասն և գիտական ուսումնամասիրութեան, փաստացի թուականներով կ'ապացուցուի թէ Դուռքիոյ պատասխ աւելի ուշ թուականի գծուած է քան Կրլիկեան յիշեալ մանրանկարը: Եւ Փրօքէսէօրը եղբակացնելով կ'ըսէ թէ «Ուրբեմն այս երկու արուեստագէտները շատ աւելի հին օրինակէ մը ներշնչուած պէտք է ըլլային իրենց նկարները գծուած ատենն»:

ԺԳ. Պարուն ժենչք կը հանդիպինք նսե Եւրոպայի ուրիշ քաղաքներու մէջ պատասխներու, ուր Սրբուհին իր վերակառով կը պաշտպանէ Եկեղեցւոյ հաւատացեալները: Այսպէս, օրինակի համար, Աւստրիայ Լինց քաղաքին մէջ կը գտնուի պատասխ մը, որ գծուած է 1240-1250 թուականներու միջն և ուր Սր. Ուրսուլ Կոյսը կը պատասխ իր առջև ծունկի եկած վեց հաւատացեալները: Իսկ Սանթա Մարիա Անդէլոս, Սպոլէթի մօտ (Santa Maria-inter Angelos, près Spolète) 1280-1290 թուականներուն գծուած պատասխ մըն ալ կը գտնուի, ուր Աստուածամայրը կը պաշտպանէ յարուցեալ մարդիկը:

Սակայն գծուար է ճշգկել, թէ այս նկարները որո՞ւ միջոցաւ Կիլիկիա փոխադրուած էին: Կը կարծուի հաւանաբար Դոմինինիկեան կամ Ֆրանչիսկեան Միարաններու միջոցաւ Կրնային բերուած ըլլալ նսե Խոտլացի վաճառականներու կողմէ, որոնք գործոն վաճառականութիւն կ'ըսէին արդէն Կիլիկիոյ հետ մ.թ. գարուն: Առաջին անդամ Դոմինինիկեանները եկած էին Կիլիկիա Հեթուած Ա. Բագաւորին հրաւերը 1237 թուականին:

Հայ մանրանկարիները, որոնք կը ծաղկէին Աւետարաններ արքայական և իշխանական ընտանիքներու համար, Կըրնային ծանօթ ըլլալ այս պատառներուն:

Հայկական մանրանկարչական արուեստի Գորովագութ Աստուածամօր առաջին նկարն է Երաւաղէմի Ս. Յակովը, թիւ 2568 ձեռագիր Արքայի ղըրայր Վասակիշխանի Աւետարանի մէջ գտնուողը, թղ.

320, ուր Քրիստոս Նստած է գահի մը վրայ ամպովվանի տակ և հագած է կապոյտ պատմուեան և ծիրանի-կարմիր վերարկու մը, ձախ ծունկի վրայ կը բռնէ գիրք մը (Աւետարան) և աջ ձեռքով իր օրնութիւնը կու տայ ծունկի սկած արքայեղայր Վասակի իշխանին և իր որդիներուն՝ Կոստանդինի և Հեթումի, Վասակ հագած է առանց թեր պատմուեան և մուշտակէ կորմիր (vermillion) վերարկու մը, և իր ներքնազգեատին թեկրը ճերմակ ենու Երէց որդին հագած է կարճ թեռվ պատմուեան մը, կապոյտ-ճերմակ գծաւորումով։ Կրտսեր որդին իր հօր նման հագած է կարմիր պատմուեան։

Խոկ Աստուածամայրը սոթի կեցած է այս խոբմբին ետև և իր վերարկուն կը տարածէ անոնց վրայ ի նշան պաշտպանութեան, և ձախ ձեռքը քիչ մը վերցուացո՞ծ բարեխօսութիւն կը նշերէ իր Միաժի՞ն Որդիէն՝ Քրիստոսէ։

Երկրորդը Պրիւեգէլի Ֆէրուն-Մթօքէի հաւաքածոյի մանրանկարն է, ուր Աստուածամայրը Յիսուս Մանուկը գրկած՝ նուիրատուներուն մեծարանքը կ'ընդունի։ Սուրբ Կոյսը մութ գայնով կապոյտ պատմուեան և ծիրանիկայն վերարկու մը հագած է և զայն կը տարածէ ծունկի եկուծ մեծարողներու ուսին վրայ։ Յիսուս հագած է կարճ ճերմակ պատմուեան մը, կարմիր և կապոյտ զարդարուած խաչերով և մէջքը կոտպուած լայն կորմիր գոտիով, որ ուսին միացած է երկու երիշներով։ Մարաջախա Օչին, իր երկու որդիներով՝ կրտսանդին և Հեթում, ճիշդ արքայեղայր Վասակ իշխանին պէս<sup>(\*)</sup>։ Օչին հագած է ճերմակ պատմուեան և կարմիր մուշտակէ վերարկու մը, Երէց որդին՝ Կոստանդին, հագած է կարճ թեռվ կոտպոյտ խիլազ և կարմիր պատմուեան մը։ Խոկ կրտսեր որդին՝ Հեթում, Առյանքս խիլայ մը, որ կէսա-կարմիր՝ կէսա-կոտպոյտ է, և ճերմակ պատմուեան մը։ Ասոնց հետ կեցած է ապիսկոպոս մը, որ մէկ ձեռքը դրած է ուրիշ ուսին վրայ։

(\*) Ընորհիւ բաղմավաստակ Փօք. Ս. Տէրներէսեանի ուսումնասիրութեան է որ մենք այսօք կրնանք փստահարար գիտանալ այլին և նուիրատուներուն ճիշդ անունները։

միւս ձեռքով բարեխօսութիւն կը խնդրէ Ս. Կոյսէն Եպիսկոպոսը իր գլխուն վրայ ունի սուրբերու յատուկ լուսապսակ մը, որմէ անմիջապէս պիտի հնթաղքուի թէ սուրբի մը գիմտնկարն է այդ։ Ստկայն ոչ, Այլ Հեթում Ա. Թագաւորը և Վասոկ իշխանին եղայրը՝ Յովհաննէս Արքեպիսկոպոսն է Այս լուսապսակով մենք կը սեսնենք նաև Երուսալէմի թիւ 2563 և 2660 ճեռագիր Աւետարաններու մանրանկարին մէջ, ուր Էւստին Բ. Թագաւորը և Կեռան Թագաւորն էնունքին լուսապսակով ծաղկուած են։ Նոյնը կը աեսնենք Բիւզանդական կայսերու և կայսրունիներու գլխուն շուրջ Երուսալէմի թիւ 1950 Աւետարանին մէջ նուիրատու Ստեփանոս Եպիսկոպոսու գըլխուն լուսապսակ մը ունի։

Այս ձեռագիրին մէջ կը կարդանք սորա ցուցական գիրունունը որ, անշաւշա, ազգականական կազ մը բաց կու տայ Յովհաննէս Արքեպիսկոպոսի և Օչինի հնաւ, Ճիշդ է, քանի որ զարմիկներ կ'ըլլային իրարոււ Օչինի հօրաքոյրը՝ Ալիս, ամուսնացաց էր անոր հօր՝ Կորոն կոստանդինին ետև։ և աւելին, Օչինի եղրօր աղջիկը՝ Կեռանը ամուսնացած էր 1263ին Էւստին թշխանի հետ, որ Յովհաննէս Արքեպիսկոպոսի եղբօրորդին կ'ըլլայա։

Անաւասիկ հայկական Շորովզագութ Աստուածամօրը երկու մանրանկարները, որոնք շատ արժէքաւոր են բազմաթիւ նկատառումներով։ Նախ՝ ինչպէս աեսանք արդէն, անոնք են հնագոյն օրինակները Արևմուտքի մէջ և ոչ թէ Խաւալացի Դուքչիոյ գծած պատառը, ինչպէս կը կարծեր մինչև այսօր։ Ուրիմմ, Խաւալացի արուեստագէտը ուրիշ օրինակէ մը օգարւած պէտք է ըլլայ։

Երկրորդ՝ յիշեալ զոյդ մանրանկարները արուեստի տեսակէտէն ալ շատ յատկանշական են իրեր ԺԳ. Պարու գլուխ-գործոցներ, որոնք նոյն ատեն ցոյց կու տան կիլիկիոյ և Արեմուտքի յարարերութիւնը, որ քիչ ծանօթ էր Արևմուտքի, որ երկար ժամանակէ ի վեր ընտանցաց էր Բիւզանդական արուեստին։

Երրորդ՝ Հայ արաւեստագէտաները գիտէին օգաւա քաղել օպարներու գործերէն, Բայց ընդօրինակութիւնը բառացի

## Ս. ԳՐԱՎԱՆ

### ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԵՂԻՍԱԲԵԹԻ

Մեծ պատահարէն ետքը, Մարիամի բարի սրտէն իրենց ակունքը տանող բարեմասնութիւնները տճած էին անհամեմատ առաւելութիւններով։ Մտայասիրութիւնը, ուրիշն օգտակար ըլլալու բուռն ցանկութիւնը զինք դուրս նետած էր անշուռք իր յարկէն, օրերու տափանագին ճամբրորդութենէ մը եաք հանուլու համար Յուղայաստան, ուր միջահասակ բրաւակոյաբերէ չըջանակուած ձորակի մը մէջ ծուաբած զիւզը, Ս. Քաղաքի հարաւարեմտեան եղրին, կը բնակէր մենաւոր ու պառու իր ազգականը՝ նղիսարեթ։ Քանի մը զիւզատի ու մանկամարդ կիներ կը բաժնէին իր հետ տախոնքը քարուու ու փշածածկ ճամբառն, որ մերթ կը պլլուէր սից ըլրակի մը կողին ու մերթ գաւակէժ կիջնէր զառիթափէն ամայի ձորակի մը յատակին։ Գարնան հովերէն նախ համբուրուած՝ ապա մտրակուած զեռաբոյս ծիլեր, իրենց փոփուկ կանաչովը, հողի գողզներուն հետ, կը զգուէին նուրբ ոռաները ճամբորդներուն Գարունը, անհատ-

էլո, այլ ամէն անգամ տարբեր ձեռվ կը ներկայացնէին զանոնք։

Չորրորդ՝ այս երկու մանրանկարները իրարու շատ մօտ են թուականի տեսակէտով, և շատ հաւանարար նոյն դպրոցի պատկանած ըլլան, և մեզի կը ճրամցնեն երկու տարբեր Շորովագութ Աստուածամայրքու։

Եւ կերչապէս, մեր արուեստագէտ նկարիչները իրենց գործին մէջ որոշակի փոփոխում մը ներմուծելով՝ նորատեսակ նկարներ ստեղծած են, տարբեր՝ Արեմուտքի օրինակէն և թիւզանդական յօրինումէն։

ՎԱԶԻ Ն. ՎՐԴ. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ  
Մարտի

տատ իր բնութեամբ, քմայքոտ ու կամու մանկան մը նման կը նեղէր զանոնք։ Բոլորին ալ խօսակցութիւնը տակու կը ստանար կրօնական երանգու Քաղաքական գժնդակ պատահարներ, Հովովմէական իշխանութիւնն ծանրոցոց լուծել, աստուածային միջամտութիւն, տեսիլթներ ու գուշակութիւններ կը լեցնէին իրենց հոգին անկիւնաղարձ կաղմող գէպքերու ամսոքիչ նախազգացումով։ Աւերի ու տրիւնի ներապատկերներու ետին, անոնց մտածումին առջն կ'ուրուանար Մեսիայի միջցաւ ազտագրուում խրայէլի մը սրտապնդիչ պատկերը։ Դիրքու տառապանիքն ու տնձնկութիւնը ամէն ժամանուկներէ աւելի մօտ կը թուէին իրենց վախոննին։ Թերեւ սուղ ըլլար վճորելիք դինը ազդի բրկութեան, իրականութեան վերաբուէին Դանիէլի գուտակած անաւոր աղջտան ու կոսորածը, բայց վաստան էին թէ գարնանասակզբի խենթի փոթորիկը նախապայման էր յաճախ ողջունելու համար սառնամանիքի օրերուն յաջորդող արեւաշող ու զերմիկ օրերը տարւոյն տմեննաթազցը եղանակին։

Եղիսաբէթ, իր կեանքի մայրամուտին մայրանալու բախտին ու պատիշին արձանի ըլլալու աւետիսը ընդունուծ երտնելի այդ կինը, սրտարաց ողջոյնով ընդունեց իր ազգականուէին։ Անւրիզն է որ Տիրոջ մայրը կու դայ հիւր ըլլալու իմ յարկիս տակի, բացագանչեց գերազուարձ բներկանքով, ինքնիրմէ ելուծ, և Անմիջապէս սր ողջոյնդ տոի, ցնծուլով խաղաց մտնուկը որովայնիս մէջ, երանի անոր որ կը հաւատայ թէ Տիրոջ բալոր խոստաները պիտի իրականան ի մօտոյց։

Ու բացուեցան օրհնեալ շրթները Մարիամի, ընելու համար իր ներքին, անսահման գոյունակութիւնը արտայայտող սրտարուի ու գոհար աշօթքը — Էմեծացուցէն, որ գարերու ընթացքին անհամբ տաճարներու գիւերուն տակ և օրուան բոլոր ժամերուն պիտի կրկնուէր, դառնալու համար մէկը՝ բոլոր դարերուն յօրինուած ամենասիրելի աղօթքներէն։

Ամէն ազգերն ու սերունդները այսուեւետե երանի պիտի կարդան ինծիա, կը մարգարէանար ան այնքան ճշգրտարէն։

Այս, աշխարհի կիներուն մէջ գերազանց տեղը պիտի չնորունէր իրեն, Անհատնում սերունդներ պիտի գիմէին իր բարեխօսութեանը ու իր պաշտելի անունը կրող անհաշունի տաճարներ պիտի բարձրանային աշխարհի չորս ծագերուն։ Պիտի կանգնէին իր տաճառները շքեղատիպ ու իր նկարները գորովազեղ պիտի գրաւէին իրենց պատուայ տեղը եկեղեցիներու խորաններուն և սրմերուն վրայ։ Պիտի յօրինուէին իր փառքը հիւսող անթիւ ու բազմակեղու շարականներ ու քերթուածներ, իր յայտնատեսութեամբ, հոգիի իր ուսւր աչքերով Մարիամ տեսաւ այս բաւորը ակնթարթի մը մէջ։ Ու սիրաը լիցուեցաւ անտոիկ ու անսպաս այն երանութեամբ՝ որ Աստուծոյ մօտ ե համ հոգիներուն միայն տրուած է ունենալ։

Եղիսաբէթի տմուսինը՝ Զաքարիա, նրկայ չէր սրաւայոյդ ու պատմակնաւ այս ողջաղուրումին, Տիրոջ հրեշտակը պատժած էր զինք տոժամարտը իր անհաւատութեամբ, երբ Աստուծուրդուոյն կարապետին ու մկրտչին հայրը ըլլանու այլապէս հրճուագին աւելիս կը դիմուրէր կասկածով։ Այժմ խօսելու կարութենէն զորկ, ան իր մեջքը քաւել ու զիշաք մեղմել կը ջանար Տիրոջ յարկին նեչէն իր յարագած ներկայութեամբ ու իրեն առաջարկուած՝ բայց իր քահանայական պաշտօնին հետ չներգաշնակուող ամէն տեսակի ծառայութեններուն յօժարակամ կատարումով։

Երեկոյեան, երբ Զաքարիա յոդիան պատ կը թակէր գուաը իրենց խարիսոււ հիւղակին, անակնկալօրէն իր առջև գտաւ նազարէթի երանելի կոյսը։

Իրիկունը անցաւ քաղցր գեպքերը զերյուշով և ապագային հանդէպ սուսւց ուած վառ երազներու տեսականուց։

Երբ գիշերը իր կապարեայ թեւքը տարածեց կովիտին խորը պազած խեղնուկ այդ հիւղականին վրայ, Մարիամ քաշ-

ուեցաւ իրեն յատկացուած բաժինը, որ միջնորմով մը կը զտառւէր բնակուրունի աւագ սենեակէն, իսուզ էր մարմինը, մինչ հոգին կը խոյտար թափանցիկ երազներու ճառագովայթումէն, Միւս կողմէն, զիրար հերքով վաղ խորակ իր գործի սկզբանին իսուսնէլի է, Միծ գործինու կատարումըն կոնչուած ո՞ր սուրբը կամ բարգարէն չէ ունեցած ընկրկումի և վնասութեան բուէներ։

Երեք ամիսներ շարունակ Տիրամայրը հիւրը եղաւ եղիսաբէթի, մինչև ծնունդը խսուսցուած մնձ Կարապետին։ Ու վերջաւորութիւնը Զաքարիայի պատիժին, երբ հոգիեան վերացումի պահու մը մէջ վերասին կը քակուէին կատանքները իր լեզուին, ընելու համար մարդարէշաշնչն խօսքեր՝ նորածինին սահմանուած յօժարականշական գերը բնորոշող։

Մանուկին լցն ու ճիշը նոր կեանք ու սկերութիւն բերին ամայի այդ յարկին։ Ու Մարիամ, իր ալ մօսալուտ մայրութեան քաղցր զգացումով հրաժեշտ առաւ իր զարմուէին, երթալու համար մօտը իր խօսեցնելին, միանին յարդարելու համար իրենց բնակարանին հետ իրենց սրաները նաև, իրրե երանելի ծնողքը աշխարհ գալիք և սերունդներէն սպասուած հրաշք-Մանուկին։

(Եարկայ զրութիւնը Ե. Հատուածն է Տիրամայրը խօսքարուած և Ա. Կոյսի հեանքի զանազան հանդրաւաններէն խօսող հեղինակին պարապաւութեան մէջ եղաղ երկին։)

Գ.



## ԱՍՏՈՒԹՎԱՐԱԿԱՆ

### ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԹՎԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

**253ա.** Հին ԿՏԱԿԱՐԱՆՆԵՆ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԹԻՄՆԵՐԻ. Թէւ մենք կը պաշտպանենք մեռելոց յարութիւնը իրեն քրիստոնէական վարդապետութիւն, բայց անդէպ չէ աւելցնել նաև Հին Կտակարանէն վկայութիւններ՝ ցուցնելու համար գոնէ այս վարդապետութեան հնութիւնը Յոթ կ'ըսէր. «Գիտեմ թէ զի մշտնջնաւոր է որ լուծանելոցն է զիս յերկրի՝ յարացանել զմորթ իմ որ կրիսց զայս ամենայն» (Յոթ, Ժթ. 25). Ու Դանիէլ կը գրէ. «Բազումք ի ննջեցելոցն է հոգ յերկրի յարիցն, ոմանք ի կեանս յաւիտենականս և ոմանք ի նախարարնս և յամօթ յաւիտենականն» (Դան. Ժթ. 2). Այս յոյով կը խօսէր Շամունեայ Որդուոց երկրորդը, և Այն որ աշխարհաց թագաւորն է, թէպէտե մեռանիմք մենք վասն օրինացն, ի կեանսն յաւիտենից, ի միւսանգամ ծննդեանն ժամանակի կենաց ի կանան դարձուցանէ», ու չարբորդը կը յարէր. «Յուսուոյն ակն ունիմք միւսանգամ ծննդեան յարութեան մեռելոց» (Բ. Մակ. Ե. 14). Ու Մարթա, Ղազարոսի Քոյրը, Կ'ըսէր Քրիստոսի. «Գիտեմք զի յարիցէ ի յարութիւն՝ յաւուրն յեանում» (Յովհ. Ժթ. 24). Խոկ Փարիսիցւոց բովանդակ ողանդը ուժգնապէս կը պնդէր Սադուկիցւոց դէմք թէ կայ յարութիւն (Պործք, Խթ. 8):

**253բ.** ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ Ս. ԳԻՒՔԻՆ. Գիտենք թէ Հին Կտակարանի Ս. Գրոց մէջ կան ինչ ինչ խօսքեր, որոնք երկրոյնելի կ'ընկն մեռելոց վերանորոգումը: Բայս այսմ գրուած է Սազմասին մէջ. «Յիշեաց թէ մարմին են նոքա, հոգի որ ելանէ և ոչ ևս դառնայ» (Սլմ. Հէ. 39). Դարձեալ՝ ոչ թէ մեռելաք օրննասցն զքենց» (ՃՃ. 17). Դարձեալ՝ ոչչ յարիցեն ամբարիշաք ի գատաստան» (Ա. 5). Նման են նաև Ժողովողին խօսքեր. «Պատահար է որդւոց մարդկան և պատահար առաջանալ կ'ըսեն թէ ինչո՞ւ այդ երկարատե բաժանումը, եթէ մարմինը կարեոր էր հոգին համար, պէտք չկար որ անկէց

նոց և պատահար յամենիսին ի նոստ, որպէս մահ սորտ, նոյնպէս և մահ նորտ, և շունչ է յամենիսին (Ժող. Գ. 19), Բայց եթէ ճշդութեամբ զննուաին այս խօսքերը, անոնք ըսուած են այս աշխարհի կենաց համար. Ներկային համար՝ որ մինչեւ գերեզմոն կը տեսէ, և կը գտղրի երկրի վրայի եւ յետոյ՝ այդ խօսքերը ըսուած են ոչ թէ իրեն վարդապետական խօսքեր, այլ միշտ իրեն այլարանութիւն յառաջ բերուած, ցուցնելու համար վիշտակութեամբ կամ աշխարհին անցաւրութիւնը: Ժողովողին վերջին խօսքին ծայրը կը կարդանք. «Ամենայն ի մի տեղի երթայ, ամենայն եղն ի հողոյ, և ամենայն գտոնայ ի հող, և ո՛վ գիտէ զոգիս ոգւցոց մարդկան, եթէ ելանեն ի վեր, և զշանչ անասոնց եթէ իջանէ ի խոնարհ յերկիր» (Ժող. Գ. 20, 21), ուր հակառակորդնիրը կը տեսնեն իրենց կարծեաց հասաւասթիւնը: Ընդհակառակն ամկայն անսոնց մէջ յատակօրէն կը տեսնըսի մարմինն հոգին տարբերութիւնը, և մարդուն հոգին՝ անսանոց հոգին տարբերաթիւնը, մասնաւող բնագրին համեմտա, որ աւելի բացայացա է. «Եւ մէջ գիտէ զոգիս մարդոյն որ ելանէ ի վեր և զոգի անսանոյն որ իջանէ ի խոնարհ յերկիր: Խոկ յարութեան խնդրի խօսք չկայ հոս, զի այդ մասին չէ խօսքը, նոյնն է նաև Սազմասին խօսքը. Ուշ յարիցեն ամբարիշաք ի գատաստան»: Հաս բնագրին է. «Եւ ոչ կարացեն ամենարիշաք գատաստանի», որ է ըսել, «Մի կարացեն արդարանալ յաւուրն գատաստանի»:

**254. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԵՆՔՆԵՆ.** Ուրիշներ իրաց բնութեան կարգէն կը հանեն իրենց գեսութիւնները, որպէսզի զուցնեն թէ մարմիններու յարութիւնը ոչ պատշաճ է և ոչ հնորաւոր: Վասնզի, կ'ըսեն, մարմինը ինչո՞ւ հատուցմանց ենթարկուի, քանի որ մարդկային և բարրոյական գործոց արդէքն ու արդիւնքը ֆողիինն են և ոչ թէ մարմինն, Եւ դարձեալ կ'ըսեն թէ ինչո՞ւ այդ երկարատե բաժանումը, եթէ մարմինը կարեոր էր հոգին համար, պէտք չկար որ անկէց

զրկուեք հոգին մինչև կատարած ը իսկ եթէ կարեւոր չէք ի զուր էք նորէն միաւ ուրիշու երկուքը։ Սակայն ո՞չ ապաքէն մարդկային հնթակուն իր ամբողջութեամբն է մարդ, կազմուած հոգիէ և մարմինէ, ու եթէ գործերը ենթակայինն են, հատուցումն ալ անորը պիտի ըլլայ, ապա ուրիշն և մարմինն մասնակցութիւնը շատ ալ պատշաճ է, այնպէս որ իմաստու ու բնույթին շատերը այս պատշաճութեան վրայ հիմնաւելով կը ջանան ապացուցանել յարութեան հարկաւորութիւնը, հետեւելով Պօղոսի խօսքին. «Ձի ընկալցի իւրաքանչ չիւր իւրով մարմնով, զոր ինչ գործեաց յառաջ, եթէ բարի և եթէ չար (Բ. Կորն. Ե. 10), իսկ երկարաւե բաժանումը հետեւթիւն է իրաց բնակուն կարգին, որպէսզի լրանայ մարդկութիւնը և գոյ կատարած և հատուցմանց ժամանակն ըլլայ: Առարկութեանց երկրորդը գուտէ զօրէ Համեմակունաց դրութեան զէմ, առոնք արդէն հոգիները միոյնակ կը մըլուցնեն յարկան հատուցման մէջ, և երր մէկը արդէն կ'ըսէ թէ դատաստանները և հատուցումները կատարուած են առանց մարմիններու, տարրացուցած կ'ըլլայ արդէն յարութիւնը ապացուցելու հարկը:

**255. ՈՒՐԻՇ ԱՌԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ.** Ուրիշներ՝ անլուծելի գուտարութեաններ ցուցնելու համար, յարութեան նիւթական գործադրութեան խնդիրներ կը հանեն, կ'ըսն ա. Շատ մարմիններ ուրիշներու մարմիններուն մէջ լուծուած կարուած են. զոր օրինակ սովորական կամ պատահական մարդակերութեան հետեւանքով, բ. առանց մարդակերութեան ալ լուծուած մարդկային մարմիններու տարրերը ուրիշ մարդկային մարմիններու կամ բոյերու կամ ոդի մէջ փոխանցուած են կ'ըրտան ուրիշ մարդերէ իւրացուած են, անոնց անոնդ ըլլայով, և այսպէս անվերջանալի փոխարկութեանց հոգվածունց մէջ են, զ. ինչ՝ մարմինն ալ կ'ամէ և կը նուազի, տարրեր կ'ընդունի իր մէջ և կ'արտաքսէ, և ամրոջ իր գոյութեան ընթացքին միշտ փոփոխութեան մէջ է, այնպէս որ գոյութեայ որոշելու թէ որոշենք են իւրաքանչ կամ պատաստանին կը հակառակին նախ անսնք որ կը մերժեն յարութեան

չիւր մարմինին իսկակուն տարրերը, որոնցից պիտի կազմուի յարուցեալ մարմինը. դ. նոյնիսկ հաշիւի կ'առևնեն թիւը մարդոց՝ որոնք եղած են աշխարհի սկիզբէն մինչև կատարածը, ու կ'ըսնեն թէ անկարելի է որ մեր նողագունդը կարենայ պարունակել բոլոր յարուցեալները: Սակայն այս և առոր նման ինսուքերուն դիտումն է յարութեան վարդապեհութիւնը տանիլ այնպիսի նիւթական և տարրական նայնաւթիւններու, որոնց ոչ մէկ խոհական մարդ չի կրնար համամիտ ըլլայ: Զի մենք մարմիններուն նոյնաւթիւնը յիշեցինք գաղափարին պարզ առումովը, առանց խծրական պարագաներու, այնպէս որ կորհան յարմարի յարկենաւեկան կամ կացութեան, որ շատ կը սարերի այս կեանքի անցուոր կացութենիւ: Ըստ այսմ, ոչ տույի ի ոչ ալ պարունակութեան խնդիր կարելի է ընել: Զի այսպիսի առարկութիւններ ոչինչ աւելի կը զօրն քան ինչ որ եօթը նզրայրներու կնոյդ մասին Քրիստոսի կը հարցընէին Սարուկեցիները, և պատասխան կ'ընդունէին թէ հանդերձեալ կեանքի պարագաները պէտք չկոյ կերպարուներու այս կեանքի պարագաներու համեմատ, և մանուանդ մարմիններու պարագայից մէջ կայ և կը մնայ այնպիսի այլակերպութիւն մը, որուն գլխաւոր հանգամանքները միայն կը յայնէ Պօղոս, անշունչներու մէջ կատարուած փոփոխութեան նմանութեամբ, երբ կ'ըսէ. և նոյնպէս և յարութիւններէց, սերմանի ապականութեամբ և յառն առանց ապականութեան, սերմանի անարգութեամբ և յառնէ փուռք, սերմանի տկարութեամբ և յառնէ զօրութեամբ, սերմանի մարմին շնչառու և յառնէ մարմին հոգեոր (Ա. Կորն. Ժ. 42-44):

**256. ԴԱՏԱԱՍԱՆ.** Յարութեան վերջ կու գոյ դատաստանը: Ինչ որ մենք պարզապէս կը կոչենք դատաստան, Հառմէհականք կը յարանուանն ընդհանրական, որպէսզի որոշեն ենթադրական տառնձնականներ, որուն մատին խօսեցն գրադարան և դրագին իսկ դատաստանին կը հակառակին նախ անսնք որ կը մերժեն յարութեան

հանդերձելին հետ կատարուելիք որևէ գատաղական գործ կը հակառակին նաև անսուր սրանք յորութիւնը մերժելով, կ'ընդունին միայն իւրաքանչիւր անձի համար իր մեռած պահուն արուած որոշում մը: Կը հակառակին նոյնպէս Հռոմէականները, որոնք առանձնական գատաղականը ընդունելով՝ կատարածին ոչ մէկ գատաղական գործ կը թողուն: Մինչդեռ գատաղականին սուռցութիւնը անհրկրայի է այն ընդարձակ նկարագրականէն, զոր Քրիստոս ըրու ըսկելով՝ սեկեսցէ Որդի Մարդոյ փառօք իւրովք . . . և նատիցի յաթոռ փառաց իւրօց, և ժողովեսցին առ նու ամենայն ազգք և մնկնեսցէ զնոսա ի միջիանց . . . կացուացէ զօդիսն ընդ աջմէ իւրմէ և զայժիսն ընդ ձոխմէ. առասցէ (ցառաջիսն) եկալք օրն սեալք (Ասյլն). առասցէ և ցայնոսիկ որք ընդ աւելիէն իցնեն. երթօյք յինէն (Ասյլն), և երթիցն նորա ի տանջանս յարիտենականուա (Մաթ. ի. 31-46), նոյնպէս և Պրոպատիկէի քարոզութեան մէջ մնալոց յարութիւնէն վերջ կը յիշուին դասաւանները (Յովհ. ե. 21-22): Պօլոս ևս կ'ըսէ՝ ՀՀաստատակաց օր, յարում պարա է դատել զախարան արդարութեամբ (Գործք, Ժէ. 31), և ինքը կ'ըսէ Փելիքսի, զգան հանդերձելու գատաղականին (Գործք, Խէ. 25), ու կը գրէ հաւատացեանիրուն. Ավմեննեցուն մեզ յանդիման լինել կայ առաջի տանինին Քրիստոսի, զի ընկալցի իւրաքանչիւր իւրով մարմնով, զոր ինչ գործեաց յառաջ, եթէ բարի և եթէ չար (Բ. Կարն. ե. 10): Ու Պետրոս կ'ուսուցանէր անիշխաններուն թէ ինքն Քրիստոս պատուիքեաց մեզ քարոզել ժողովրդեանն և վկայութիւն գնել թէ նու է առամտեալն մԱսուծոյ, դասաւար կենդանեաց և մեռիլոց (Գործք, Ժ. 42), և Յովհաննէս կը տեսնէր զգմնուեալս մեծամեծս և զփռքունս, որք կային առաջի ոթառոյն, և գրեանք բանային, և այլ գիրք բացա կենաց, և զատեցան մնալութ ի գրելոցն ըստ զործոց իւրեանց (Յայտ. ի. 12): Խսկ աւանդութիւնը պայծառ է շատ, բայց դարերու Ա. Հարց վարդապետութիւններուն և եկեղեցական երգերու և աղօթքներու խոսովանութեանց մէջ:

257. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԴԱՏԱԱՍՏԱՆԻ ԳԻՄԱՆԱԿԱՆ Այս ճշմարտութեան ընդէմք, հակառակորդները կը նկատեն նոյն թէ դատաստանին այսքան նիւթական և զգալի մանրամասնութիւններով պատմուած քը յայտնի է թէ այլարանական պատմեր մըն է լոկ, ու իսկական չեն կրնար լինել ամփերը, աթոռը, փողը, գիրքը, կշուքը և գատաստանին միւս պարագաները, Բոյց եթէ այդ մանրամասնութիւնները իրը այլարանական ընդունինք իսկ, միթէ կրնանք ուրանաւ եղիւթիւնն ճշմարտութիւնը: Սայոյդ են յարութիւնը, գատաստանը, հատուցմունքը, ու այդ զգալի պարտգաները արուած են՝ վարդապետութիւնը հասկնայի դարձնելու համար միայն: Կ'ըսն նու թէ, ըստ Քրիստոսի, գատաստանը պիտք էր աեղի ունենար Երրուաղճի կործանումէն անմիջապէս յիտոյ, և կամ, նոյնիսկ, Քրիստոսի կարծեցնու գալուստը և անոր յարակցած մեռելոց յարութիւնը և մարդոց դատաստանը նոյնիսկ ուղղափառ մեկնիչներ Երրուաղճի վերջին կործանման մասին է որ Կ'իմանաւ:

Սակայն հարկ է դիտել թէ երկու ճշմարտութիւններ կրնանք լինիլ միասնարար, և նմանօրինակ հնչող բառեր կրնան տարբերեալ իմաստներ ունենաւը, ըստ այսմ՝ Ա. Գրոց վարժ կրողներուն համար յայտնի է թէ Քրիստոսի գալուստեան և աշխարհի կատարածին վարդապետութիւնը կ'ակնարկէ արդարք քրքինք քրիստոնէութեանակին և երբեմն աշխարհի բուն կատարածին: Ծա այս աշխարհի կատարածը ատեն մը ժամուռու կարծուեցաւ: Բայց այս կարծիքը մռաց ըւեցաւ յիտոյ, ու անկէ շատ աւելի զիւրաւու հազարամետայց կեղակարծ վարդապետութիւնը, ու աշխարհի կատարածի վախճանին, յարութեան և գատաստանին և հատուցմունք իրագործութիւնը մնաց ժամանակին: զոր շոշ է մեզ գիտելք (Գործք, Ա. 7), վասն զի ոչ ոք դիտէ զայն Աստուծմէ զատ (Մաթ. ի. 7. 36): Անշուշչտ չենք կրնար խօսիլ և գիտանալ աւելի քանի ինչ ոք: Ա. Գիրքէն կը սովորինք, որովհետեւ ոչ եղելութեանց մասին որենէ խօսք կայ և, ոչ որևէ գուշակութիւն, այնպէս որ յաճախ

ստիպուած ենք մեկնողաբար և ժակաբերաբար բան մը ըսնել:

258. ԴԱՏԱՄԱՍՆԱՆԻՆ ՀԱՆԴԱՄԱՍՆՔԸ.  
Խսկ թէ այդ գատաստանը պիտի տեղի ունենայ աշխարհիս վախճանին, և ոչ թէ իւրաքանչիւր մարդու վախճանին, ամէն մէկուն համար զատ զատ, զոյդ կրնան հաստատել հանդիսական պարագաներն ինքնին, զորս կարելի չէ տնթիւ և անհամար կիրապով բաղմացնել, և իւրաքանչիւր ակնթարթին աշխարհի զանազան կէտերուն վրայ այդպիսի գատաստաներու կատարում ենթագրել: Խսկ ինչ որ Պօղոս կ'ըսէ, «կայ մետյ մարդկան միանգամ մեռանիլ և յետ այնորիկ գատաստան» (Երր. Թ. 27), անհամարին է զայն իմանալ իրեւ անմիջական հետևողութիւն, ինչպէս կը պնդեն Հռովմէականները, այլ իրեւ բոլոր մարդոց մեռնելին յետոյ, զոր շատ խսկ բացայայտ կերպով կը հասուկընէ տառքեալը, բոստածներուն ի բացատրութիւն յիշելով՝ Քրիստոսի գտալուսը մարդկիը գատելու համար, «իսկ յերկրորդում առանց մեզացի:

259. ԱՌԵՒՑԾՆԱԿՎՈՂՈՒԹԻՒՆ. ՎՃՇԻՆԵՐՈՒՈՒ. Գատաստանէն վերջ կու գոն հասուրցումները, որոնցմէ երկութք միայն կը յիշէ Քրիստոս իր մեծ Նկարագրութեան մէջ, յութիսենական կեանք արդարներուն համար և յաւիտենական տառնչանք մեղաւորներուն համար, զորս սովորական բառով կը կոչենք արքայութիւն և գծոխք: Ինչ որ բուուցաւ յարութեան և գատաստանի մասին, և վկայութիւնները որոնք Ա. Գիրքէն յառաջ բերաւեցան՝ բաւական թուող ըլլան հաւասարելու համար թէ իրական են արքայութիւնները և գծոխքը, որոնք գատաստանի մէջ արդարներուն և

դատապարտուածներուն բաժինը պիտի ըլլան: Ուստի և կրնանք անոնց վերաբերեալ ապացուցութիւնները զանց ընկել, և քիչ մըն ալ խօսիլ անոնց զանազան հանգամանքներուն և իրենց վերաբերած խնդիրներուն մատին:

260. ԵՐԱԿԱՌԻԹԵԱՆ ԷՌԻԹԻՒՆԸ. Արքայութեան էութիւնը կամ ինչ որ նոյն է ըսկէ՝ արդարներուն երանութիւնը հաստատուած է տեսութեանը վրայ Աստաւծոյ, այսինքն տեսնելու վրայ զԱստաւծո, որ աղքիւր է բարութեանց և լրումն երանութեան, ուստի և զայն վայելողը այլիս պէտք չունի անկէ դուրս սրեւ բարիի, և որպէսնետե անշուշտ իմանալին գերագոյն է քան զգալին, այս պատճառու ալ յաւիտենական երանութիւնը իմանալի է բոլորովին ու զգալին չի յիշուրի այլիս, որպէսնետե զգալին իմանալիին մէջ կ'ընկը լուզուի: Խսկ Աստաւծոյ տեսութեան վրայ հիմունութիւնը երկու կերպով կը հասկնան գպրցականց, մին՝ բնական, միւսը՝ գերբնական: Բաւական է պարզ տեսութիւն հոգեբանական ըմբռնուածով: Եւ վերացական ծանօթութիւնը, և սիրով ու խնդութեամբ ըստ բնական զօրութեանց: Խսկ զերբնականը պայծառ և հայեցողական տեսութիւնն է, որմէ կը թիի սէր և ուրախութիւն՝ բնականն զերպանց աստիճանով, ինչպէս որ պատճառուն ալ բնականն զեր ի վերոյ է: Խսկ այս վարդապետութեան վարդապետական հանգամանքն է այն, թէ արդարները իրենց մտքին մէջ երկնոյին լոյսով լուսաւրուած ըլլաւով՝ գէմ յանդիման և հայեցողաբար կը տեսնեն զԱստաւծո, բայց ոչ թէ կատարելապէս կ'իմանան ալ, ու ամէնքն ալ հաւասարապէս չեն վայելեր, հետեաբար և հայեցողական տեսութիւններն ալ հաւասար չափով չեն ըլլար ամենուն մէջ:

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ

(Ծարաւակելի՝ 25)

## Ա. Ն Ո Ւ Ն Դ

Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ զըրել ես,  
Եւ աշխարհի չըյայտնիմ թէ ֆեզ ինչպէս սիրեցի ...  
Երկու վանկե՛րը անոր ես կը զուրցեմ գաղտնապէս  
Եւ ան ամբողջ կը քրի սիրոյ մատեա՛ն մը ինծի.  
Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ զըրել ես ...

Հիմա հեռո՞ւ իրարմէ՝ միայն անո՞ւնըդ ունիմ  
Բերնիս վըրայ, նամբոյրի մը պէս աննիր եւ անոււ.  
Գիշեր ատեն, սենեակիս մենութեան մէջ մըսերիմ  
Ես զայն կ'ըսեմ եւ ահա՛ ֆեզ կը տեսնեմ բաղրայոււ.  
Հիմա հեռու իրարմէ՝ միայն անո՞ւնըդ ունիմ ...

Գեղեցկութիւնդ ու իմ սէ՛րս յօրինեցին զայն կարծես,  
Սիրս իր անդուլ ըրովիմամբ անրնդիատ զայն կը հեգէ,  
Մէպէտ վաղօ՛ւց մժիս մէջ ֆեզ ամբողջ զոց գիտեմ ես.  
Ֆեզ չընանչցած ունեի՛ր դուն այդ անո՞ւնը միքէ.  
Գեղեցկութիւնդ ու իմ սէ՛րս յօրինեցին զայն կարծես:

Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՛ր ես զայն յանձնել աշխարհի,  
Երկու վանկովն իր կ'ուզեմ խնկել իմ կեաներս միայն,  
Եւ երբ վերջին արեւիս վերջին նաճանչը մարի  
Անունդ ի ըուրբ դեռ կ'ուզեմ ողջունել ա՛յզը մահուան.  
Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՛ր ես զայն յանձնել աշխարհի:

**Վ.Ա.ԱՆ ԹԷՔԷՆԱՆ**

## YOUR NAME

Why should not I be able to inscribe your name here  
 And proclaim to the world how deeply I loved you ...?  
 Secretly I repeat your name's two syllables dear,  
 And it appears a complete love-book in front of my view...  
 Why should not I be able to inscribe your name here ...?

Far away from each-other, your name only now I bear  
 Upon my lips like a kiss immaterial and lovely ...  
 At night in the intimate loneliness of my chamber  
 I repeat it, and behold, I see you, sweet memory ...  
 Far away from each-other, your name only now I bear ...

It seems your beauty and my love formed your name at the start ...  
 My heart by its ceaseless beats spells it now forever,  
 And although since long my mind completely knows you by heart,  
 Yet before I had known you, did you have that name ever? —  
 It seems your beauty and my love formed your name at the start ...

No, I don't want, I cannot your name to the world confide,  
 I want t'incense my very life with its two syllables yet,  
 And when the last rays of my sun before my eyes have died,  
 Your name still on my lips I'll salute the dawn of death,  
 No, I don't want, I cannot your name to the world confide.

Trans. M. MANOUKIAN

VAHAN TEKEYAN



## ԱՆՑԵԱԼ, ՆԵՐԿԱՅՅ, ԱՊԱԳԱՅ

Խւրաբանչիւրն իմ կեանքի անցնող-սահող օրերէն  
Յուշաշխարհը իմ կ'օժտէ յուշով մը նոր, սեւագիծ,  
Ընելով զայն բեռ մը ծանր, դժուարակիր տարօրէն.  
Զէ ունեցած ե՞րբ սակայն սիրտս մորմոք ու քախիծ:

Անցեալը դառն էր, դժիւմ, սեւ յուշերու մոխրակոյս,  
Ներկան - նեղիկ ովասիս — կը բերէ ինձ լոկ ձանձրոյք,  
Խսկ ապագան իր ձեռքին ունի տապար ու նիզակ.  
Ու կը կիմ օրէ օր յուշի, վախի բեռան տակ:

Խոր ու անյագ են տենչերս, ոչ չափ ունին, ոչ կչիռ,  
Խենց յորձին մէջ առած՝ զիս կը նետեն խութէ խուր,  
Չարտօնելով պահ մը գէք մտէս վանել խոներն մութ,  
Եւ օրերուն դէմ կենալ ըգմալագին ու արբեիռ:

Կ'ուզեմ վախչիլ անցեալէն, ապագային բայց չերքալ,  
Ներկային մէջ՝ զորե, անդէմ, մնալ անշարժ, անզգայ.  
Յուշերուս բոյնը մեղմել վախերովը գալիին,  
Ու ըսպասել լոկ անոր՝ որ զիսեմ թէ պիտի գայ ...:



## ԵՍ ՍԻՐԵՑԻ

**Սիրեցի քեզ,** աշխարհ, յաւիտենաւ կտն կեանքի հոյակապ ապացոյց: Որքա՞ն էրաշալի ես և անոյշ, և ինչպիսի՞ կարգապահութեամբ կը շարունակես զոյսւթիւնդ: Ինչպէս ծնրագիր չողօթեմ Արարէին՝ հոգւոյ փրկութեան համար:

Սիրեցի կեանքը որ քեզմէ կը բդիխ, գարունդ երբ կու գայ, ծառերդ որ կանաչ կը բացուին հարսերու նման և իրենց տերեները կ'օրօրեն անոյշ հովուն: Կը խորիս թէ մենք ալ անշուշտ պիտի բացուինք և նորոգուինք երբ մեր ձմեռէն վերջ մեր գարունը գայ:

Սիրեցի վայրի և անուշտոս ծաղիկներդ, որ բարկութիւն չեն գիտեր և մեր հաճոյշին համար միայն կ'ապրին:

Սիրեցի թռչնիկները երկնից, որ ամէն առառ արշալոյսը կ'աւեսեն մեղի, Սիրեցի երկնակամարդ, իր մարգարիտ աստղերով. արեգ, որ մեզ կեանք կուտայ: Սիրեցի փայլակները և որոտումերը, և աղօթեցի որ երկնային զօրութիւնները չբարկանան մեղի:

Սիրեցի լեռներդ և ձորերդ, լեռներդ որ մեզ կը մօտեցնեն Աստուծոյ, ձորերդ որ մեզ խոնարհութիւն կը սորովեցնեն:

Սիրեցի գետերդ և ծովերդ, գետերուդ անոյշ ջուրերը, ծովերուդ կատաղի ալիքները:

Ամէն տեղ կեանք տեսայ ու կը շարունակեմ տեսնել: Աշխարհի մէջ մանչկայ: Թող չսոսկանք գերեզմանէն, որ մեզ նոր կեանքի կը տանի:

Սիրեցի կեանքը իր բոլոր ձեռքուն մէջ. կեանքը հզօր և փոքր կենդանիներու. կեանքը բոյսերու, գետերու և ձաւակերու. կեանքը երբեմն խաղագ ու երբեմն ալեկած ծովերու. կեանքը լեռներու և հովիաներու. կեանքը արեւուն, լուսին

## ԱՆԿԱՊ ԽՈՀԵՐ

Երբեմն, բեկումի ու ծայրայեղ յուսուլքման բոպէներուն, մտքիս լուսանցքին վրայ կու գայ ուրուանալ գաղտափորը անձնասպանութեան:

Բայց չ'ուշանար պահը երբ կը յաջող զուրու շպրտել զայն մտածողութեան պարունակէն, երբ կը մտաքիրեմ անհուն կորաւունը սէրերուս, որոնք, անմոր ու անաղօտ, կը տողանցին մտքիս տոջէն, իւրաքանչիւրը ջանալով քիչ մը աւելի ամուր կապնի զիս այ կեանքին ու իր ունայնութիւններուն:

Վասնգի անձնասպան կ'ըլլան անոնք միայն՝ որոնք կորուսած հն տմէն յայս: Ու սէրե աղքիւրն է յոյսի: Սիրող անհատէն չի կրնար խոյս տուլ յայսը: Ու, փոխադարձաբար, յուսալից անհատի մը սիրող վառարան է սիրոյ:

Մէկ չէ սիրոյա առարկան բարեբախտաբար: Ու մակերեսային, ծանծաղ չննիմ սէրերը, ինչպէս չեն եղած երբեք անցեալին, Բայբ ու անշէջ եղած են անոնք, թնձ փոյթ թէ երբեմն սիրոս այրելու սպառնալիքով ալ սպառողէն:

Կը սիրեմ մայր բնութիւնը, ու իր անդորր ծոցին մէջ անցընելիք մէկ ժամուն հաճոյքը չեմ փոխեր բարեկամի մը նէրկայութեամբ անցուած ժամու մը վայելքին հետ:

Կը սիրեմ չորս եղանակները տարւոյն, Գարունը՝ իր կանաչութեան, իր յորդառատ կենսունակութեան, վարդերուն ու ծաղիկներուն, ու նաև իր խաղագ ու մերթ խենթ անձրեներուն ալ համար: Ամառ՝ իր բաղմազդի պատղներուն ու պայտաներուն ալ համար: Իր երկնքին պայծառութեան ու լոյսին առա-

և ասղերուն. կեանքը որ շարունակ կեանք կը ծնի:

Սիրեցի ես քեզ, կեանք յաւիտենաւ կան:

Գ. ՄԻՀՐԱՆԵԱՆ

տութեանց համար։ Աշունը՝ իր մեզմ ու  
հիւանդոս գեփիւռին համար, իր օգին  
բարեխառնութեան ու միրդեռուն քաղց-  
րաթեան համար։ Ու վերջապէս ձմեռը՝  
իր ձիւնին ու անձրեին համար, իր  
գիշերներուն երկարութեան ու քունին  
քաղցրութեան համար։ Ու նաև, գիրքե-  
րուն ու գրական աշխատանքներուս հետ-  
ըլլալու տեւիլի լայն առիթներ ընձեռե-  
լուն համար։

կը սիրեմ երգն ու երաժշտութիւնը  
— գաստկանն ու մաղովքդպիկանը հաւա-  
սարապէս —, հանդէսն ու գնդարաւեսացը  
Տէրը, փառք իրեն, պարգևեած է զիս ար-  
ուեստի գործերը բմբշչնելու, անսնց-  
մով լինալու ու սգեզինուելու, ու աշ-  
խարհի տաղտուկներէն բաժնուելու, երա-  
նութեանց ոլորտները սաւառնելու սուր-  
ու անմայ դժայտանք:

Դուք ալ սիրեցէք այս բալորը, Սիրեցէք շատ բաներ ու սիրեցէք խորունկ սիրով, ու այն տանն է միայն որ պիտի զգաք դուք ձեզ հրջանիկ, աշխարհներ նուռածած ծիրանափառ կայսրերէն ալ աւելի:

Սիրեցէք մարդկորս բոլոր, նոյնիսկ  
ձեր թշնամիները։ Սիրեցէք աղօթք ու  
աշխատանք, գիրք ու միրգ, թերթ ու  
հանդէս (զոյդ իր իմաստներով), երգ ու  
պայոյտ, ու պիտի համոզուիք թէ կ'արժէ  
ապրիլ առցուննքի հովիաց կոչուած այս  
կեանքը երկարօքէն և վայելչօքէն։

Սիրեցէք մեր շարականն ու աղօթքը,  
մեր լեզուն ու մշակոյթը, մեր հայրենի  
երկիրն ու տաննութիւնները, ու մեր  
վաղուան յոյսը եղող մեր սիրատուն մա-  
նուկներն ու պատանիները: Ազգային  
արդար հպարտութիւնն մը թող ունենէն  
ձեր սրտերը, ու պայծառ օրերու հուատա-  
քէն բխող արի լաւատեսութիւնն մը թող  
ձեզ ընէ միշտ իտէւալավառ ու տեսլապաշտ  
անհատներ, տպագայիք լուսաւոք հեռա-  
նկարով այժմէն իսկ արքենալու ու սըր-  
բագան նպատակի մը իրագործման ձգտե-  
լու անգուստ խանդր անհատան ձեր սրտէն:

Սիրեցէք, սիրեցէք միայն, մարդուն անասուն, ծառ ու ծաղիկ, այդ ու մայրածուա, այզի ու պարտէզ, դաշտ ու անսամբ, քանդակ ու նկար:

Սիրեցէք երիտասարդութիւնը՝ իրմէ  
անբաժան խանդին ու Թարմութեան հա-  
մար. Սիրեցէք ծերութիւնը՝ իր հասու-  
նաթեան ու խոհականութեանը համար,  
եղէք պարկիշտ ու գթառատ, համեստ  
ու ժպտադէմ, ու ձեր այս առաջինութ-  
իւնները իրբե զանան պիտի պաշտպա-  
նեն ձեզ կեանքի նենդ հարուածներէն ու  
իրբե լուսասփիւռ փարոս ձեզ ապահով  
պիտի անցնն անոր տարտարոսսէն դէպի  
արփուէտ նաւահանգիստը երկնային ե-  
րանութեան:

x

բած են թոռմելու մօտ եղող ծաղկին, ուրուն բնութեան մէջ ո՞չ մէկ ոյժ կարող է իր նախկին բայրոն ու թարմութիւնը վերադարձնել կոմ զայն արդիւել վերջ-նական փոշիացումէ:

X

Կեանքքի մէջ մէծ ուրախութիւնները ընդհանրութէս մէծ խռովքներէ, հոգիկան խոր տաղնապնդներէ վերջ է որ կու գանձ Առունց այդ խռովքներուն ու տաղնապնդներուն, ու անոնց յաջորդող ու անոնց մով պայմաննաւոր յաղթանակներուն՝ կեանքք պիտի գուանար աներեակայիւթիւնին միօրինակ ու տաղտկարեր, ու անոր պաստառէն մեղի հրամցուած ժապաւէնը, որքան ալ հաճելի ու գեղեցիկ, շուտով պիտի կորսնցնէր իր հմայքն ու քաղցրութիւնը: Պայքարէ զուրկ կետնք մը ժանուարն կը նայի, Որքան առաւել պիտի ըլլայ մեր ուրախութիւնը, օրինակի համար, երբ ընտրութեան մը յաղթական դուրս գալ վիճակուի մեղի, երբ նոյն այդ ընտրութեան մեր թեկնածութիւնը դրած պահուան այնքան ազօտ էր յոյսը մեր յաջողութեան: Մինչդեռ այդ յաղթանակը շատ բան պիտի կորսնցնէր իր քաղցրութեանէն, երբ առաջաց զայն շատ հած ըլլալու գիտակցութեամբ, յաջողութեան հարիւր առ հարիւր առ հարիւր թեկնածութիւնը: Ու այդ անվատանութիւնը, ընտրութեանց մօտեցման հետ անող մեղ առարար խռովայոյդ վիճակի մէջ պահող, որքան մէծ համեմատութիւններու հասնի մեր ներսին, նոյն քան անոյց կը թուի մեղի պոռուզը յաղթանակին, թող թէ պարտութեան պարագային ալ մեղի ինոյած պիտի ըլլայ այն խոր յուսարեկումը, որ կրնայ հակատադրական հետեւանքներ ունենալ մեղի համար, և որուն հնմակայ են միամիտ լաւասեսութեամբ մը կոյր բախտին յանձնաւած թեթևամիտները:

X

Տարօրինակ է որ, երբ մօտենանք ուրիշ շրջաններէ տելի բարիք ու հանգըստութիւն խոստացող կետնք որոշ

շրջաններու աւարտին, տարբեր զգայութիւններ գան միջամտել, միջմելու համար կարճատև զայնելքի պահէ մը ետք տափակ ու բազմանոց առօրիային վերադառնալու տրամութիւնը: Օրինակ, արձակուրդի մէկնելու պահուն, վայելքի սահմանաւած այդ շրջաններն մեր անդորրութիւնը խանգարող, մեր սուզ գնուած ժամերաւն ուրախութիւնը եղծել փորձող բազմապիսի ոյժերուն, ազգակներուն առկայութիւնը, մեր օրիրը բարիքով ու խնդրութեամբ լցնելու վարանքն ու կասկածը տուող մեզի:

Ուրիշ օրինակ մը: Այս օրերուն, ուր եկամուտական հոսանքի խանգարումները այնքան յաճախաղէս են դարձած, ինչ-պէս կարելի է որ մեր ուրախութիւնը ըլլայ ամբողջական՝ հետաքարտիչն մեր հետաքրքրութիւնը շարժող յայտագիր մը դիմելու սկզբանուրութեան: Միշտ հարցումը պիտի գոյ մեր ժաքին, թէ պիտի արութիք մեղի անընդմիջուրար վայելել յայտագիրը: Մեր ուրախութիւնը այն առեն միոյն կարող (կարո՞ղ) է ըլլալ ամբողջական՝ երբ արդէն վերջ է դասարադանութիթ պահնը (ժապաւէն կամ այլ ինչ):

X

Անձամ անունին տակ թերթերէն ու ձայնասփիւէն մեղի մատուցուած առեւտրական և այլ կարգի ժանուցումները միշտ ուլ խրաչեցուած են զիս կենդանի յուշաբարներն են անոնք նիւթին տիրապետական, հերօրեայ կեանքին մէջ: Նիւթին, հաշիւին, մեքենային ու մամանային մեր առաւ — և երբնմեր իսկ միակ — ուշադրութեան ու մտանոգութեան տարկին դարձած ըլլալուն:

Բնաւ չզարմանալ ուրիմն որ մեր օրերուն հոգեսոր ու բորբյական արժէքներ — արուեստի մարզին մէջ ալ իրենց վերապահուած անուրանուի գերով — նահանջի ճամբան բռնած են, նահանջ մը՝ որ ճակատագրական իր աղեցութիւնը կը զգացնէ ու կը բազմապահէ ժամանակի թուալումին հետ:

(Եար.՝ 5)

Պ. ՃԱՐՏԱՐ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՐԱԿԱՆ

**ԱՏՈՄ Վ. Բ. ՄՈԿԱՅԻ**

(1365? - 1435?)

Ատոմ Վ. Բ. Մոկացի ծնած է ԺԴ. Թուրու երկրորդ կիսաւն սկզբները հասանաբար: Ան սրդին էր Կարապետի և Թուրթանգի: Զինքը կը տեսնենք 1388ին Աղթամարի մէջ իրրե ապաստոր բանի: այսինքն կրօնաւոր մը որ կը պատրաստուի ստանալու իշխանութիւն վարդապետական գուազանի: Այդ շրջանին տառապած է Աւետարանի մը ցանկը. — Յիշաւակարանք ԺԴ. Դարի, էջ 576:

Նոյն թուրականին ունի ուրիշ յիշատակագրութիւն մը, որ տհաւասիկ, աջմեղուցեալո յամենայնի զատաստարպող սակաւ գծիս զԱտոմ սպասուոր ո՛չ բանի, այլ մեղաց, թողութիւն ինդրեն ի Քրիստոսէ մալթանօք հայցեմ: Գրեցաւ ի Սրբաւական Աղթամար, ի թվականութեանս Հայոց Պէտ, յետ չարաբասին Լանկթամուրի միով ամուս: — Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Բ. Հատոր, էջ 360:

Հստ երեսյթին հետագային գոցած է Մեծոփայ Վանքը և հոն լրտցուցած իր ուսումը և նուրիուած ուսուցչական աշխատանքի:

Թուրմայ գրիչ, յԱղթամար, 1421ին իր օրինակած ձաշոց Գրքի յիշտակորանին մէջ ունի ստողերը. յիշեցէք «... և զուսուցիչն մեր՝ զիմաստասէր Փիլիպայն՝ զԱտոմ Վարդապետ...»: — Յիշաւ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, էջ 252:

Թովմայ Մեծոփիցին 1423 թուրին Մեծոփայ Վանքին մէջ օրինակած է Ծարականց մը, ուր կը գտնուի նաև հետեւել յիշտակարանը, վերսպերեալ թօւականին ոչ շատ յետոյ գրուած. «Դարձեալ յիշե-

ցէք ... զվերջին ըստացող սուրբ կտակիս զԱտոմ Վարդապետ՝ զքաջն և զարին ի գործս առաքինութեան ... որ ստացաւ զատի հալալ վաստակոց իւրոց, յիշտակը բարի հոգւոյ իւրոյ և ծնաւղացն՝ հուրն Կարտպետին և մաւրն Թռւխութանգին».

— Յիշաւ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, էջ 305,

Դարձեալ Թովմայ Մեծոփիցին 1435ին աշտկերտեալ եղբայրներու և հոգեոր որոշեներու կարգին կը յիշէ Ատոմ Վարդապետը. — Յիշաւ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, էջ 451, 454:

Թուրմայ գրիչ իր վերոգրեալ յիշատակարանին մէջ Ատոմ Վ. Բ. Մոկացին կը կաչէ. «իմաստասէր Փիլիպիսփայ», թերեւս երգեցող իմաստով: Առ այդ իրրե վկայութիւն կրնանք նկատել Ատոմ Վարդապետի գրած գանձերն ու տաղերը, որոնցմէ ծանօթ են հետեւելները:

1. — Գանձ Աւագ Ուրբաթի, կոմ Ս. Խաչի Ուրբաթին. — Արաքչական բանեն հայրական, զմարդն յօրինէ պատկեր տիրական ...: — Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, էջ 389; Ցուցակ Զեռ. Վիեննայի, Բ. Հատոր, էջ 668բ:

2. — Տաղ [Յարութեան]. ... Կանայքն որ սիրողք էին Քրիստոսին ...: — Զեռ. Ս. Յ. թիւ 135, թղ. 270բ:

3. — Գանձ Հինգ Աւագը Փոխման Աստուածածնին. — Յանրսկիգըն էէն, յանհուն պատճառէն, յանհօւալ ծովէն ...: — Զեռ. Ս. Յ. թիւ 135, թղ. 408ա:

4. — Տաղ Ե. Աւագը Փոխման Աստուածածնին. — Մեծոցիր այսուր Սուրբ Աստուածածին Հայութիւն. — Զեռ. Ս. Յ. թիւ 1193: Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Դ. Հատոր, էջ 311 (ՃԱԱ):

5. — Գանձ Յանաննոս Երաւաղիմի Հայրապետին. — Երրուաղէմ ի Սուրբ Քարդաքին, նըստեալ յաթռու սուրբ Յանանին ...: — Ցուցակ Զեռ. Արմաշի, էջ 429 (ԱՅ):

6. — Այսուեղ կը ներկայացնենք իր տաղերէն մէկը:

## Տ Ա Դ [Յ Ա Ր Ո Ւ Խ Ե Ա Ն]

Կանայքն որ սիրողը էին Քրիստոսին  
բզիունկ եւ զհալուէն առեալ բերէին,  
տեսին ըգինուրարն թմբքալ առ վիմին,  
դառն արտասուէին շուրջ գերեզմանին:

Խակ մեծ Մարիամ Մազդաղենացին,  
կացեալ արտաքրյ սուրբ գերեզմանին,  
աղի արտասուօք ողբայր զենդանին,  
եւ տեսեալ զիրշտակսն ի գերեզմանին:

Խաւսեալ գրւարթնոցն ընդ Մարիամին,  
ասա զո՞վ խնդրես լալով, դու, ով կի՞ն  
եւ ընդ բարբառոյն տեսին զենդանին,  
եւ ահիւ մեծաւ ի յոտին կացին:

Խակ Մարիամու ի թիկանց դարձեալ  
ետես զՄիածինն ի մէջ պարտիզին,  
կարծէր պարտիզան ըզնազաւրացին,  
հայցէր արտասուօք, ցոյց զմ Բարունին:

Սիրով խնդրողին ցուցաւ յայն տեղին,  
Մարիամ, ծայնէք Յիսուս Միածինն.  
Ժանեաւ Մարիամ զծայն վարդապետին,  
Բարունի, կոչեաց զսաքեալ զենդանին:

Յառաջ ընթացեալ փափազմամբ սրտին,  
կամէր համբորել զվրբայն երկնային,  
խնդրել ի նմանէ քահանայութիւն,  
որ ոչ վայելէր այն կանանց ազգին:

Քաղցրիկ բարբառէր Յիսուս կենդանին,  
յիս մի՛ մերձենար, չեմ ելեալ յերկինս.  
երթ դու եւ պատմեա Պետրոսեան գնդին,  
թէ յարեաւ Քրիստոս, ծեր մեծ Բարունին:

Գիտրու ընթացեալ ւ Որոտման Որդին,  
եկին ճշմարտել զրան Մարիամին,  
տեսին ըզկրտաւրն լոկ ի տեղին,  
ժալեալ վարշամակն ի գլխոյ կողմին:

Տեսին սերորէն նըստեալ ի վիմին,  
լալով խնդրէին զիրիեաց Բարունին,  
բարձր բարբառէր, Յարեաւ Միածին,  
ի Քալիէէ տեսէք զենդանին:

Փառք յարուցելոյ Որդույ Միածին,  
որ փիլեաց զգերեալ հոգիսն ի բանտին,  
զոհութիւն տացուք ըզմեզ փրկողին,  
այժմ եւ յաւիտեանս եւ յապագային:

11

Ն. ԱՐՔԵԳՍ. ԾՈՎԱԿԱՆ

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐՔԵՐ

## Ա Ղ Զ Ո Ց Վ Ա Ն Ք

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Աղջոց Ս. Ստեփանոս Վանքը կը գանուիք ոք ձորս Քեղոյ, ի գտաւաս Արարատեան, Ելիջա գիւղին մօտ, ոչ հնուս Գեղարդոյ Վանքէն. — Գարեգին Արք. Յովսէփինան, Խաղբակեանք, թ. Մասն, էջ 137.

ՊԱՏՄԱԿԱՆ. — Վանքին գլխաւոր եղեղեցին շինուած է 1212-1217 թուական ներուն, Խանէք իշխանութեան ժամանակ:

Վարդան Վրդ. Արեւելցի իր Դանիէլի Մեկնութիւնը աւարտած է 1268ին, ոք Սուրբ Ուխտան Աղջոյ Վանացաւ:

Պարսկէները կողոպտած են Վանքը Ժէ. Դարու սկիզբը, ինչպէս կը պատմէ յիշաւակագիր մը. «Այլ և ոմանք ի Պարսկացմանէն աւարտուու գտրձան ի նոյն երկիրն Այրարատեան, և ոչ զերծան ի նոցանէն զարանք վանորէից. Քանիդի ի ձեռ ածեալ զքրիստոնեայու չորչարէին և նոքայ ցուցանէին, որպէս զգապան Աղջոց Վանից յոյտնեցին, ուստի հանին զաշն Սրբոյն Արքաւուկիսի Հայրապետին և ատարան ի շահատառան Թաւրէզ, յորմէ հանդիպեալ ոմն զանտուական Բաղչեցի, այր մհծանաւատ, ես գինս ի թափեաց ի յանօրինաց և երեր ի քաղաքն իւր ի Բաղէշ, յորմէ տաւաւ աշխարհին մերոյ գոնձ ասկողոպաելիս. — Եթաշ. Ժէ. Դարէ, Ա. Հատոր, էջ 288:

Երշակայ ուրիշ վանքերու հետ Աղջոց Վանքն ալ աւերուած է 1679 թուի մէծ երկրաշարժին:

Վանքի Առաջնորդներէն յիշուած են.

1. — Արէկ Վարդապետ, 1212-1217:

2. — Տիրացու Վարդապետ, 1234:

3. — Եւեմիա Վարդապետ, 1268-1270:

4. — Յովսէփ Վարդապետ, + 1279:

5. — Գրիգոր Վարդապետ, 1280-1284:

6. — Վարդան Եպիսկոպոս, 1471:

7. — Միքայէլ Եպիսկոպոս, Ժէ. Դար-

» բու սկիզբը:

8. — Մավսես Եպիսկոպոս, Ժէ. Դար-

» բու սկիզբը:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ. — Աղջող Վանքի  
գրիչներէն ծանօթ են Գալուստ Արեգաց  
և Վարդան Եպիսկոպոս Ստորև կը ներ-  
կայացնենք ինչ որ յայտնի է իրենց  
առանձին այխառանքէն:

Ա. - Գալուստ Արեգայ, 1442-1460  
երկարող մօտ քսոնամիաց շըջանին, յան  
ջորդաբար օրինակած է.

1. — Մանուկյանք = Խոզգիրք,  
1442ին, Ստացող՝ Միհթար. — Յիշաստա-  
կարանք ժե. Դարի, Ա. Մասն, թիւ 606,

2km. Երեսնի, թիւ 769.  
2. — Անոնց, 1442թն. — Յիշտ. մե.  
Դարի, Ա., թիւ 605. — 2km. Երեսնի,  
թիւ 939.

3. — Աւետարան, 1443ին, «ի ձորս  
Քեղոյ, ի գաւառու Արտարտեանս։ Նկարով՝  
Ստեփանոս։ Կողմոզ՝ Միխիթոք։ Մատոց՝  
Մկրտիչ Արեգոյ։ — Եթշտ. ժե. Դարի,  
Ա., թիւ 626։ Զեռ. երեսակու, թիւ 6342։

4. — Цієваштуб. 1443 р., юридичні та  
релігійні норми в Умови земель. Під зем-  
лями є власність і відповідальність за їх  
збереження та використання. — 8 лют. 1540 р.,  
Умови, р. 540, 28 т. Задмінськ, р. 505.

5. — Աւետարան, 1447ին, յիշատակառ  
բանին մէջ կ'ըսէ. «Դրիցաւ ... ձեռքնա-  
տրութեամբ եղբաւը իմոյ Մսիթթար ա-  
րքապայի» . . . Յիշտ. Ժարի, Ա. Մասն,  
թիւ 682, 2եռ. Վենետիկի, թիւ 161.

6. — Աւետարան, 1452ին, Դաւթիթ  
միայնակեցի խնդրանքով։ Կարող և կողմ-  
ուոց Ստավուան Արեգայ Առաջնորդ։ — Եթատ.  
ԺԵ. Դարեկ, Բ. Մասն, թիւ 23. Երբինն  
ի Փարեկ՝ Նուպարիսն Մատնակարան։  
Ապա Զեռ. Երեւանի, թիւ 10372.

7. — Աւետարան, 1460ին: *Ստացող՝*  
տէր Մանուէլ: Նկարող՝ *Ստեփանոս Արե-*  
*զայ:* Կազմող՝ *Եղանակա:* — Եթշատին:  
Դարի, Գ. Մասն, թիւ 589: Ձևո. Վիեն-  
նայի, թիւ 787:

**Բ.** - Վարդան Դրիշն ծանօթ են երկու գործեր, առաջինը օրինակուած երբ արեղայ էր, իսկ երկրորդը՝ եպիսկոպոսաթեան օրեղուն.

1. — Աւետարան, 1460ին, Սուացող՝  
Ստեփանոս. — Յիշտ. ԺԵ. Դարի, Բ.  
Մասն, թիւ 173:

2. — Աւետարան, 1471ին, Սաղկոզ՝  
Աբրահամ, Սաւացող՝ Դանիէլ Վարդապետ  
Աւետարանի. — Եթև. ժԵ. Դարի, թ. Մատև,  
թիւ 397: Հետ. Երեսանի, թիւ 8409.

ԴԵՐՁԿԻ ԿԱՆՔ

Դերձկի Վանքը կամ Անապատը կը  
գտնուէր Տիւրիկ զաւառին մէջ Եկեղե-  
ան կը հսչուէր Ս. Թէոդորոս:

Դիմակի Աւտախն իրքեւ առաջնորդ  
յիշուած է Ներսէն Եպիսկոպոս, 1433-41  
թաւոկաններուն իր օրով Վանքին միա-  
բաններն էին, Գրիգոր հայրած, Սրբեն  
աբեղայ, Մարես աբեղայ, Խորջիս սար-  
կաւագ, Վարդան սարկաւագ, Ղազար սար-  
կաւագ, և Յովհաննես Տեղիս:

Դերձիք Անսպատին մէջ աչխոտազ գրիչներէն ծանօթ են հետեւալները.

ՓԲ. Դարու, օրինակած է Փաղախանց մը՝  
կրօնական բռվանդակութեամբ։ Օրինակը  
ստոցած է Թէոգոս Ապիկոսպոսէն։ Մանր  
յիշատակարտոններուն մէջ կ'ըսէ. «Որ  
կարդայք մեղադիք մի՛ լինիք գրոյս, ի  
փողոցի էի և ի ծնկիս վիրայ գրեցի»։ —

Բ. - Յովսէփ արքղայ, 1433-1441,  
որդի Յակոբ Քահանացի և աշակերտ Ա-

1. - ձաւոց, 1435 ին, «ի գառնարեր ժամանակի»։ Դերձկի Աւատին հայրպահ Դրիգոր արքազայի յանձնարարութեամբ Մազկող և կազմող՝ Սիմէռն Եպո։ Մելահնցի։ Մազկողը կը գանգասաի դրիգով։ «Ժամանակս ձեռն էր և դէն, ու զինչ զեզոր կու բնդուէաք նու չէր գտուվիր»։ — Զիւ, Ա. Յ. Ալ. 3153.

2- Ճաւոյ, 1441ին, «ի դառնաբեր  
ժամանակի» - Յիշտ. Ժե. Դարի, Գ.  
Ալան Թի. 534.

Գ. - Մկրտիչ սարկաւագ, 1447ին օրինակած է ձևոցը մը, և ի դառնարքի ժամանակից ... ի վայիշլում Սիմեոն հայրպետիք. աթիստ, ժիկ, Դատիկ, Ա. Մանուկ. Թիւ. 693:

Օրբ. մ. ա. ուրբ, ս. սպան, թի օօօ:  
Դ. - Սիմէն կրօնաւոր, 1457ին որի-  
նակած է մէկ փողովածոյ Կանոնաց և Արտ-  
առեց, Յակով Եպիսկոպոսի խնդրանքով.  
- Ցիտ. մ. Տարի, թ. Մասն, թի 121,  
Զեռ. Երեանի, թի 228:

1000000000

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

**Պ.՝ Ի ՑԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՂԱԶԱՐՈՒ**

Երանելոյն Թէսիկիւայ<sup>1</sup> ասացեալ ի Յառութիւնն Ղազարու չորեօնեայ<sup>2</sup>, եւ ի  
հօրս ի Մարիամ եւ ի Մարքա, եւ ի Գալուստն Արդույն Ասաւծոյ<sup>3</sup> Տեան  
մեր Յիսուսի Քրիստոսի<sup>4</sup>:

Սկիզբն հաւատարմութեան, եւ (յ)արմատ հասարակաց<sup>4</sup> ի մեռելոց յարութեան այսօր եղեւ ի գերեզմանէն անտի չըրեքրեայ յարութիւնն հոտիալ մարմնոյն Դազարոսի, որ Աստուած վայելլապէս յարոյց, որ երեքրեայն էր յառնելոց: Եւ զարձեալ սկիզբն արքարանացն այսօր եղեւ, ուստի մախանօր վառեցան հրով բորբոքեալ յաղագս նորա սպանութեանն, որ վասն նորա ոխային. Եւ այսին նախանձու հակառակ<sup>5</sup> երեւեցան հաւատացելոց յարութեանն մեռելոց ազգի մարդկան. զի զայն(մ) որ զյարութիւնն մեռելոց պարգևեալ, եւ նշան եցոյց, եւ սկիզբն յարութեան ննջեցելոց, խորհեցան սպանանել այսօր: Եւ զայն որ զյորեքրեայ մեռեալն զիտեալն զապականեալն յարոյց այսօր ի գերեզմանէն, ի գերեզման դնել խորհեցան: Տեսօքն սբանչելեացն, որ յարոյց զապականեալ աստուածապէս, դաւաճանութեան բարիւթ<sup>6</sup> զնա զանան ի թաղել մարդկապէս:

Այսօր ի վերայ երկրի եւ ի դժոխս ուրախութիւն եւ տրամութիւն եղել յարութիւնն Ղազարսի. ի վերայ երկրի՝ ուրախութիւն, զի ուրախացան բռքին Ղազարու եւ աշակերտըն Քրիստոսի, եւ նորօք այնորիկ՝ որք հաւատացին ի նա: Եւ տրամեցան գարձեալ՝ ժողովորդքն հրէից, եւ քահանայապետիցն ազգ<sup>8</sup>, տեսանելով զսրանկելիսն զայն, զի բազումք հաւատացին ի նա: Տրամեցան եւ ի գժոխսն գժոխսաբնակիքն, զի սկիզբն այսօր եղել աւերելոյ քաղաքի նոցա, եւ առն(ե)լոյ յաւարի զկապուտ<sup>9</sup> նոցա, որով ուրախացան Աղամ եւ Եւայ, նահապետը եւ արդարը, մարդարէք եւ ընտրեալը, զի սկիզբն այսօր եղել ազատութեան նոցա ի զառնութեան տանչանաց դժոխոցն<sup>10</sup>:

Այսօր հիացմամբ զարմացումն եղել երկնաւորաց և երկաւորաց՝ զի տեսին զանմարմինն եւ զանտեսանելին յինքեանց, զի իրեւ վարդ արտասուէր, որով սրանչացան յոյժ. եւ երկաւորաց, զի զոր մարդ տեսանէին, որպէս Տէր երկնի եւ ասանդարամետականաց, ծայնիւ միայն սասանեցոյց զիմունս գտնուոցն, իւ լափշտակեալ կորուեաց անդուստ զնողին Ղազարոսի<sup>11</sup>:

Այսօր մահ եւ տարերք երկիր հնազանդ՝ գտան ծայնի Աստուծոյն մարդացելոյ,  
եւ անցանելով ըստ ասհման ինքնեանց՝ զանբանական կատարէին մահ։ Որ զկնդանիսն  
մահացուանէք, այսօր ի ծայնէ նորա զմահացեալըն կնիղանի եցոյց, եւ տարք հողոյդ,  
որ զմարմինս եւ զյօտս ապականել եւ նեխել սովորիւր, զնեխեալն եւ զապականեալն  
կանգնելով նորոգել սկսաւ<sup>18</sup>։

Այսօր երկու արարքութիւնը յերկուց գոյացութեանց ունայնացան. դժոխյան յարկ ի հոգաւոյն Ղազարոսի, եւ գերեզման նորին ի մարմնոյ նորայ, ուր ի վերայ երկրի

Բնադրի ժ. էջ 393-415. Հմա. ի. էջ 92Ա-92Բ<sup>1</sup>. և. էջ 92-94. գեղեցկած մեծապես և կրթատեսալու վերաբերություն չըստքետ ժ. Զանիք չըստքերեա ու. Քրիստոնի և հայութակի է ասպարության մ. Դարձաւ իւ. Զանիք գարեան և. Պատք թ. Պատքի հայութակի առ Զանիք արտեցան առ զմանցն և. Անիք Այսօր ու Պատքարոնի և. Պատքի Այսօր ու պատքան և.

խառնմամբ միացան երկու բաժանեալքն յիրերաց՝ ի ծայնէ միացելոյն յերկուց, աստուածութեանն եւ մարդկութեանն:

Այսօր երկու ժողովուրդ, ինչն եւ նոր, առաջին ծանօթն<sup>13</sup> Աստուծոյ, եւ յետին աստուածապաշտքս, միմեանց հակառակ<sup>14</sup> երեւեցան. առաջնոցն տեսանելով զամտուածագործ զրանչելիսն՝ զևսուած որպէս զմարդ սպանանել խորհեցան, իսկ յետինը լսելով միայն զրանչելեցն, զնա՝ զոր նորա որպէս զմարդ չարչարեալ սպանիլին<sup>15</sup>, կատարեալ Աստուած խստովանեցան:

Այսօր մի բնութիւն գերեզմանին զերկուց բնութեանց գործ կատարէր, ամուլ գոլով ծննդական երեւեալ, եւ զանշունչ առեալն շնչով մատուցանէր:

Այսօր որպէս վշտացան զծովիք, եւ դժոխապետն տեսանելով զսկիզրն<sup>16</sup> աւերելոյ թագաւորութեանն ներքնում<sup>17</sup>, եւ աղքատանալոյ ճոխութեանն ինքեանց<sup>18</sup>, այնպէս ուրախացան Աղամ եւ Եւայ, եւ ապականութեան<sup>19</sup> նոցուն յանապականութիւն վերըստին ստեղծումն:

Այսօր որպէս վշտացան Աննա եւ Կայիափա սակս յարութեանն Ղազարոսի<sup>20</sup>, եւ խորհուրդ արարին զնա սպանանել, որ միշտ աստուածութեամբն է կենդանի: Այնպէս ուրախացան Մարիամ եւ Մարթայ<sup>21</sup> տեսանելով զըորեքորեա մնուեալ եղայըն իւրեանց կենդանի ի գերեզմանէն<sup>22</sup>:

Այսօր հրէական ազգին ամբոխ, տեսանելով զգերեզմանն (յ)ունայն ի մարմնոյն Ղազարու, ունայնացան ի հաւատոց, զոր նախ քան զազս ամենայն զգենլով ընտըրեալք ցուցան հաւատովք<sup>23</sup>:

Այսօր, վասն զի<sup>24</sup> տեսին զըորեքորեայ մեռեալն կենդանիքն մարմնով մահացան (յ)անհաւատութեամբ, եւ զոր զգերեզմանն ունայնացոյց, զերեզմանաւ ծածկել խորհեցան, որ դատարկացուցանելոց էր զգերեզմանն բազում:

Այսօր, որք տեսին բացեալ զծածկեալ գերեզմանն, զկրեալ<sup>25</sup> ունէր ապականեալ մարմին մեռելոյ, լոււան զի ծայնիւ երեւեալ նա վաղվաղակի, չորեքօրեայ հոտեալն, հոգի առ եւ շունչ կենդանութեանն, որում ոչ հանդուրժեալիք, խորհեցան զհալածողն մահուն եւ զնորոգոյն (յ)ապականութեան, զրացօյն զերեզմանին մահացուցանել, եւ ծածկել զերեզմանաւ: Եւ զայս նմա խորհէին, որ զալիս մրրկեալ ծովուն զերեզման պատրաստէր հալածողացն հարց նոցա:

Եւ ո՞ւր եղեւ այդ ամենայն, ասա, կամ ո՞ գործեաց զսրանչելիսդ զայդ<sup>26</sup> ամենայն<sup>27</sup>: Լուր արդեաւը եւ ցուցից. ի թեթանիա գործեցաւ այդ ամենայն<sup>28</sup>, եւ Քրիստոս եղեւ գործող սրանչելեացց<sup>29</sup> ամենայն<sup>30</sup>, եւ հրէայըն տեսանելով ոչ հաւատացին: Եւ ո՞ պատմեաց զայդ, զոր նառեցեր մեզ այսօր. ո՞, Յոհաննէս ձկնորսն եւ Աստուածարանն, ռամիկն եւ Աւետարանիչն, Որդին (յ)Որոտման, եւ անուանեալն որդի մօրն Աստուծոյ:

Մեթ, ասեն, երէկ լոււար ի նմանէ, զի պատմեաց մեզ վասն Քրիստոսի, եթէ խնդրէին ունել զնա, եւ եկեալ ի ծեռաց նոցա գնաց միւս անգամ յայն կոյս Յորդանանու, ուր Յովիաննէս էր զառաջինն<sup>31</sup>: Եւ եթէ անդ էր ստուգիւ, դու ի թեթանիայ զիարդ ասես: Անդ էր, այո, եւ անդ առաքեցին առ նա բրոքն նորա, եւ ասեն. Տէր, զոր դուն սիրէիր, ահա հիւանդացեալ է: Արդ զի՞նչ ասես, վասն հիւանդութեանն Ղազարու եկն ի թեթանիա, ուր բարկոծ առնել խնդրէին զնա. ոչ, ասէ, այլ վասն զի զմեռեալն յարուսցէ:

<sup>13</sup> Ժանօթքն իլ. <sup>14</sup> Հակառակք կ. <sup>15</sup> սպանին իլ. <sup>16</sup> Զաւնի. զսկիզրն ժ. <sup>17</sup> Անբուժ ժերքում ժ. <sup>18</sup> Ճապանութեան ի. <sup>19</sup> Ղազարու կ. <sup>20</sup> Մարդա ի. <sup>21</sup> Զաւնի. Այնպէս ... ի զերեզմանէն կ. <sup>22</sup> Զաւնի. Այսօր ... հաւատովք կ. <sup>23</sup> Զաւնի. վասննի կ. <sup>24</sup> Պրէկեալ իլ. <sup>25</sup> կենդանի կ. <sup>26</sup> այդ կ. <sup>27</sup> Զաւնի. ամենայն կ. <sup>28</sup> Զաւնի. այդ ամենայն կ. <sup>29</sup> սրանչելեացն կ. <sup>30</sup> Զաւնի. ամենայն կ. <sup>31</sup> յառաջինն ժ.

Զի՞նչ ասեմ. մեր լուսաք յԱւետարանէշ անտի զայդ. ոչ վասն մեռելոյ ազդ արին նմա բորբն, այլ միայն թէ հիւանդացնալ է. եւ դու ասեմ թէ վասն յարուցանկոյ ցնա եկն անդ: Ասսա յայտնապէս զի իմասցուք: Դիտեմ, ասէ, վասն ոյր հարցարձնես, զի իմանաւիլ խորհիմ զանճառելի տնօրէնութիւնն, բայց անհաս է եւ անքնին, այլ որպէս յայտնեցաւ մեզ խորհուրդն, որ ծածկեալ էր ի հրեշտակաց, այնպէս շնորհը Հոգևոյն յայտնեցաւ մեզ զգործ տնօրէնութեան նորա: Ըստ մարդկութեանն լուաւ թէ հիւանդ է, եւ ըստ աստուածութեանն զիտաց, զի մեռեալ էր, զոր անզուստ բանիւ յայտ արար աշակերտացն, եթէ Հազ սրոս մեռաւ, եւ ես ուրախ եմ վասն ծեր, զի դուք հաւատասզիթ ինծ, բայց արդ եկայք երթիցուք առ նա:

Ո՞վ խորհրդոյս խորին, ասէ, ես չի անդ: Ոչ էիր անդ, Տէր, որ ամենայն ուրիշ ես, եւ զամանեսեան լուս։ ոչ էիր անդ, որ մինչ զայդ հօսէիր անրամշայնի էիր ընդ Հօր. խօսէիր ընդ աշակերտստ եթէ ես անդ ոչ էի, եւ դու ինքն անդ զոլով՝ յիրկինս ընդ Հօր միացնեալ էիր: Յորժամ ի թեթանիայ ոչ էիր, ընդ Հօր էիր. եւ զի՞՞րդ յորժամ յայնկոյս Յորդանանու էիր, ի թեթանիայ ոչ լինէիր. եւ թէ անդ ոչ էիր, զի՞՞րդ զորմէ հիւանդացնեալ լուար, զնա մեռաւ չշմարտէիր:

Այս, ասէ, տեսութեամբ ասուու ածութեամբ<sup>ա</sup> անդ էիր, թէպէտեւ մարդկութեամբ ոչ. այլ յորժամ ասեմ՝ եթէ ոչ եմ անդ՝ անրամանիթ աստուածութեամբ եւ մարդկութեամբ<sup>ա</sup> խօսիմ: Նա եթէ այլ ինչ խոնարհացնյ իրս տեսանկցէք կրեալ յաստուածացնեալ մարմնի իմում, այսպէս համարիցարուք, զի միաւորարար կամա կրեմ զամենայնն: Որչափ եւս առաւել յորժամ ասացի եթէ՝ ես ուրախ եմ վասն ծեր, զի դուք հաւատասզիթ ինծ, զի ոչ էի անդ. Զինչ աղջեօք նշանակէ ասացնամ՝ եթէ ոչ էի անդ, եթէ անդ լինալ էիր, ասէ, ըստ մարդկութեանն՝ ակնածելով յինչն լիշտէր զօրանալ առ բարեկամն իմ մանն. եւ ես թէ զիիւանդացնեալն միայն բժշկէ՛ լինէին ուրախութիւն ծեզ:

Արդ՝ եկայք երթիցուք ասէ անդ. ոչ էի անդ եւ մանն համարձակեալ տեղի առ. ուր թէ պիտոյ լիալ էր ինծ, ոչ էր առաւել անդ զկայ ընաւ: Բայց ծերդ տկարութիւն զիս եւ առ մանն զօրաւոր տեսանելով՝ ուրախ լինելով հաւատայք ինծ եթէ մեռելոց ամենայն կարող եմ կիանս պարզեւել, յարուցանելով զորինքօրեան աստուածապէս:

Այսու ոչ զտորէնութիւնն մարդկութեանն միայն ցուցանէր այլ եւ զորս աստուածութեանն երեւեցուցանէր. Եկայք, ասէ, երթիցուք առ նա, զի բարեկամ մեր է, պարա է կատարել առ նա զօրէնս բարեկամութեան. եւ բանն այսպէս եթէ զիիւանդա ասէ ողացուցի. զանգամալյժծ կանգնեցի, զորուտս սրբեցի, զկոյրտ լուսաւորեցի, պարա է զառաւել սէրն առ բարեկամն մեր ցուցանել:

Նա եւ այլ ինչ հրաշս վարդապետութեան ի ճանապարհի անդ նոցա առաջի արկեալ: Եւ իրեր գնացին անդ՝ յառաջեալ Մարիամ անկաւ առ (յ)ոտսն Յիսուսի եւ արկեալ: Եւ իրեր գնացին նորա Մարիամ, որով յայտնի ցուցանէր թէ ստոյգ մեռեալ է Հայր. լայր առաջի զոր եւ ինքն ասէր. եթէ սաս լիալ էիր, ասէ, եղբայրն իմ էիր զարու, ըստ այնմ զոր եւ ինքն ասէր. եթէ սաս լիալ էիր, ասէ, եղբայրն իմ էիր մեռեալ: Ցուցանէր եւ բանիւն յանգէտս թէ՝ նեռանալով նորա ի մարդկայնս ընութենէ՝ առնու մանն առ մեզ տեղի: Եւ այս որպէս օրէն է ասել մարդկային տկարութեանն, զի յորժամ ճանայնն բազումը զննն մի՛ արի եւ քաջ մարտիկ, որ եւ արտաքոյ պարսպացն կարող է հաւածել զրազում թշնամիս, եւ ոչ լինելով անդ առնն այնմ կարողանան<sup>ա</sup> թշնամիքն աւարաւ գերի առնուլ զբարեկամս նորա, զորս տանելով՝ ի ներբոյ փակնել բռնութեան բանտին:

Արդ՝ յորժամ զայցէ մարտիկն, որ կարող էր ապրեցուցանել արտաքոյ պարըսպացնին ի ծեռաց յափառակողացն, անհնարին համարին առն միում յաղթող լինել թշնամիքնեցն, եւ խորտակող պարսպաց բանտին, առ ի յապրեցուցանել զբանդարգեալսն<sup>ա</sup>, ի

<sup>ա</sup> աստուածութեանն ի . . զամն՝ և մարդկութեամբ ի . . չի լինէի ժ կարողանաւ ժ զբանդարգեալսն ի

Քեզ այլինչքան ասելու եթէ աստ դիպեալ էիր ոչ էին ծառայութեամբ զերի վարեալ բարեկամմբն ըստ :

Այսպէս եւ աստ համարեաց, զոր ասաց Մարիամ. Տէր, եթէ աստ լեալ էիր, եղբայրն իմ չէր մեռեալ. այլ եւ արդ գիտեմ զի զոր ինչ խնդրես զու յԱստուծոյ տացէ թեզ Աստուծած: Հաւատայ ի նա զառաջինն, ոչ որպէս պարտ էր հաւատալ. զի թէ հաւատացեալ էր Աստուծած գոյ խոստովանելով զնա, յորժամ ասաց՝ յարիցէ եղբայրն քո, պարտ էր ասել նմա՝ հաւատամ, զի կարող ես Տէր:

Խակ նա զայտու զանց արարեալ ասէ. Գիտեմ զի յարիցէ ի յարութեանն յետ-նում: Իբրև ասաց Յիսուս, եթէ՛ Ես եմ յարութիւն եւ կեանք, որ հաւատայ յիս՝ թէ-պէտ եւ մեռանի կեցցէ, եւ ամենայն որ կենդանի է եւ հաւատայ յիս՝ մի մեռցի յա-ւիտեան. հաւատա՞՞ (յայսմիկ):

իսկ նորա լսելով զայս ապա ասէ. Հաւատամ Տէր, եթէ դու ես Թիստոս Որդի Աստուծոյ: Ասելով զայս՝ երթեալ կոչէր զբոյր իւր լսելեայն, որոյ եկեալ առաջի անկաւ. առ (1)ստոն Ծիստոսի եւ լսայ:

Քանզի այն, որը ասէ, թէ խռովեցաւ Յիսուս յոզի իւր յաղագօ լալոյ նորք ազդէ<sup>39</sup>, որպէս եւ ասէ. թէ Յիսուս իբրև ետես զնա զի լայր, եւ որ ընդ նմայն էին հրեային լային, խռովեցաւ յոզի իւր զայրանալով եւ ասէ. Ո՞ւր եղիք զնա: Ոչ ճանաւ չողըն զիրա հարցուածոյն, ի դիմի հարկանին այսու անզիտութիւն տալ Աստուծոյ. նա եւ հրէայրն զբանս զայս յափշտակելով ի մէնջ եակիրեն զանզիտութիւնն, չհամարեալ իբրև Աստուծոյ զիարցանեն թէ՝ ո՞ւր եղիք զնա. ոչ իմանալով ի դիմի հարկանող ինքանանց<sup>40</sup> զպատասիտանոյն բան անզիտութիւն իմն. եւ զայն համարեալ Աստուծոյ ասելին ո՞ւր ես Աղամ: Զի եթէ առ Աղամ անզիտութիւն, այնակէս<sup>41</sup> եւ զայս Վարկառ նիկիր. եւ թէ զայս անգուսնես՝ ապա եւ զարտասուելոյն առաւ:

Բայց զու մի ի<sup>42</sup> մարդկաբար հարցանիկն հայելով եակ(ը)երես զրանիւ, այլ աստուածաբար սբանկելեացն գործ, զոր եցոյց առ մեռեալ(ս)ն եւ նեխեալն արտասուեաց նշմարիտ, այլ զիրէայսն եւ ոչ զՂագարոս. զի թէ յաղագս աղէտից համարիս զարտաւելն, զի արտասուէր զնա՝ զրոյց զիտէր զի ստուգապէս յարուցանելոց էք. բայց ոչ զնա՝ այլ զիրէայսն արտասուէք. զի ի հաւատան, որ առ նա մեռեալք էին՝ մեռեալն յառնէր հաւատովք բուեցն, թէ նայ է Որդի Աստուծոյ կենդանւոյ. եւ կենդանիքն մանանային անհաւատութեամբ, զի ոչ հաւատացին զնա յերկնոււստ զոլ Որդի Աստուծոյ, այլ խորիեցան սպանանեյ իրեն զիհակառակ Ստուծոյ:

Արտասուէիք զանա նոցա ասելով, որք ոչ ճանաչէին զշայր իմ, եւ ոչ զնողին Սուրբ Էւկից նմին եւ իմ, այլ որ (ի) կռապաշտութեամբ (յ)ախտանային, ճանաչելով զիս Որդի Միհածին նշարտիւ՝ ի Հայր եւ ի Հոգին հաւատացին. եւ սորսյ, որք ճանաչողը<sup>43</sup> են Հօր, անարգելով զիս ինամարել Որդի Միհածիւ վրիփացան եւ ի պաշտօնանէն մաՀօր, որ առաքեացն զիս, եւ նո առ Նա երթալոց եմ, յորմէ զան նոցա առաքեցայ, որք ինաւատալովն եւ սպանանել խորհէին զիս. յորոց անարգելովն իմ՝ եւ Հայր անարգեցաւ, եւ ես, զան այսր իրի ասացի՝ եթէ որ ոչ պատուէ զՈրդի՝ եւ ոչ զՀայր զառաքին նորա պատուեսցէ:

Ներկա պատճենը պահպանության մեջ է գտնվում և այս պահին առաջարկ է առնելու համար այս պատճենը պահպանության մեջ գտնվում է և այս պահին առաջարկ է առնելու համար:

Литература

"*מִלְחָמָה* ה' = *מִקְרָב* מ' " *יְהִיּוּ בְּרוֹנְגָן* נ' = *מִזְמְרָתָה* ה' " *שָׁנְתַּחַת* ה' = *מִזְמְרָתָה* ה'  
"*מִזְמְרָתָה* מ' = *מִזְמְרָתָה* נ' 45 *מִזְמְרָתָה* ה'

## ՑԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԸՆԴԵԼ

ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԴԵԼ. ԺՈՂՈՎ

Նիս Բ. (Բ. 15 Յունի 1931)

Օրակարգ. — Պատրիարքական ընտարկեաց հնդանուն ցանկի կազմութիւն:

Քուէտրակութիւնը ուսւած հետեւալարս դիմքը:

Տ. Թորգոմ Արք. Գուշակեան՝ 38 քուէ

Տ. Մկրտչ Եպօ. Աղունունի՝ 19 >

Տ. Թարութիւն Վրդ. Պարոնեան՝ 16 >

Տ. Այրար Եպօ. Գաղաքան՝ 13 >

Տ. Ներսէս Վրդ. Թորոսեան՝ 11 >

Նիստը փակուեցաւ յաջորդ որ վերը ստուբն դումառուելու համար:

Նիս Գ. (Գ. 16 Յունի 1931)

Օրակարգ. — Ընտրութիւն Պատրիարքի Առաք. Ա. Աթոռոյան Երուսաղէմի, Ընտրեալոց հնդանուն ցանկին վրացին:

Քննացք. — Առևնանը բացուեցաւ նաև խաղան Արքազանի (Պատր. Տեղապահ Տ. Մեսրոպ Եպօ. Նշանական) ազօթքով:

Զենարկուեցաւ ընտրութեան և Ա. Աթոռոյան Պատրիարք ընտրաւեցաւ Գերշ. Տ. Թորգոմ Արքեպօ. Գուշակեան, Եղիպատիայոց Աստղնորդը, 34 քուէով:

(Քաէներուն ճը ճերմակ էին, և 2ը Տեղապահ Արքազանին տրամած էին, հակառակ Նորին Արքազանութեան կանխաւ հրաժարած ըլլալուն):

Սրբնի երգը երգուեէն և ազօթք և մազմանքներ ըլլալէն ետքը առանց փակուեցաւ:

Հինգուցի թագուհոր ՄԵԼԻՔ ՀԻՒՍԵՑԻՆԻ  
ՅՈՒՂԱԿԱԿԱՆՈՐՈՒԹԻՒՆԸ

Եւ. 4 Յունիսի առաւատեան ժամը 4ին Ամսանի մէջ վախճանեցաւ Հինձնի Նախկին Թագաւոր Մէլիք Հիւսէցին: Հանգույցեալին մարմինը մնած հանդիսութեամբ փոխադրուեցաւ Երուսաղէմ, ուր հասաւ նոյն օրը յետ միջօրէի ժամը 2.30 ին: Հերովդէսի Դրան առջի գաղաղը ինքնամաշրժէն հանուելով՝ ուսումբարձ տարուեւ-

ցաւ Օժորի մզկիթը, Դամասկոսի Դրան ճամբարվ, Գոգաղին կը հանէին հանգուս ցերյան որդիները՝ Ն. Վ. Էմիր Ազառուլլահ, Էմիր Շաքիր և Էմիր Սայիմ, քաղաքային և զինուորական բարձրատափան պաշտոնատիւններ, նոգեսր պետք, Հիւպատուններ, և խուռներամ յուղարկաւոններ: Պատրիարքարանիս կողմէ ներք կայ գանձեցաւ Գերշ. Տ. Մկրտչի Եպօ. Աղաւնունի՝ հետաւնեալ նախարարէն Ժորէն Ժովայ անդամ Հոգչ. Տ. Գէորգ Վրդ. Ճանրզեանը և Աւագ-Թարգման Հոգչ. Տ. Պարգև Վրդ. Վրթանէսնանը:

(ԱՄիս, 1931, Ե. Յարի, Օպալիս,

(Թիւ 7, էջ 223-224):

\* \* \*

Ամեն. Տ. Թորգոմ Ա. Արքեպօ. Գուշակեանի Ա. Աթոռոյան Պատրիարք ընտարքած ըլլալը հաղորդաւած էր Պազետինի կառավարութեան, Ն. Վէճ. Թագաւոր-Կայսէր (Ճօրծ Ե.) հաստատութիւնը ստանալու համար:

Թիշեալ հաղորդագրին ստացման առթիւ, Երուսաղէմի Փոխ-հառավարիչ Մր. Սաւլմանէ ստացուած է 23 Յունի 1931 թուակիր պաշտոնագիր մը:

ԿԻՒՂԱԿԱԿԱՆ ՄԱՑԽՆԱԿՈՒՄԱՆ

Երջանկայիշատակ Դուրիհան Պատրիարքի Յորկեանին առթիւ եղած նուիրատը երամաք կառուցաւած կիւլպէնիւս Մասնեակարտանին շնուրթիւնը բարբորին առարտած է, և Երանաշնորհ Պատրիարքի գիրքերը ամրոջնութեամբ փոխադրուած են նոն, իսկ վանքի գիրքերն ալ հետքանակ պիտի փոխադրուեին գիրքների և արդիական այս շնորհին մէջ, որ ուսումնաւ սիրութեան և մատուրական ոչխատանքի մնե գիրքութիւն պիտի շնուրյէ Միարանութեան և Հնամարանի աւանդութեան: Պաշտոնական բացումը անձի պիտի ստենայ Ա. Աթոռոյ նորընարձ Պատրիարքին գահակայութեանէն ետք:

(ԱՄիս, 1931, Ե. Յարի, Օպալիս,  
(Թիւ 8, էջ 224 և 225):

## «ՍԻՐՈՒ»Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Մարտաչյի Պր. Յ. Զիլինկիրեան ունի երկու հարցումներ, մյուս տօնացուցային և միւսը առմարտիտական:

1) Գիտենք թէ մեր նախածնողքը՝ Ադամին ու Եւան, եղան առաջին մեղանչողները, և այդ մեղքին ի հետեւանք է որ մահը մուտք գործեց աշխարհ։ Արդ, ինչպէս կ'ըլլայ որ Ադամի անունը կը գտնուի գլուխը Նախահարց ցանկին իբրև տօնելի սուրբ։

2) Լուսնական ամսուան օրը ճշգելու համար Խոլամական (Հինքէթի) թէ Հրէական ամսաթիւին պէտք է նայիլ, արուած ըլլուզվ՝ որ յիշեալ երկու առմարտներուն միջև շատ անգամ մէկ օրուան տարրերութիւն ունի գոյսութիւն, այսինքն երբիմ խոլամականը Հրէականէն օր մը առաջ անցած կ'ըլլայ և փոխադրամարար։

1) Առաջին հարցումին պտտասխանը կը ճարենք Թիւրքիոյ Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Շնորհիք Արքեպոս Գալուստեանի «Ասուածառնչական Սուրբեր» հատորի 33-34րդ էջերէն։

«... Իսկզէս կը հաստատուի մեր Եկեղեցիի յատուկ Շոնորացէքսի սրբազն տրամայի մէջ, «ոչ միայն արդարք, այլ նաև մեղաւորք խոստավանութեամբ և առաջխարսութեամբ» կը մանեն սուրբերու կարդը։ Ադամ առաջխարքեց Ասուածառնչանը ոչ մէկ յատակ պտտասխան կը ստանանք այս հարցումին։ Ընդհակառակը, մեղանչելին յատոյ տակաւին անզիղջ է Ադամ։

«Այս հարցին վրայ լոյսի նշոյլ մը կը ձգէ Ասուածառնչի պարականուն» կամ աւելի շիտակ՝ «Երկրորդականոն» գիրքերէն մէկին մէջ եղած անցողակի ակնարկութիւն մը։ . . . Ասոնց մէջ կայ Շիմաստութիւն Սողոմոնի ըսուած գիրք մը, որմէ յանախակի ընթերցումներ կը կատարուին մեր Եկեղեցին մէջ։ Այդ գրքին մէջ կայ հետևեալ ակնարկութիւնը Ադամի մասին Շիմաստութիւնը պահպանեց մարդկային ցեղի նախահարցը, փրկեց զայն իր անկումնէն յատոյ, և տուաւ անոր

զօրութիւն աիրապետելու ամէն բանի վրայից։ Թերևս այս հաւաստումէն հետեւ ցըւած է, որ Ադամ «փրկուած» է, և հետաբար՝ արժանացած է սուրբերու կարգին անցնելու։

Աևսկէ զատ, քրիստոնէական հին շրջանակներու մէջ շատ տարածուն տանութիւն մը կոյս, ըստ որուն Ադամի գերելմանը կը գանուէր Գողգոթայի վրայ, և առաքելական բացատրութեամբ մերկորդ Ադամը՝ «Քրիստոն — Ասչուեցաւ ճիշդ անոր գերեզմանին վրայ և եր փըրկարար արիւնը թափուեցաւ ու թափանացեց մինչև Ադամի ոսկորները և անոր կեանք տուաւ։ Այս աւանդութեան արձագանքն է շատ մը խաչելութեան նկարներու ներքեւ նշարուած գանկը և խաչաձեւ երկու ոսկորները, որոնք Ադամը կը ներկայացնեն։ Դարձեալ, ըստ քրիստոնէական այդ աւանդութեան, երբ Եթուու գետուիք իջաւ (Ա. Գետ., Գ. 19) իր մահէն յատոյ, և զգդրուն գժոխոց խորտակեաց, առաջին անգամ աղասեց Ադամը, որուն հետեւեցան Հին Ուխտի միւս սուրբերց։

2) Մեր կամքիթիքով, Հինքէթի տմիսաները աւելի ճիշդ կը համապատասխանեն լուսնային ամիսներուն, նախ սրովինեան խօսամք նորուած լուսնին մահիին կը ճշգեն սկիզբն ու աւարտը Բամազանի իրենց ծոմապահութեան ամսուն, ու նաև, վասնզի Հրէայք իրենց կարգ մը ամիսներէն (Հէշվան, Քիսլէվ) երբիմ օր մը կը գեղջեն և երբեմն անսոնց վրայ օր մը կ'աւելցնեն, այսինքն յիշեալ ամիսները կրնան ունենալոյ 29 կամ 30 օր, պարզուակէս խոսափելու համար Նոր Տարին կիրակի, Զորեալարթի կամ Ուրբաթ օրով տօնելէ։ Այդ կ'ընեն, որպէսզի տարւայն տասներորդ օրը — Քառութեան Օրը, ամենէն սուրբ համարուած օրը Հրէական տօնացոյցին — չզուգադիպի Շաբաթ օրը կանիսող կամ անոր յաջորդ օրուան, ու նաև տարւայն 21րդ օրը — «Ամեծ Ովտանեացյի կամ Արմաւենեաց տօնը — չզուգադիպի Շաբաթ օրուան, Այսպէս, մինչ իսլամական տօները կրնան շաբթօւան յրէկ օրուան մէջ տօնուիլ, Հրէականները կը տօնուին միայն օրոշ օրերու։

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑԻԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

• Եր. 4 Յուլիս. — Ս. Մեծին ներփակի և Խաղայ եղանակասին; Ս. Գառարադը մատուցուեցաւ ի Ս. Գևորգիք ժամարաքն էր Հոգչ. Տ. Գանիի Արք. Մանաւարեան:

• Կիր. 5 Յուլիս. — Բարեկենքան Ս. Լուսաւորի պահոց; Ս. Գառարադը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերամատրան մէջ՝ ժամարաքն էր Հոգչ. Տ. Խորենիկոր. Յավայիսեան:

• Արք. 10 Յուլիս. — Նախառակին ի Ս.

Յակով Յախագանց Լուսարաբազեն Գերշ. Տ. Դարեկրին Արքեպոս. Գաղանեան:

• Եր. 11 Յուլիս. — Ս. Գրիգորի Լուսաւորի (Գիւ Նշանաց): Ս. Գառարադը մատուցուեցաւ Մայր Յանձիք Ս. Մաքարյա մատրան մէջ՝ ուր բացուած է, ըստ աւանդութեան, մասունքը Ս. Լուսաւորի ժամարաքն էր Հոգչ. Տ. Կամբառ Արք. Եւրոպեան:

• Կիր. 12 Յուլիս. — Ս. Գառարադը մատուցուեցաւ Մայր Յանձիք Ս. Կարագեանի խորանին վրայ: Ժամարաքն էր Հոգչ. Տ. Հայրէ Արք. Դաւիթանեան:

• Դշ. 15 Յուլիս. — Բարդամնակայ նախառակին ի Ս. Յակով Նախագանց Լուսարաբազեն Գերշ. Տ. Դարեկրին Արքեպիսկոպոս:

Վանքարնակ Պր. Յ. Գ. կը հարցնէ. —  
1) Ինչո՞ւ կարդ մը սուրբերու յիշատակը տարւայն ընթացքին մէկէ աւելի անզամներ կը տօնակի Հայր. Եկեղեցւոյ մէջ; 2) Ինչո՞ւ կարդ մը սուրբեր, որոնց վարդադրութիւնը կը կարգուածի Յայսմաւուքի մէջ, չեն անցած մեր Եկեղեցւոյ Տօնացոյցին:

1) Այս սուրբերը, որոնց յիշատակը մէկէ աւելի անգամներ կը տօնակմբնաք տօնակի, կամ առաջնակարդ սուրբեր են, որոնց կետանքին համ կապուած են մէկէ աւելի դէպքեր, և կամ կը պատականին որըք մէկէ աւելի գոտակարգերու: Առաջնաներէն կը յիշնք Գրագոյն Սրբուհի Ս. Կոյս Մաքրամբ, մտնեն ի ծնունդու կանացաց Ս. Ծովանանէս Մկրտիչ և մեր հուատոյ հայրը՝ Ս. Գրիգոր Լուսաւորի: Միւսներէն Գևորգ առաքեալը, որ իբր առաքելական խումբին էն կարկառուն

• Ել. 16 Յուլիս. — Թագմանչաց Վարդապետներին մերց Սահակայ և Մելքոնայ (Յօն ազգայի):

Ս. Գառարադը մատուցուեցաւ Մայր Յանձիք Աւագ Սեղանին վրայ: Ժամարաքն էր Հոգչ. Տ. Համբարձում Արք. Թէշիչեան:

• Եր. 18 Յուլիս. — Ս. Տրամա յազաւորին և Աւոքն օկնաց: Ս. Գառարադը մատուցուեցաւ ի Ս. Գրիգորիքի ժամարաքն էր Հոգչ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուսեան:

— Նախառականին ի Ս. Յակով Նախագանից Գերշ. Տ. Կիրեղ Ապո. Գարիկան:

• Կիր. 19 Յուլիս. — Գիւ Ֆիոյ Ո. Ասուածածին: Ս. Գառարադը մատուցուեցաւ Գերմանի Ս. Ասուածածնայ Յանձիքին մէջ, Տրամածոր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարաքն էր Հոգչ. Տ. Առի Արդ. Որդիկեան ի Երբաւագարէի Բագրտները ի իշաւութիւն Գերշ. Տ. Կիրեղ Ապո.

• Ո. Ո. 24 Յուլիս. — Նախառականին ի Ս. Յակով Նախագանց Լուսարաբազեն Գերշ. Տ. Դարեկրին Արքեպոս:

• Եր. 25 Յուլիս. — Ս. Եկեղանան առանձնագիւն և Գոյուր Եկեղանակերոց առանձնաց: Ս. Գառարադը մատուցուեցաւ Մայր Յանձիք Ս. Պատոսի վրելամատրան մէջ: Ժամարաքն էր Հորժ. Տ. Ներսէ Ա. Քնչյ. Ճէպէսեան:

• Կիր. 26 Յուլիս. — Բարեկենքան Վարդապետի պահոց: Ս. Գառարադը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերամատրան մէջ: Ժամարաքն էր Հոգչ. Տ. Հուշտէ Ա. Քնչյ. Ճէպէսեան:

• Ո. Ո. 31 Յուլիս. — Նախառականից պաշտուեցաւ Ս. Էջմիածինի մատրան մէջ: Հանդիպակեան էր Գերշ. Տ. Կիրեղ Սպիրիոնոս:

Դէմքը Շներանուաց առաքեալը Ս. Գողոսի հետ տօնուելէ զատ կը յիշատակուի նաև իբրեւ համապատիւ Երկուուսոն առաքելոց հետ, և մեր տօնաչին լուսաւորիշներէն Թաղէսս առաքեալը, որ տօնուելէ ետք մեր միւս լուսաւորիչ Բարթողմէսոս առաքեալի հետ, կը յիշատակուի նաև հայշիարին տօնաչին վկայունի Սանդուխտ կոյսի հետ, քանի որ երկուքն աչ միւսին ընդունած են նախառական թիւն պակիր:

2) Միայն Յայսմաւութիւն մէջ յիշատակուած սուրբերը ընդհանրապէս Բաղդականի ֆողովովէն ետք ապրած ստարպէտի սուրբեր են, ինչպէս՝ Սարք. Աստիմիսոս Ապկիրիան, որոնց ուզգափառութիւնը նկառուած է կականելիի: Նոյն նկառուածով է որ Ս. Ֆրանսիս Աստիմապէտի իման մեծանչակ դէմք մը գուրս մնացած է այլ Եկեղեցիներու Տօնացոյցին: Մուսուածներուն համար կայ Ամենայն Սրբոց տօնը,

186

• Երա. 1 Օդոս. — Ցիւասակ Զալպանակինե Ս. Պատարագը մատացաւքաւ Մայր Տաճարին կից. Ս. Էջմիածին մատրան մէջէ: Ժամարարն էր Հռո: Տ. Վանիկ Արդ. Մանկասարեան:

— Այլակերպութեան մեծահանդիս նախատեսներ գուշառնեցաւ ի Ս. Յակոբ և Նախադահութեամբ հօսարարապետ Գերզ. Տ. Գարեգին Քրթությ. Գողանեաններ Ապա կտարարեցաւ Տեսնեղոր Գահական թեմն առեղքարձի ստուգի նախատեսներ:

— Իրիկնագեմին, Մայր Տաճարին մէջ կա  
տարուած և կեցէի և Հակիմն կարգեռն և ս  
նախականից Լուսաբարտուետ Սրբազնը:

¶ Կիբ. 2 Գուս. — ՎԱՐԴԻՎԱԾԱՅ (Տօն Ոլլա-  
կերպութեան Տեալն): Օրուան հանդիմաւոր Ս.  
Թատարաց՝ Մայք Տանարի Աւագ Սեպանին  
վրայ մատուցյ և օրուան տոնին իշխանութիւն  
շարդ քարտզեց կուսարարապետ Դերջ. Տ-Դա-  
րիշին Արքեպո., ընարան ունենալով Քար-  
տզ է մեզ աստ լինելու Յետ քարոզի. Կոգե-  
և հանգառան հանդիմաւոր պաշտօն կատար-  
ւեցած հանձ. Տ. Պակ Արքեպո. Թամայեանի  
հոգուոյն համար, անոր մահուան քառասուն-  
քին առիբու:

— Կէօօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտըած և Անդառանուին նախագահեց Գերշ. Տ.

Պարհեց եսու ։ Կարիկանա՛ս՝  
« Բ թ. Յ Օքոս ։ — Տիքառի մեռելոց ։ Ս Պա-  
տարագը մասնացրեցաւ ի ականա ։ Գլխադիրը ժամ-  
մարացը էր Ամերիկային հիւրաբար Ս Արեւ-  
ամանանձ Արքա Տ Միքայէլ Քննչ ։ Պաթերօ:  
Ս Պատարագէն Խոր ։ Նախագահաւթեամբ Լաւ-  
ապարագնեան Սրբառնին, Նոգեանորակեան  
պաշտօն կատարեցաւ Նախ Մայր Տաճարին  
մէջ և ապա գաւիթթէր Երանալսորդն Տ Կիւրեղ  
Պարտիքաբէլ շիրմին վրայ ։

• Աւր. 7 Օգոստ. — Նախատօնակին ի Ս.  
Յակոբ Նախագահեց Գերլ. Տ. Կիւրեղ Եպս.:

• ७८.४ ७ उपाय.— वा. व्याख्यानी व्याकरणी त्रि-  
विद्युत्यानी व्याख्यानीः ३. व्यावाराप्रकाश व्यावाच्योदय-  
यात् ५. व्यावाप्रकाश व्यावाच्योदय एव लोकः ६.  
व्यावाच्योदय व्यावाप्रकाशः ७. व्यावाच्योदय व्यावाप्रकाशः

• Կիր. 9 Գուստ.— Ս. Պատարագը մատուցուցաւ ի Յ. Ցարութիւն, մեր վերնամատարանէց; Ժամանարն էր Հռու, Տ. Ասեն Առեւու.

• Երևան Արտաք. և. Արդյոք եւ բռնաց Պ-  
թիզգարի Լուսաւորին Ս. Պատարագը մատուց-  
ւեցաւ ի Ս. Գլխավորի ժամարարն էր Հոգէ.  
Տ. Վանիկ Արեղայ:

\* Կիբ. № Օդաս. — Պ. Գատարագը մառակութեցաւ ի Ս. Յակով, Աւագ Սեղանին վրայուժամարտն էր Հագը. Տ. Ուռերէն Վրդ-ը Եւս Ա. Գատարագի Գատարացեցաւ վիպակորհնէք,

արագառնութեամբ Գիշը. Տ. Կիւրեղ Եպս. ի  
• Բ. 17 Օգստ. — Աւազոր հասնան Ս. Կոյսի  
երագինսման տօնը՝ Աւազոր հանդիսաւոր Մ.  
աստարագները Գեթթեամանին Ս. Աստուածա-  
մանը ամափակին մէջ, Տիքամար Ս. Թերեղ-  
անին գրաւու:

\* №-р. 21 Θεσσαλονίκη. — Ηλ. Σωτήριαντ Παναγιώτη  
τηρείται Αιτία. 8. Έπικράτεια. Καταρχή: Λαζαρέ. 8.  
Περιφέρεια: Β. Φυσικοπολιτική μεταποίηση θερμοκρασίας  
κατά Η. Παναγιώτα παραγωγή θερμοκρασίας μετζό. Εξισωτής  
δεν Η. Τελετουργικής μεταποίησης.

• Եր. 22 Գլուխ. — Խվանսի Ա. Ժողովոյն (431);  
 Ս. Պատրիարք մատուցուեցաւ Գերիշսեմանիք  
 Ս. Աստվածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր  
 Ս. Գերեզմանին մըրայ Ժամարարն էր Հոգէ;  
 Տ. Համբարձում Արեհոյաց:

- Կիր. 23 Օգոստ - Թաթեկինյան Ս. Առաջածածինի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարաբին, մեր զերինամատրուն մէջ, ժամարաքն էր Հոգվ. Տ. Ասպետ Վրդ. Պաշեման:
- Ուրի. 28 Օգոստ - Նախարարութիւն պաշտ և աշխատավոր Սայր Ճաճարին կից Ս. Էջմիածինի մատուցան մէջ: Հանգիւապետուն էր Գերլ. Տ. Կիւրեղ Ապա. Դարիկեման:

• Եր. 20 Օդուու. — Տօնակարի Ս. Էջմիածին. Ա. Գտաբրաբը մատուցուեցաւ Ս. Էջմիածին մատքան մէջ, ժամարաբն էր Հռչէ. Տ. Համբարձում Արեգայ:

— Կեսօրէ ետք, գիշաւարութիւնամբ ֆերչ.  
Տ. Կիւրեղ Եպո. Գարիկեանի, Սիարան Հայրեր  
ինքնաշարժերով մեկնեցան Կեթևեմանիի ձորը  
ու ընդաշխառութ մասք գործիցին Յ. Աս-  
տուածաննայ Տաճար, ուր պաշտուեցան ժա-

— Եթերակը բյին հան կապարձուեցան նաև  
մեծացէին և զսկան կարգեր են, աւելի ետքը,  
իշխարային և առաջատան մամերդութիւններ  
ունեան մինչև ուշ գիշերը՝ Հանդիսապետն էր  
երբ, Տպարեկ նպաստ:

• 82. 31 Օդուա - Դ. Արքակ Սպենդիարյան Ա. Պատմագր Մատուցաւեցա ի Ս. Գլուխակիրտ Ժայտ արարուն էր Հոգէ. Տ. Ոսկի Արզ. Արդիքանն. Պատմագր հարացաւ ետք, Նախագահաթիւթեամբ երշ. Տ. Արքակ Սպենդիարյան, կատարուեցաւ հովեանդուտեան պաշտօն, Նախ Մայր Տաճարին էջ և ապա Պատմութեան ծրջանիայիշատակ Յիւրեկ Պատրիքարքի շիրմին վբարէ ։

Digitized by s01049178

\* ८७. ४ व्याख्या. — उपर्युक्तान्, द्वाविकार  
अप्यायज्ञीन अवृत्तिं अप्यभृतं (२ व्याख्या), द्वाविका-  
कान् वित्तकान् द्विवाप्तिस्यान् कृष्णम्, द्विवाप्तिस्या-  
प्तानि मैत्री अप्रगतान् द्विवाप्तेषां व्याख्यान् उपर-  
क्या जप्तवाच्येषां धारयत्. फौजिस्थर्ग घोर्गः ६  
उत्तेक्ष्ण उपर्युक्तान् द्विवाप्तेषां ए द्विवाप्तिस्याप्त धीर्घ  
द्विवाप्तेषां व्याख्यान्।

\* № 11 Болѣнѣ. — Православіе, Болѣнѣ  
Челѣвъ ѿѣнѣ. — Фома вѣрѣнїи Фома вѣрѣнїи  
Богородицѣ (1/14 Болѣнѣ). Рѣдкѣ  
Болѣнѣніи апостола Павла (1/14 Болѣнѣ).  
№ 12. Четвертъ бѣлѣнѣніи Мѣдѣ дамаскскому ап. П. Фома  
апостолу вѣрѣнїи въ Египетѣ вѣнѣнїи, бѣлѣнѣніи къ  
Египетѣ вѣнѣнїи. Четвертъ бѣлѣнѣніи  
Мѣдѣ Мѣдѣ апостолу вѣрѣнїи  
Египетѣ вѣнѣнїи. Четвертъ бѣлѣнѣніи  
Мѣдѣ Мѣдѣ апостолу вѣрѣнїи  
Египетѣ вѣнѣнїи.

\* Ա-ր. 12 Ցունիս - Ս. Ա-խտիս երիտա-  
սարդ Միաբաններէն Հայշ. Տ. Եղիշիկ Արքեդա-  
Պահեան, որ աստվածաբանական ռաման կ-  
հանեան Ամերիկա, յանի մը օրսան համա-  
ձամանեց Ս. Աթոռ:

• १३. १८ दिन्हरा.— ब्रह्मेश्वरान, लंकापुरा  
६. वृक्ष. लिङ्गावटी र. भवानीलक्ष्मी देवीका-  
म्भरप अवधारप अवधीन. अर्थात् अवधार-  
पांडित. श्रीवामोनी हारपति. श्रीवामोनी-  
पति अपास घटावल्लभप्रभान नेत्रीज वृष-  
भीन. उ. प्रसादप्रभ लाजपति क फेर. स. दान-  
प्रसादप्रभुकामोनि.

\* № 15 Բանիս. — Առաջաւեն, Նոգի  
դալտուան տօնի արթի, Բաւար էկիպեցու-  
մէ (Russian Compound), Բաւար Ամեն. Ա. Ա.  
րիարքին հողմէ մատուցուած հանդիպար Ս  
Պատուադին ներկայ բանուցացն Հոգ. Տ  
Ան վրդ. և Հոգ. Տ. Համբարձուս Արեգա-

— նոյն ապթիւ, երեկոյիւն Russian Com-  
роунդի մէջ տրուած րնգունելութեան ներկա-  
ւուան Գերց. Լուսարարացաւոն Տ. Գարեգի-  
ն Արքայու, Դերչ. Տ. Կիրիկ Սպա. Հող. Տ.  
Սևան Վարչ. Տարչ. Տ. Համբարձում Արզ.  
Ցիար Գ. Հինույիւն:

— Երեկոյնեան տեղի ունեցաւ ֆառ. Վարժարանի և Ընծայարանի Ամայիսրի Հանդեսը

¶ ၃၂. 24 ဒေသနှင့် — ဗြိုလ်ချုပ်ဘဏ်၊ ဗြိုလ်ချုပ်  
ဒေသနှင့် ဗြိုလ်ချုပ်ဘဏ် အဲနိုင်ရမည့် အားလုံး  
အောက်မှာ၊ St. John's အဲနိုင်ရမည့်အားလုံး မျိုး ဖော်  
ဒေသနှင့် ရုပ်ပေါင်းလုပ်များမှာ ဗြိုလ်ချုပ်ဘဏ် အောက်  
လူပေး ၈. ဗြိုလ်ချုပ်၊ ရုပ်ပေါင်းလုပ်များမှာ လူပေး  
၈. ဇာတ်ရေး၊ ဗြိုလ်ချုပ်၊ ပြ ၄၅ စုနိုင်ရမည့်  
အောက်မှာ လူပေး ၈. ပြုချုပ် ပုဂ္ဂိုလ်၊ အု  
မျိုးရုပ်ရုပ်နှင့် အားလုံးရုပ်ရုပ်နှင့် အားလုံးရုပ်

• Կիբ. 5 Յուլիս. - ու Երեկոյեան, Ամերիկայի Միացած Նահանգաց անկախութեան Տեսակն) 205 բժ. տարեկարգին առթիւ, Ամե

ეჭიხას გული კ გრავათოს ინ ჩილმ გ გრავათო-  
აორანს მ ძელ არ ისა ად გული ინ ცემბეან სერ-  
ჟას ფასი ან განსა არ გაუასხო ზერგ. 8-  
ზერგები ს პრეზენტი, ზერგ. 8. ცერენ ბ უკ. ა  
შესარ გ ს პრეზენტანს.

• ፭ ፻. 14 ታዕዛዕሁ .— ከየነኩያቄዬና, ወጥናዕስው-  
կաናን ልብዳዋቀዬበትክዬናን 192ኛ መሠረት ወጥናው-  
መ ተከታታይ, ወጥናዕስውኬን ይጠናል. ስብሰዕስውን  
ቅጣምድ, ስብርሙስውኬን ወጥናቸውን ይጠናል ወጥና-  
ው ምንጻዕናኔትክዬናን የተከናገዣ ቅጂዕስናውን  
እጠናዕስዋዋዕስ ቁጥር 8. ወጥናቸውን ቅጥቅናዊ,  
ቅጥር 8. ወጪቱ ሆኖች ወጥናቸውን, ለጪት 8. ወጥናዕስ-  
ውን ሆኖች ወጥናቸውን.

• ፭. 20 በዚህ- : ለሰራተኞችና የሚከተሉትን ቤት በዚህ  
አውጭነትና በጥሩ ስ. ስምምነት የሚከተሉ ነው፡፡ ተብሎ እና  
ቀጥታውያው ወጪ በዚህ በጥሩ ስምምነት የሚከተሉ ነው፡፡ ከዚህ  
መሆኑ እና የመረጃዎች እና መሆኑ ሲሆን ተብሎ እና  
አውጭነትና በጥሩ ስ. ስምምነት የሚከተሉ ነው፡፡

• ० विष्णु ७ उत्तराम - श्रीवल्लभजीहानि, उपासनाकाळानि  
र्हंगा ३ श्रीवल्लभामार्ग ४४३ - नोगृ श्रीवल्लभामार्गी फ्रॅ-  
श्युएक्स ड्ब्ल्यूडब्ल्यूमैर्स ५ - श्रीवल्लभामार्गी व्हेन्टिलेटर्स  
द्वृष्ट अप्रेसोफ ल्राइट्स व्हार्ट्स एवं रिप्रिंट्स ल्राइट्स अन्न ल्राइ-  
ट्स फॉन्ट्स एवं ग्राफिक्स ल्राइट्स अप्रेसोफ ल्राइट्स व्हेन्टिलेटर्स -  
श्रीवल्लभजीहानि व्हेन्टिलेटर्स, नोगृ व्हेन्टिलेटर्स - ३. ल्राइट्स अप्रेसोफ  
ल्राइट्स एवं रिप्रिंट्स ल्राइट्स अन्न ल्राइट्स व्हेन्टिलेटर्स;

- Ֆիր. 1. Օդաս. + Խոստաբագետ Գնձը 2. Գարեգին Արքեպոս. Խախագանց Խախկին ժաման. Վարժաշահի զարաւին վրայի հայոցածած Հ. Մ. Միթքեան տարիեկան Մարգահանցէստին
- Կիր. 23 Օդաս. - Երկեցանան, Գեճիքառ կան Ընդհ. Հելպուտոս Պր. Փէր Վանքարթիթ քաղաքէս մեկնութիւն առիթագ. Հելպուտոս

բանի մէջ տրուած ընդունելութեան նկրկաց  
գուստեցան Լուսարարապես Գերշ. 8. Գարե-  
գին Արքեպոս., Հոգէ. 8. Ասպետ Վրդ. և Տիգր-  
ան. 2/նույնան:

## S. ՊՍԱԿ ԱՐՔԵԴՈՒ. ԹՈՒՄԱՅԵԱՆ

(1912 - 1981)

29 Յունիս, Երկուշաբթի առաւօտ, Լոնտոնի իր քնակարանին մէջ անակնկալօրէն զախճանեցաւ Հայց. Եկեղեցւոյ բարձրաստիճան պաշտօննեներէն Գերշ. Տ. Պակ Արքեպիսկոպոս. Թումայեանը, 69 տարեկանը, հասակին:

Հանգուցեալ Սրբազնը ծնած է Պարտիզակ, 9 Յունիս 1912ին: Տարագրութեան օրերուն ընտանեօր կ'արտորուին Գոնիս: Զինազադարէն ետք Պարտիզակ զառնալուն, աերուած կը գտննի ամէն ինչ եւ կը կորսնցնեն իրենց հայրը: Փոքրիկն Բարգէն - այդ էր աւագանի իր անունը - իր կրիու եղբայրներուն հետ կը մտնէ Օթրազիւղի եւ ապա ետիգուէիք որբանոցները: Քէմալական շարժման շրջանին կը փոխադրուի Յունատան, Կաթրաքի և ապա Սէրա կողին որբանոցները: Հուն է որ իր մէջ սէր մը կ'արթնայ Եկեղեցական երաժշտութեան հանդէպ: Իր այդ ընատուր ծիրենն - ունէք աղու եւ գրաւիչ ծայն - համար 1925ին կը զրկուի Երուսաղէմ, ուր նինգ տարիներ կ'աշակեալ Ս. Սթոռոյս Ժառանգ. Վարժարանին: 1930ին Սարկաւագ կը ձեռնադրուի Տեղապահ Մեսրոպ Սրբազնէն, իսկ 1934ին, Հնայարանի բարամեայ շրջանը աւարտելէ ետք, աբրազ՝ Երանաշնորհ Տ. Թորգու Պատրիարքէն:

Մինչեւ 1943, Աղեքաննդրիյ Առաջն. Փոխանորդ իր նշանակուիլը. Հայր Պակ Վանքն ներս վարած է կարգ մը պաշտօններ, ինչպէս ժամասաց եւ զպրապես Մայր Տաճարի, Երաժշտութեան եւ այլ նիւթերու զասատու՝ ժառանգ. Վարժարանէն ներս, Աւագ Թարգման (1939-41) եւ հանդերձապետ: Ստորագրած է նաև Երաժշտադիտական հմտալից յօդուածներ ալիրոն ամսազրի մէջ:

1949ի վերջեր կը ստանձնէ Լոնտոնի հայոց հոգեւոր հովուութիւնը, իսկ 1955ին եպիսկոպոս կը ձեռնադրուի նորընտիր Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսէն եւ կը նշանակուի Կաթողիկոսական Պատուիրակ Անգիլոյ Հայոց: Իր այդ պաշտօնը կը վարէ մինչեւ 1968, իսկ Հոգեւոր Տեսուչի պաշտօնը՝ մինչեւ 1973: Անէն ետք Սրբազնը ապրեցաւ մեկուսացած կծանք մը, պատարազելով Լոնտոնի Ս. Պետրոս Եկեղեցւոյ մէջ:

Հանգուցեալ Սրբազնը այդ շրջանին երկիցս այցելեց Ս. Աթոռ: Նախ 1975ին, մաս կազմելով Վեհափառ Հայրապետի շրախումքին, եւ ապա անցեալ Օգոստոսին, իր մասնակցութիւնը բերելու Սաղմանայ Հոգեւորականաց Համագումարին:

Հանգուցեալ Տ. Պակ Արքեպիսկոպոս. Երկար տարիներ եղած է Հայց. Եկեղեցւոյ ներկայացուցիչը Անկիքան բոյր Եկեղեցւոյ մօտ: Իր այդ, իր մարդամօտ ընաւորութեան շնորհիւ, շահած է լայն համակրութիւնը Անկիքան Եկեղեցւոյ հոգեւորական դէմքերու:

Հանգուցեալի յուղարկաւորութեան, կատարուած Ս. Պետրոս Եկեղեցւոյ մէջ հոծ բազմութեան մը ներկայութեան, նախազանեց Երոպայի Հայոց Կաթող. Պատուիրակ եւ Փարիզի Առաջնորդ Գերշ. Տ. Անրովիք Արքեպիսկոպոս. Մանուկեանը, իր հետ ունենալով Անգիլոյ Հայոց Կաթող. Պատուիրակ եւ Լոնտոնի Առաջնորդ Գերշ. Տ. Ներսէս Եպսէ Պողապալիսը, Փարիզէն Գերշ. Տ. Գիւտ Եպս. Նագգաշեանը եւ այլ հոգեւորականներ:

Տ. Պակ Սրբազնի անժամանակ մահով մեր Եկեղեցին կը կորսնցնէ բազմարդիւն եւ պարտաճանակ՝ այլև մեր շարականազիւտութեան ու հոգեւոր Երաժշտութեան խորապէս հմուտ պաշտօնեայ մը: - Հանգիստ իր բարի հոգիին:

«ՍԻՌՈՎԻ ԽՄԲԱԴՐԱՒԹԻՒՆՆ. ՈՒ ԿԻՒՂԵՆԿԵԼՆ ՄԱՏԵՆԱԳԴՐԱՎԵԸ  
ՃՆԱՐՀԱԿԱԼԱՀԹԵՐՈՒՄ ԱՏԱՑԱՐ ԵՒ ՀԵՏԵՒԵԼ. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- Reaching (Subjective Perception and your Dream of Reality)* — Wollam Ray. New York, London, Cotillion Music, Inc. and Broken Arrow Music, 1970, pp. 92.
- Study in Israel On Mount Zion, Jerusalem* — Institute of Holy Land Studies, 1979—1982. Printed in U. S. A., 1979, pp. 95.
- The School for Overseas Students (Catalogue)* — Hebrew University of Jerusalem. Academic Year 1979—1980. Jerusalem, Isratypeset, May 1979, pp. 104.
- Macbeth* — William Shakespeare. Edited by Oscar James Campbell, Alfred Rotschild and Stuart Vaughan. New York, Bantam Books, Inc., 1961, pp. 200.
- The Bible as History* — Werner Keller. A Confirmation of the Book of Books. Translated by William Neil. New York, a Bantam Book, published by arrangement with William Morrow & Co., Inc., 1974, pp. 515.
- Siddhartha* — Hermann Hesse. Translated by Hilda Rosner. New York, a Bantam Book, published jointly by New Directions Corporation and Bantam Books, Inc., August 1976, pp. 152.
- Course de Langue et de Civilisation Françaises* — G. Mauger. Ouvrage couronné par l'Académie Française. Collection publiée sous le Patronage de l'Alliance Française (3e et 4e degrés), Avec la collaboration de J. Lamaison. Paris, Librairie Hachette, 1955, pp. 279.
- Maureen (A Novel)* — Claire Lorrimer. Toronto - New York - London. Bantam Books, by arrangement with Arlington Books Limited, 1976, pp. 561.
- Welcome to London* — George F. Kay. Regional Maps & Town Plans Gazetteer. Food & Drink, Leisure & Activity Guides. Glasgow & London, William Collins Sons & Company, Ltd., 1980, pp. 128.
- For Whom the Bell Tolls* — Ernest Hemingway. Harmondsworth, Midd., Penguin Books Ltd., 1956, pp. 431.
- The Israel-Arab Reader (A Documentary History of the Middle East Conflict)* — Walter Laqueur (Editor). Updated and Expanded Edition. New York, A Bantam Book, published by arrangement with B. L. Mazel, Inc., 1970, pp. 511.
- Cookbook for Beginners* — Dorothy Malone. Original title: Cookbook for Brides. New York, Ace Books, Inc., 1947, pp. 314.
- Back Street* — Fannie Hurst. New York, Penguin Books, Inc., reprinted by permission of Murray Hill Books, Inc., 1946, pp. 375.
- Babbitt* — Sinclair Lewis. New York, Bantam Books, published by arrangement with Harcourt, Brace and Company, Inc., 1922, pp. 408.
- A Marvelous Work and a Wonder* — by Le Grand Richards, Presiding Bishop of the Church of Jesus Christ of Latter-day Saints, Ordained One of the Twelve Apostles, April 10, 1952. Salt Lake City, Utah, Desert Pook Co., 1965, pp. 452.
- The Priest* — McIntrye. New York, Avon Books, a division of the Hearst Corporation; published by arrangement with Harper and Row Publishers, Inc., 1974, pp. 636.
- The Last Catholic in America* — John R. Powers. A Fictionalized Memoir. New York, Popular Library Edition, October 1976, pp. 224.
- The Book of Mormon* — An Account written by the Hand of Mormon Upon Plates. Taken from the Plates of Nephi. Translated by Joseph Smith, Junior. Salt Lake City, Utah, U. S. A., published by the Church of Jesus Christ of Latter-Day Saints, 1964, pp. 558.

*Readings in Philosophy* — John Herman Randall, Justus Buchler & Evelyn Shirk (Editors). Third Edition. College Outline Series. New York, Evanston, San Francisco, London. Barnes & Noble Books, a Division of Harper & Row, publishers, 1972, pp. 456.

*Koinonia* — Premier Colloque Ecclésiastique Entre Théologiens Orthodoxes et Catholiques. Organisé par la Fondation Pro Oriente, en collaboration avec le Centre Orthodoxe du Patriarcat Oecuménique de Chambésy et le Secrétariat pour l'Unité des Chrétiens. Vienn, 1-7 Avril 1974. Paris, Istina, 1975, pp. 164.

*Il est Difficile d'être Roi* — Hussein de Jordanie. Traduit de l'Anglais par Adrien Savane. Paris, Buchet/Chastel, 1962, pp. 273.

*Lectures Enfantines* — V. Bouillot (Avec la Collaboration de A. Prigent). Ouvrages adopté pour les Ecoles Normales de la Ville de Paris. Paris, Classiques Hachette, 1923, pp. 125.

*Ce Corps Vivant de Moi* — Rouben Mélik. Gravure et Zodiaque d'Abram Krol. Paris, Les Editions Français Réunis, 1976, pp. 106.

*Des Hommes Sans Enfance* — Antranik Zaroukian. Traduit de l'Arménien par Sarkis Boghossian. Paris, les Editeurs Français Réunis, 1977, pp. 222.

*Le Français Courant - I* — James Etmekjian, Raymond Caefer & Frances J. O'Brien. Boston, etc., Allyn and Bacon, Inc., 1967, pp. 513.

*Le Français Courant - II* — James Etmekjian & Raymond Caefer. Boston, etc., Allyn and Bacon, Inc., 1965, pp. 516.

*Gogol* — Henri Troyat. Paris, Flammarion, Editeur, 1971, pp. 618.

*Les Films de l'Effraie* — Cannes, Les Films de l'Effraie, 1967.

*L'Anneau de Feu* — Anne Sarag. Paris, Les Editeurs Français Réunis, 1965, pp. 355.

*L'Esprit dans l'Humain* — Meryem. Paris, Editions J. Oliven, 1948, pp. 250.

*Histoire de la Littérature Latine* — René Pichon. 8ème Edition. Paris, Librairie Hachette, 1921, pp. 986.

*Dire et Lire*. — Beyrouth, Editions Librairie Samir, 1972, pp. 158.

*Dire, Lire et Ecrire* — 2ème Cahier d'Application, pp. 52. 3ème Cahier d'Application, pp. 52. Beyrouth, Editions Librairie Samir.

*Sports en Suisse* — Zurich, Edité par l'Office National Suisse du Tourisme, Imprimerie Etablissements Fretz Frères, pp. 64.

*Do You Have an Immortal Soul?* — Garner Ted Armstrong. Pasadena, California, Ambassador College Press, 1973, pp. 45.

*English-Teaching Abstracts* — A quarterly Review of Studies to English Language Teaching Appearing in Current Periodicals. Vol. 3, No. 4, April 1964 to Vol. 7, No. 2, Oct. 1967. London, The British Council English-Teaching Inf. Centre.

*Auf dem weg zur Einheit des Glaubens* — Pro Oriente. 1, bis 7, April 1974. Innsbruck - Wien - München, Tyrolia - Verlag, 1976, pp. 196.

*Konziliarität und Kollegialität als Strukturprinzipien der Kirche* — Pro Oriente. 1. Theologische Konferenz, 6 bis 7, März 1970, *Das Petrusamt in Okumensieher sicht*. 2. Theologische Konferenz, 13 bis 14, Nov. 1970, *Christus und Seine Kirche* — Christologische und Ekklesiologische Aspekte. 3. Theologische Konferenz, 23 bis 24, April 1971. Innsbruck - Wien - München, Tyrolia - Verlag, 1975, pp. 267.

*Das Sudarium Jesu Christi in der Ikonographie der Armenischen Kirchen von Neu Julfa bei Isfahan* — Extrait de la "Revue des Etudes Arméniennes", Nouvelle Série - Tome XI. Publié avec le concours de la Fondation Calouste Gulbenkian. Paris, Librairie C. Klincksieck, 1975-76, pp. 423-428.

- La Messa Solenne in Rito Armeno* (In Italian), Con Illustrazioni. Torino, "Le Orfane Armene", Tipografia Alberto Gianni, pp. 31 + 11 Figures.
- Zwei Moskauer Wandmalereien: Die Belagerung von Konstantinopel* — Extract from "Oriens Christianus", Band 60, 1976. Wiesbaden, Otto Harrassowitz, pp. 113-21.
- La Lecture Expliquée au Cours Préparatoire* (4<sup>e</sup> Edition) — l'Abbé M. Mathieu. Paris, Librairie A. Hatier, 1930, pp. 206.
- Delectus Seminum* — Quae Hortus Botanicus Instituti Botanici Academiae Scientiarum RSS Armeniae — XXXIX. Erevan, 1976-77, pp. 56.
- Livres de France* — Revue Littéraire Mensuelle. Avril-Juillet 1958 et Octobre 1958. Paris, Librairie Hachette.
- Cours de Langue Française* — Charles Maquet et Léon Flot. Grammaire, Classes de 5<sup>e</sup>, 4<sup>e</sup> et 3<sup>e</sup>. Nouvelle Edition Refondue. Paris, Lib. Hachette, 1924, pp. 269.
- Day of Peace*, The Real Weapons of Peace. Message of His Holiness Pope Paul VI. 1<sup>st</sup> January 1976. Napoli, Italy, Tipografia Pompei, 1976, pp. 103.
- Journée de la Paix*. Les Véritables Armes de la Paix. Message de Sa Sainteté Le Pape Paul VI. 1<sup>er</sup> Janvier 1976. Printed as above, pp. 221.
- The Fine Arts of the Matenadaran* — I. R. Trampian & E. M. Korkhmazian. (In Russian). Moscow, 1976, pp. 170.
- Etudes sur la Réforme Arménienne* — Karékine Sislian. Paris, Imprimerie Loreille a Ruffec, 1968, pp. 129.
- A Brief History of Armenia* — Rev. Sarkis Papajian. Second Printing, Fresno, California, 1976, pp. 134.
- Églises Byzantines Transférées aux Arméniens* (Avec Photographies de l'Auteur) — Hrant Papazian. Istanbul, 1976, pp. 31.
- D. Tchouhadjian* (Vie et Oeuvres) — H. Papazian. Istanbul, Imp. Oya, 1977, pp. 27.
- L'Epître de Cyrille de Jérusalem à Constance sur la Vision de la Croix* (BHG 413). Ernest Bihain. Extrait de Byzantion, Tome XLIII (1973). Bruxelles, 1974, pp. 264-96.
- Une Vie Arménienne de Saint Cyrille de Jérusalem* — E. Bihain. Louvain, pp. 319-348.
- Lamentations of Narek* — Grigor Narekatsi. Mystic Soliloquies with God. Edited & translated by Mischa Kudian, from the Classical Armenian. London, Mashtots Press, 1977, pp. 96.
- Atlas* — Editeurs: France, Éditions Atlas; Paris; Suisse, Éditions Kister, Genève; Belgique, Éditions Erasme, Bruxelles-Anvers, 1976, pp. 63.
- Catalogue of the Ethiopic (Ge'ez) MSS in the Manuscript Library of the Armenian Patriarchate of Jerusalem* — Ephraim Isaac. Extrait du Tome 89, Fasc. 1-2. "Le Muséon", Revue d'Etudes Orientales. Louvain, 1976, pp. 179-194.
- The Modern Romans* — Ambassador College Editorial Department. Pasadena, California, Ambassador College Press, 1972, pp. 93.
- The Resurrection was not on Sunday* — Herbert W. Armstrong. Pasadena, California, Ambassador College Press, 1972, pp. 14.
- Just What do you Mean ... Kingdom of God?* — Herbert W. Armstrong. Pasadena, California, Ambassador College Press, 1972, pp. 26.
- What is the True Gospel?* — Author, Place, Press, date as above. Pp. 13.
- Why Were You Born?* — Everything as above. Pp. 30.
- False Religion* — George Ritter. 4 Horsemen of the Apocalypse, The White Horse. Place and Press as above. 1976, pp. 59.
- The Dilemma of Drugs* — Paul D. Graunke. Everything as above. Pp. 70.

ԲՈՎԱՆԴԻՇՎԻԼԻ ԿՈՒԹԻՒՆ

